



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3604-3607

491.93-8

9-36



R010

Ռ. ՉԱՐԴԱՐԵԱՆ

991-99-8

Մ Ե Ղ Ր Ա Գ Ե Տ

Տ Ա Ր Ր Ա Կ Ա Ն Ը Ն Թ Ա Յ Ք

Բ. Տ Ա Ր Ի

[2րդ. Տպագրութիւն]

Handwritten mark

ԼՈՒՍՈՂՎԻՒՐ

Հրատարակչական Ընկերութիւն

ՎԱՒԵՐԱՏՈՒԱՆ ԿԵԳՐ. ՈՒՍՈՒՄՆ. ԻՈՐՀՈՒՐԻՆ



Թիւ 2

12074

Կ. ՊՈԼԻՍ

Տպարան «Արամ»

1913

11929

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԳՐԱԴԱՐԱՆ



12270-58


Լուսադրու Հրատարակչականը հիմնելու մեր ձեռնարկին մեջ մեզ ոգեւորող միակ նպատակն է՝ մղում սալ հրատարակութեանը կարող եւ մասնագէտ հեղինակներու դասագրքերուն, որոնց պէտք որքան զգալի՝ նշանակութիւնը նոյնքան մեծ է մեր մասալ սերունդին դաստիարակութեան համար:

Այն ջերմ ընդունելութիւնը որուն առարկայ եղաւ ՄԵՂՐԱՍԿԵՏ ներու սարրական ընթացքի Ա. եւ Բ. սարիները, ինքնին ցոյց կուսայ քէ անոնք կոչուած են նշանակելի պակաս մը լրացնելու դպրոցական դասագրքերու շարքին մեջ: Ասիկա կարեւոր յաջողութիւն մը կը նկատենք մենք՝ մեր հետապնդած նպատակին համար:

Քելագրուած վերոյիշեալ երեւոյթէն, այս անգամ անա երկրորդ սպագրութեամբ լոյս կընծայենք ՄԵՂՐԱՍԿԵՏ ի սարրական Ա. եւ Բ. սարիները, ուր հեղինակը ներմուծած է շահեկան նորութիւններ եւ յաւելումներ:

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Գ Զ Ն Ե Ր

Կ. Պոլիս 1913



Փարման Աստուծո

Ո՞՞, ԴԺՈՒԱՐ ԲԱՆ ՉԷ ԱՇԽԱՏԻԼԸ

Հրանդ արթնցաւ, նայեցաւ շորս կողմը, բայց չեղաւ անկողնէն:

— Ախ, ինչ դժուար բան է երկուշաբթի առտուն անկողնէն ելելը:

Աքաղաղը թափահարեց թևերը, և բարձր ձայնով կանչեց՝ կու-կու-լիկ-կո՛ւ, կու-կու-լիկ-կո՛ւ:

Հրանդ, անկողնին մէջ, դարձաւ աջ կողմէն ձախ կողմին վրայ, և ուղեց նորէն աչքերը դոցել:

Բայց, ահա, լսեց ծիծառներուն ձայնը՝ տանիքին քիւլին տակ. մայրիկը կեր կը բերէր իր կտուցով և ձագուկները կը ճչային, կը ճչային:

— Ախ, ինչ դժուար է դպրոց երթալը, ըսաւ Հրանդ նորէն:

Այս անգամ, իր աղանջին եկաւ կովերուն բառաշիւնը և գառնուկներուն մայիւնը. նախիրն էր որ հաւաքուեր, արածելու կերթար:

Պատուհանէն կարմիր արևն ալ ներս սողաց, ինկաւ Հրանդին աչքին վրայ, և ըսաւ անոր.

— Ելի՛ր, խելո՞ք տղայ. ծոյները միայն կըսեն թէ դժուար է ոտքի կենալ և դպրոց երթալ:

Աշխարհքին մէջ դժուար բան չի կայ: Հազիր լա-
թերդ, լուս երեսդ, առ գրքերդ և վազէ դպրոց:

Հօփ, ըսաւ Հրանդ, ու ոտքի ելաւ:

Հուաց երեսները, սանտրեց մագերը, և երբ
գրքերն առած՝ դպրոց կերթար, տեսաւ թէ իրաւ
ծուլութիւնն է եղեր դժուար բանը:



ՏՂԱՆ ՈՒ ԹՌՉՆԻԿԸ

— Նախշուն թռչնիկ, ո՞ւր կերթաս դուն,
այսպէս ձրգած բոյն, տեղ ու տուն.
կեցիր իմ մօտ, երգէ երգեր,
ապրիր քովս ամբողջ ձրմեռ:

— «Ձեր աշխարհն է աշուն, անձրև,
«ծառ ու ճիւղեր չունին տերև.
«չի կայ արև, տաքուկ օրեր,
«խնչպէս երգեմ անուշ երգեր:

«Նախշուն տըղայ, սիրուն տըղայ,
«երբ որ նորէն գարունը գայ՝
«ես չեմ մոռնար իմ տունս ու բոյն,
«կու գամ, կերգեմ քեզ օրն ի բուն»:



ԳՈՌՈՋ ՄՈԾԱԿԸ

Պղտիկ մոծակ մը մօտեցաւ եղջերուի մը,
որ հանգիստ կարածէր:

Յանկարծ, եղջերուն գլուխը բարձրացուց
ու սկսաւ փախչիլ:

— Տես, տես, ինչպէս ինձմէ վախցաւ ողոր-
մելին, — պոռաց գոռոզաբար մոծակը: Իրեն պէս
ահագին կենդանի մը, ինձի պէս փոքրիկ արա-
րածէ մը կը փախչի... բայց, ձեռքէս չես ազա-
տիր. տես թէ հիմա ինչպէս կը հասնիմ քեզի
ու կը խայթեմ... .

Եւ մոծակը սլացաւ եղջերուին ետևէն:

Մէյ մըն այ ետևը դարձաւ, ի՞նչ տեսնէ որ
հաւնիս. ահաւոր առիւծ մը՝ որ խոշոր-խոշոր
ոտտիւններով առաջ կը վազէ:

— Վայ, վայ, ես ի՞նչ ըրի իրեն, ի՞նչ վնաս
հասցուցի, որ այսպէս ետևէս է ինկեր, — բզզաց

մոծակը, և թողուց եղջերուն հալածելը, ու լե-
զապատառ սկսաւ փախչիլ:

Բայց, տեսաւ որ առիւծը ուրիշ կողմ կը
վազէ. այն ատեն, ուրախ-գուարթ մտածեց.

— Հը՛, կերևի խելքի ինկաւ որ մոծակին
ձեռք դպցնելը դիւրին բան չէ...

Եւ մեր մոծակը հպարտօրէն թռաւ, նստե-
ցաւ արածող ձիուն մէջքին վրայ:


Իսկ, այդ միջոցին, առիւծը կը հալածէր եղ-
ջերուն:



ԵՐԵՔ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐԸ

1

Երեք թիթեռնիկ՝ եղան եղբայր իրարու:
Մէկը ճերմակ էր, մէկը կարմիր, միւսը սպիտակ:



Երեք անհոգ եղ-
բայրները կը պարէին
մինչև իրկուն՝ արե-
ւուն տակ. կը կենա-
լին մէկ թուփէն միւ-
սին վրայ. իրենց մա-
ղի պէս բարակ կնճի-
թը կը թաթխէին ծա-
ղիկներու բաժակին մէջ, կը ծծէին շաքարի պէս
քաղցր հիւթը:

— Ախ, ի՛նչ գեղեցիկ բան է, կըսէին ա-

նոնք. ծաղիկները մեզի մեզը կուտան, արեղակը
կը տաքցնէ, մենք ալ կը պարենք ու կը թռչինք:

Ի՛նչ լաւ բան է թիթեռնիկ ըլլալը:

Բայց ահա, օր մըն ալ, երկինքը ամպեց և
սկսաւ անձրև գալ՝ հեղեղի պէս:


— Աման, ըսաւ թիթեռնիկներէն մէկը. աշ-
խարհքի վերջն է, արեգակը մեռաւ. ի՛նչ պիտի
ըլլայ մեր վիճակը...

Երեքն ալ վազեցին ծղօտի մը տակ. ուղե-
ցին թռչիլ, բայց իրենց թևերը թրջեր էին և
չէին կրնար շարժել:

2

Յանկարծ, տեսան թէ, քիչ մը անդին, կակաչ
մը կայ, — կարմիր ու դեղին գոյներով կակաչ մը,
որ գոցեր է թերթիկները և կը կենայ արեւին տակ:

— Աղուոր կակաչ, դուն
բարի ես, ըսաւ թիթեռնիկնե-
րէն մէկը. բաց թերթիկներդ,
որ զանք քիչ մը նստինք ա-
նոնց մէջ, չորցնենք մեր թե-
ւերը ու թռչնք երթանք:



— Ես կը բանամ թեր-
թիկներս, ըսաւ կակաչը, բայց կը բանամ դեղին
ու կարմիր թիթեռնիկներուն համար. անոնք
ինձի կը նմանին, ես ալ անոնց: Ներս կառնեմ
երկուքը, բայց չեմ առներ ճերմակը. ես սովո-
րութիւն չունիմ օտար հիւր ընդունելու:

— Քանի որ այդպէս է, ըսին կարմիր ու գեղին թիթեռնիկները, մենք ալ չենք գար: Մենք չենք ուզեր որ դուռը թողունք մեր եղբայրը:

3

Մակայն, անձրեր կու գար:

Թիթեռնիկները ուժ տուին իրենց թևին. հազար նեղութիւնով թռան, հասան գեղեցիկ շուշանին քով:

— Այ շուշան, դուն մեծ ես, դուն ազնիւ ես. քիչ մը տեղ տուր մեզի՝ քու պրսակիդ մէջ, մինչև որ անձրեւը դադրի, թևերնիս չորցնենք ու թռինք երթանք. մեզք ենք, գլխ մեզի:

Շուշանը հըպարտ-հպարտ նա-

յեցաւ անոնց և ըսաւ.

— Ներս կառնեմ ճերմակը, որ իմ գոյնս ունի, բայց չեմ առներ միւսները. ես չեմ ճանչնար զանոնք:

Այն ատեն, ճերմակ թիթեռնիկը ըսաւ բարկութեամբ.

— Եթէ մեր երեքին համար տեղ չես տար, ես ալ չեմ գար պսակիդ մէջ: Ի նչպէս կրնամ



բաժնուիլ իմ եղբայրներէս: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Լաւ է որ միասին թրջինք, միասին նեղուինք՝ քան թէ իրարմէ բաժնուինք:

4

Թիթեռնիկները ուզեցին անգամ մըն ալ թռչիլ և ուրիշ տեղ մը փնտռել. շարժեցին իրենց թրջած թևերը, բայց չի կրցան:

Այս միջոցին էր որ արևը ելաւ ամպին ետևէն, և իր ճաճանչները ձգեց թիթեռնիկներուն փափուկ թևերուն վրայ:

— Բարի եղբայրներ են ասոնք, իրար շատ կը սիրեն,— ըսաւ արևը, վարձատրեմ զիրենք:

Եւ թիթեռները ուրախացան, չորցուցին իրենց թևերը և սկսան դարձեալ պարել օդին մէջ՝ զուարթ ու անհոգ:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէք ձեր քարտախտակին վրայ՝ դէմ դէմի - ճերմակ-սպիտակ: ճերմակ և սպիտակ գրեթէ նոյն նշանակութիւնն ունին, այս պատճառով անոնց կ'ըսենք հոմանիւ թառեր:

Գրենք ուրիշ հոմանիւ թառեր ալ.

- 1. Զգես — Հանգերձ
- 2. Ակռայ — Ասամ
- 3. Տուց — Բնակարան
- 4. Ճամբայ — Ուղի
- 5. Ճամբարդ — Սնցորդ
- 6. Գիր — Տառ



ԺԱՄԿՈՉԸ ԵՒ ՈՒՒՏԱՒՈՐԸ

1



Օրուան մէկը կեռ պոչ
շունը
իր 'տիրոջմէն նեղացած'
միտքը դըրաւ ճրգել
տունը,
փախիլ, երթալ, ալ չգալ:

Բայց եկուր տես, գտաւ ընկեր
մեր շատախոս աքլորը:
Չափեցին վար, չափեցին վեր,
ինկան ճամբայ միասին:

2

'Քրրտինք մըտած աքլոր ու շուն'



ոտք քաշեցին լեռ ու ձոր.
ցորեկն անցաւ, եղաւ իրկուն,
վանքի մը մօտ կանգ առին:
—Մ'ի հերիք է, եղբայր աքլոր,
ըսաւ շունը խիստ յոգնած.
եկուր պառկինք, քնանանք որ
առտուն կանուխ արթնանք:
Աքլորն ելաւ ու թառեցաւ
վանքին վերի տանիքը.
շունն ալ վըռեց իր չորս
թաթը,

դրոսն առջև երկընցաւ:

3

Մեր ճամբորդներն այսպէս վատ լաւ,
մուլթն անցուցին կիսաքուն:
Լուսածագին աքլորն ելաւ
կանչեց իրեն կուկլիկուն:
Որ տեղէն որ, այդ չար
ժամուն,
ձայնը լսեց աղուէսը.
վազեց եկաւ, տեսաւ
արթուն



մեր աքլորին երեսը:
— Բարի լոյս քեզ, աքլոր եղբայր,
աղուէսն ըսաւ քիթը վեր.
խնդրեմ, եկուր, շուտ գուռը բաց,
վանքն աղօթել եմ եկեր:
— Բարո՛վ եկար, քանոր աղուէս,
աչքիս վրայ տեղ ունիս.
գալըդ բարի, աղէկ կըսես,
ինձի կու տաս աւետիս.
բայց տես, վանքին դրանը քով
մեր ժամկոչը պառկեր է,
արթընցուր որ բանայ դուռը,
ըսաւ վարպետ աքլորը:

4

Մեր աղուէսը՝ սուտ դւխտաւոր՝
վանքին դրոսն մօտեցաւ.
բայց որ տեսաւ զամբօր խոչոր,
ոտքը տակը ծալուեցաւ:

Շունն է յանկարծ հաչեց հա՛ւ, հա՛ւ,
ցատկեց տեղէն մէկ կանգուն,
վրան հասաւ այն աղուէսին,
սև ուխտ բերաւ իր գլխուն:
Լեղապատառ ու կաղնիկաղ,
աղուէսն հազիւ հոգին փրրկեց.
Երբ որջն հասաւ արիւնթաթախ,
շունչ մը առաւ ու ըսաւ.
— Չէ, քանի այս վանքն այսպէս դեռ
ժամկոչ ունի իր դուռը,
Աստուած վրկայ, իր կեանքին մէջ
այլ ուխտաւոր չի տեսներ...

1. Աղուէսը ինչո՞ւ ուխտաւոր եղաւ և ի՞նչ ըսաւ աքրորին:
2. Աքրորը ի՞նչ պատասխանեց:
3. Ո՞վ էր ժամկոչը և ի՞նչ ըրաւ:
4. Հապա եթէ աքրորը ի՞նք բանար վանքին դուռը:



ԲԵՐՆԻՆ ՀԱՄԸ ԳԻՏՅՈՂ ՇՈՒՆԸ

1

Մեծ քաղաքի մը մէջ, օր մը, ճամբորդին
մէկը հացագործի մը խանութէն հաց կը գնէր:
Տեսաւ որ խոշոր շուն մը եկաւ, կեցաւ իր առ-
ջև և կարծես հասկցնել կուզէր թէ՛ քիչ մըն ալ
այդ հացէն ինծի տուր:

Ճամբորդը փրցուց կտոր մը և նետեց անոր:

— Այս շունը ձե՞րն է, — հարցուց ճամբորդը
հացագործին:

— Ո՛չ, պատասխանեց հացագործը. բայց
մեր խանութին առջևէն անդին չերթար, և անց-
նող դարձողէն դրամ կը մուրայ:

— Դրամ կը մուրայ, գարմացած հարցուց
ճամբորդը. շունը ի՞նչ պիտի ընէ դրամը:

— Օ՛, պարո՞ն, շատ լաւ գիտէ թէ ի՞նչ պի-
տի ընէ. կը մանէ հացագործի մը խանութը և
կարկանդակ կը գնէ, ըսաւ հացագործը:

2

Ճամբորդը շատ դարմացաւ այս անհաւատաղի
խօսքերէն և ուզեց ստուգել լսածները:

Սկսաւ քայել փողոցն ի վար: Շունը հետե-
ւեցաւ իրեն. ճամբորդը կանգ առաւ փողոցին
մէջ. շունն ալ կանգ առաւ, և աչքովը կը հաս-
կըցընէր թէ բան մը կուզէ:

Այն ատեն, ճամբորդը տասնոց մը նետեց
գետինը:

Շունը խաժաւ տասնոցը և սկսաւ քայել.
հասաւ փուռի մը առջև, կանգ առաւ հացագոր-
ծին դէմ, առջևի երկու թաթերը դրաւ հաշ-
ուեսեղանին վրայ, և դրամը երկնցուց հացա-
գործին:

3

Հացագործը հասկցաւ. հաց մը տուաւ շանը:
Բայց շունը ուժով կը սեղմէր դրամը իր ալ-
ուաներուն տակ և չէր ձգեր:



Հացագործը ըմբռնեց թէ ինչ ըսել կուզէր շունը, ուստի, ձեռքը երկնցուց փոքր կարկանդակի մը. շունը անմիջապէս ուրախութեամբ վար ձգեց դրամը, առաւ կարկանդակը, և պոչը երեւցնելով, սկսաւ ուտել:

Ճամբորդը ապշած էր և չէր կրնար հաւատալ իր աչքերուն:

ԲԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք սա բաներուն դէմ իրենց համաձայնները.

- | | |
|-------------|---------------|
| 1. Ուսուցիչ | 4. Մտիկ ըրէ'ք |
| 2. Տղայ | 5. Անդամի |
| 3. Մեծ | 6. Լուսամուտ |



Սիրտ, իմ արտօն գրանցիկս

ԱՌԱՋԻՆ ԱՌՈՒՏՈՒՐԸ

1

— Ախ, մայրիկ, ես երթամ շուկան, ես երթամ բերեմ, կրտէր պղտիկ Սիսակ իր մայրիկին:

Սիսակեց տունը քիչ մը հեռու էր շուկայէն. ասոր համար, մայրիկը կը վախնար զինք շուկայ խրկելու:

Այդ օրը, Սիսակին մայրը լուացք կրնէր, և յանկարծ, օճառն էր պակսեր. է, ի՞նչ ընէր, լուացքը կիսամտ թողուր:

— Հա, մայրիկ, ես երթամ շուկան... ես երթամ, — միշտ կը պնդէր Սիսակ:

— Տէ լաւ, գնա, տեսնեմ պիտի կրնաս ըսածներս բերել: Ա՛ռ զամբիւղը, սո՛ք քեզի սա տասը դահեկաննոցն ալ. կառնես մէկ հօխա օճառ, մէկ տուփ լեղակ ու չորս դահեկան ալ ետ կը բերես: Հասկցամ. անգամ մը կրկնէ տեսնեմ. ի՞նչ պիտի ըսես:

— Մէկ հօխա օճառ, մէկ տուփ լեղակ և չորս դահեկան ալ ետ, — արագ-արագ կրկնեց Սիսակ:

— Լաւ, ապրիս. տէ վաղէ, շուտ. չուշանաս, տես:

Սիսակ, իսկոյն, զամբիւղը գլուխն անցուց և ուրախ-ուրախ դուրս վաղեց:

1 - 1 - 1 - 1 - 1

12270-58



— Մէկ հօխա օճառ, մէկ տուփ լեղակ և չորս դահեկան ալ ետ, — կը կրկնէր ճամբան, աշխատելով որ չի մոռնայ:

2

Քիչ մը անդին, դէմն ելաւ Մարիամը, դըրացիենց աղջիկը:

Միսակ՝ ցոյց տալով գլխուն անցուցած դամբիւղը, հպարտութեամբ ըսաւ.

— Տես, Մարիամ, շուկայ կերթամ:

— Միսակ, եկուր որ ես ալ տիկնիկս ցոյց տամ քեզի. տեսնաս, ի՞նչ սիրուն է:

— Չէ, չէ, կուշանամ, — պատասխանեց Միսակ, ու շարունակեց վազել:

— Մէկ հօխա լեղակ, չորս տուփ օճառ, չորս դահեկան ալ ետ, — արագ-արագ կը կրկնէր մտքէն:

3

Մօտիկ փողոցէն դուրս ելաւ՝ բարձրահասակ, նիհար ծերունի մը, թևին տակ մեծ հովանոց մը, ու կերթար դէպի վեր: Դպրոցին ուսուցիչն էր, պարոն Հայրապետը:

Միսակ, տեսնելով վարժապետը, հանեց զամբիւղը գլխէն, քղանցքները շիտկեց և շտապելով առաջ անցաւ:

Երբ մօտեցաւ վարժապետին, մեծի պէս բարև տուաւ:

— Ա, շուկայ կերթաս, Միսո՛, — հարցուց Պ. Հայրապետը:

— Սո՛ն, պարոն, մայրիկս խրկեց, — պատասխանեց Միսակ, ու սկսաւ նորէն կրկնել մտքովը.

— Մէկ հօխա դահեկան, մէկ տուփ օճառ, չորս լեղակ ալ ետ: Մէկ հօխա դահեկան, մէկ տուփ օճառ, չորս լեղակ ալ ետ. . .

Ու կը քալէր արագ-արագ:

4

Միսակ շարունակեց իր ճամբան, աշխատելով յեղել մայրիկին պատուէրը:

Դէմն ելաւ նախիրը, և եղին մէկը կոտորները տնկած՝ վրան եկաւ:

Վախցաւ Միսակ, բայց վաղեց առաջ ու սկսաւ քալել:

Ի՞նչ էր ըսեր մայրիկը. մոռցեր էր:

— Հո՛ն, մտաբերեց յանկարծ, ուրախութեամբ. մէկ հօխա լեղակ, մէկ տուփ դահեկան, չորս օճառ ալ ետ. . . մէկ հօխա լեղակ, մէկ տուփ դահեկան, չորս օճառ ալ ետ. . .

Վերջապէս, հասաւ խանութը:

Միսակ ներս մտաւ, ու հպարտ-հպարտ ըսաւ խանութպանին.

— Մէկ դահեկան լեղակ, մէկ օճառ տուփ և չորս հօխա ալ ետ:

Խանութպանը խնդաց:

— Ի՞նչ, ի՞նչ :

— Մէկ դահեկան օճառ, մէկ լեղակ տուփ, չորս հօխա ալ ետ,— կրկնեց Սիսակ :

— Կերևի՛ մէկ հօխա օճառ, մէկ տուփ լեղակ, չորս դահեկան ալ ետ,— հարցուց խանութպանը խնդալով :

— Այո՛, այո՛, մէկ հօխա օճառ, մէկ տուփ լեղակ, չորս դահեկան ալ ետ,— կարմրելով հաստատեց Սիսակ :

Երջանիկ և ուրախ դէմքով, տուն կը վերադառնար փոքրիկ Սիսակը. զգուշութեամբ բռնած էր զամբիւղը, և ձեռքին մէջ ամուր սեղմած էր չորս դահեկանը :

Դունէն ներս մտնելով, վազնէ վազ գնաց խոհանոցը ու պոռաց .

— Մայրիկ, մայրիկ, տես, բերի ամէնը. սոքեզի մէկ լեղակ հօխա, մէկ օճառ տուփ, չորս դահեկան ալ ետ :



ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք սա բառերուն համանիշները.

- | | | |
|-------------|--------------|--------------|
| 1. Կեցաւ | 4. Անմիջապէս | 7. Դահեկան |
| 2. Հասկցնել | 5. Արեւ | 8. Կարմրելով |
| 3. Գրամ | 6. Հառապայք | 9. Ամուր |

ԲԱՂԵՂԸ ԵՒ ՈՒՌԵՆԻՆ

Բաղեղի հունտ մը ինկած էր՝ ուռնիի մը արմատին քով: Եկաւ ամառ. բաղեղը ծիւեր արձակեց, աճեցաւ ու տեսաւ ուռնիին :

— Բարի ուռնի, ըսաւ բաղեղը. կուզեմ ես ալ վեր բարձրանալ, կուզեմ ես ալ արևին լոյսը վայելել՝ այդ բարձր տեղէն. թող կու տամ որ փաթթուիմ բունիդ ու գամ վերը, հանգչեմ քու դալար ճիւղերուդ մէջ :

Ուռնիին գլուխն երերցուց, և «այո՛, այո՛» ըսաւ՝ տերևները շարժելով :

Բաղեղը փաթթուեցաւ անոր բունին, մազըլցեցաւ կամաց կամաց, ելաւ, ելաւ մինչև դալար ճիւղերը :

Ծծեց արևուն ճառագայթները և շատ չանցած՝ բացաւ կապոյտ, ճերմակ, կարմիր ու դեղին ծաղիկներ :


Ծառը որ ծաղիկ չունէր՝ զարդարուեցաւ նոր հարսի պէս :

Ուռնիին բաղեղին օգնեց, բաղեղն ալ բարտին գեղեցկացուց :

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք սա բառերուն համանիշները

- | | |
|---------------|-------------|
| 1. Փոքրիկ | 5. Հանդարտ |
| 2. Չորս կողմը | 6. Քաջասիրտ |
| 3. Զի խորիք | 7. Կը ձգտի |
| 4. Փրկած է | 8. Ծիլ |



ԿԱՄՈՒՐՁ ՇԻՆՈՂՆԵՐԸ

1

Անգամ մը, կենդանիները եկան, շարուեցան՝ անտառին մեծ կաղնիին տակ, և խորհուրդի նըստեցան:

Խօսք առաւ առիւծը:

— Գիտէ՞ք, աղաներ, այս ժողովը ինչու ենք գումարեր. . .

Գայլը ոռնաց, արջը մուտաց. ամէնքն ըսին թէ պատճառը չեն գիտեր:

Այն ատեն, անտառին թագաւորը այսպէս ըսաւ.

— Այսօր հաւաքուեր ենք՝ մեծ գործի համար: Դուք բոլորք գիտէք որ՝ այս անտառը նեղ կուգայ մեզի. . . աղուէսը կը գանգատի որ՝ երկու

տարի է, բերանը հաւու միս չէ տեսեր. գայլը քորոտութիւն է առեր, և բժիշկները պատուիրեր են որ գանուկի արիւն լակէ. բայց ի՞նչպէս լակէ, իշխաններ, երբ անտառին մէջ ոչ նախիր կը մտնէ, ոչ ալ ոչխար մը հիւր կուգայ. . . պատճառը շատ պարզ է. սա մեր քովի անիծած գետը՝ մեզ աշխարհքէն կտրեր է. այսպէս որ մնայ, մենք ամէնքս ալ կորսուած ենք. պէտք է որ ասոր մէկ ճարը գտնենք. . .

Կենդանիները մռնչեցին, ոռնացին, ճչացին ու ամէնքն ալ իրաւունք տուին Առիւծին:

2

Շատ խորհեցան, քիչ խորհեցան, վերջապէս մճռեցին որ՝ գետին վրայէն կամուրջ մը ձգեն:


— Աղուէսը թող ճարտարապետ ըլլայ, ըսաւ Առիւծը. թող պատրաստէ կամուրջին յատակագիծը. . . ի՞նչ կըսէք, իշխաններ. Աղուէսին քուէ կուտամք այս պաշտօնին համար. . .

— Հրամանք է, հրամանք է, մուտացին ժողովականները:

— Շատ լաւ, ըսաւ Առիւծը. հիմա բաժնեք աշխատութիւնը մէջերնիս. թող ամէն մէկը պաշտօն մը առնէ և սկսինք շինութեան. . .

Կապիկը ժողովին քարտուղարն եղաւ և գրեց որոշումները:

Վագրը ուստա-պաշի պիտի ըլլար և արջն անտառէն գերան պիտի կտրէր. փիղն իր կնճիթով ջուր պիտի կրէր, էջն ալ կռնակով կիր ու աւազ:



Երբ խորհուրդը լմնցաւ, կենդանիները անտա-
ռէն դուրս ելան, և խումբով գացին գետին մօտ:
Փացին, որպէս զի որոշեն ձգուելիք կա-
մուրջին տեղն ու պարագաները:

Ահա, այդ միջոցին, էջը առաջ անցաւ, խո-
նարհութիւն մը բրաւ Ա-
ռիւծին դէմ, և դառնալով
ժողովին՝ հարցուց.

— Աղաներ, շատ աղէկ
լսիք, շատ լաւ որոշեցիք,
բայց բան մը կայ որ դեռ
խելքիս չի պառկեցաւ.
ըսէք, կաղաչեմ, այս կամուրջը որ պիտի շինենք,
գետին երկայնքէն պիտի ձգենք թէ լայնքէն. . .

1. Ինչ կըսէք իշուն հարցումին



ԱԼԻՆ ՈՒ ԱՐԱՋԸ

Օգը չոր էր,
տարին երանշտ.
աղանձեր էր
սար, ձոր ու դաշտ:
Բարկացեր էր
վերէն Տէրը,
սպառեր էր
մեծ գետերը:

Իր ծերացած
էջը հեծած՝
Արագն անցաւ ծերուկ Ալին:
— Հէյ խան Արագ, վայ քու հալին,
դարձաւ ըսաւ.
տես դուն բանին
որ Ալին
էջն ալ հունէդ ահա անցաւ:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ուշագրութիւն տուէք սա երկու բառերուն՝ մուր-լոյս: Մէկը
միւսին հակառակ նշանակութիւն ունի: Այս տեսակ բառերուն կըսենք
հականիւ

- | | |
|---------------|-------------------|
| հականիւ բառեր | |
| 1. Լաւ — Վատ | 3. ձեւմակ — Սեւ |
| 2. Բարի — Չար | 4. Կարծր — Կակուր |

Գրեցէք սա բառերուն հականիւցները.

- | | | |
|------------|------------|------------|
| 1. Պատանի | 4. Խնդալ | 7. Թմբիլ |
| 2. Ծառայ | 5. Հնազանդ | 8. Նրշանիկ |
| 3. Իրիկուն | 6. Բնանալ | 9. Չխաւր |

ԿՈՅՐԵՐՈՒՆ ԳԻՐՔԸ

1

Մի գարմանաք, տղաք, որ կոյրերն ալ գիրք ունին և կոյրերն ալ կրնան կարգալ ձեզի պէս: Դուք աչքով կը կարդաք, անոնք ալ մատներով: Կոյրերուն գիրքը ձեր գրքին պէս շինուած չէ. անոնց գրքին մէջի գրերը դուրս ցցուած են. կոյրերը, իրենց մատները քսելով այդ գրերուն վրայ, կը հեզեն և կը սկսին կարգալ:

Բայց, մտիկ ըրէք որ իմանաք թէ ո՞վ հնարեց, և ինչպէս հնարեց կոյրերուն գիրքը:

2

Օր մը, գիտունին մէկը, եկեղեցիի մը դռան առջևէն կանցնէր. տեսաւ որ հոն կոյր աղքատ մը նստած է և ողորմութիւն կուզէ:

Գիտունը ուզեց ծ դուրուշնոց մը տալ անոր. ձեռքը տարաւ գրպանը, հանեց դրամը և դրաւ աղքատին ափը:

Կոյրը շօշափեց դրամը և զարմացաւ. դարձեալ շօշափեց, և հասկցաւ որ ոսկի մըն է ձեռքին դրամը:

Կոյրը թէև աղքատ էր, բայց պարկեշտ մարդ էր. ուստի, անմիջապէս, պոռաց անցորդին ետևէն.

— Պարոն, պարոն, անշուշտ սխալած ըլլալու էք. ինձի տուած դրամսիդ ոսկի է:

Գիտունը ետ դարձաւ, և տեսաւ որ՝ իրաւ, սխալուածով, ծ դուրջի տեղ՝ ոսկի մը տուած է:

— Բայց, ինչպէս գիտցար որ տուածս ոսկի է, հարցուց գիտունը զարմացած:

— Ինչպէս գիտցայ, ըսաւ կոյրը. շօշափեցի մատներովս և հասկցայ:

3

Գիտունը շարունակեց իր ճաբան, բայց իր մտքին մէջ լոյս մը ծագեցաւ. — Եթէ կոյր մը կրնայ մատներով ճանչնալ դրամ մը, ինչո՞ւ ուրեմն պիտի չի կրնայ ճանչնալ գրեր և թուանըշաններ, եթէ անոնք շինուին ցցուած ձևով. . .

Մտածեց, մտածեց, և սկսաւ շինել այդ ձևով գրեր, այդ գրերով ալ գիրք մը:

Եկեղեցիի մը դրան առջև կոյր պատանի մը գտաւ, տարաւ իր տունը. սկսաւ անոր մատները գրերուն վրայ քսել տալով՝ կարգալ սորվեցնել:

Քիչ ատենէն, կոյրը ճանչցաւ բոլոր գրերը, և սկսաւ ինքնիրեն կարգալ ամէն բան:

Անկէ ետք, գիտունը բոլոր աշխարհին յայտնեց իր գիւտը:

Առաջին անգամ, ինք բացաւ կոյրերուն համար դպրոց մը. իրեն նայելով՝ ուրիշներ ալ բացին, և այսօր, աշխարհի շատ քաղաքներուն մէջ՝ կան կոյրերու վարժարաններ:

ԲԱՌԵՐՈՒ ԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դա՛ք սա բառերուն հակամիճները.

1. Աղբաւ	4. Եսելի	7. Ծագեցաւ
2. Կոսած	5. Սխալումով	8. Բացաւ
3. Պարկեց	6. Լոյս	9. Առաջին

ԺԱՄԿՈՉԸ - ՔԱՀԱՆԱՅ

1

Եղեր է, չէ եղեր, խենդ ու տգէտ քահանայ մը: Ճամբան, երբ տեսնէր որ դէմէն մէկը կու գայ, դեռ քառսուն քայլ հեռուէն կը պոռար:

— Հէյ, հեռու, ճամբայ տուր:

Օր մըն ալ, այսպէս, թագաւորին հանդիպեցաւ:

— Էյ, հեռու, ճամբայ տուր, պոռաց քահանան փողոցին ծայրէն:

Սակայն, թագաւորը դիտաւորութիւն չունէր ճամբան շեղելու, և կը շարունակէր առաջ գալ:

Քահանան ստիպուեցաւ ինքը ճամբայ տալ: Երբ որ իրարու մօտեցան, թագաւորը ըսաւ անոր.

— Վաղն առտու, կանսուխ, պէտք է պալատագաս. քեզի երեք հարցում պիտի հարցնեմ. եթէ չկրնաս անոնց պատասխանը տալ, վար պիտի առնեմ փիլոնդ...

2

Առ քեզի բան. տէրտէրը խենդ ու խելառ պոռալ-կանչելու մէջ վարպետ էր, բայց հարցումի պատասխան տալը բնաւ գործին չէր գար:

Ելաւ գնաց ժամկոչին քով: Ժամկոչը իրմէ աւելի խելոք էր, ուստի անկէ խելք հարցուց:

Վերցուցին, ձգեցին, վերջապէս՝ որոշեցին որ, տէրտէրին տեղ, ժամկոչը երթայ թագաւորին քով: Ժամկոչը հազաւ քահանային հագուստը և գնաց պալատ:

3

Պալատին մէջ, զինք դիմաւորեց թագաւորը՝ թագը գլխին, մականը ձեռքին, և ոսկիի ու արծաթի մէջ կորսուած:

— Հա, եկա՞ր, ըսաւ թագաւորը:

— Այո, ի՞նչ ընեմ, եկայ, պատասխանեց քահանան:

— Տէ ուրեմն, ամէնէն առաջ, պատասխանէ սա հարցումիս. ո՞րքան հեռու է արևելքը արևմուտքէն:

— Մէկ օրուայ ճամբայ է:

— Ի՞նչպէս, հարցուց թագաւորը:

— Ահա թէ ի՞նչպէս. արևը արևելքէն արևմուտք կերթայ և մէկ օրէն տեղ կը հասնի:

— Շիտակ է, ըսաւ թագաւորը: Հիմա պատասխանէ երկրորդ հարցումիս. ո՞րքան կարծեմ ես՝ անձովս ու հագուստներովս:

— Քրիստոսը գնահատեցին 30 դահեկանի, ուրեմն դուն 29 դահեկանէն աւելի չես արժեր:

— Լաւ, լաւ, ըսաւ թագաւորը. քանի որ դուն այդքան խելացի ես, գիտցիր թէ հիմա ի՞նչ բանի վրայ կը մտածեմ ես:

— Դուն հիմա կը մտածես թէ՛ քու առջև կեցողը քահանան է. բայց ո՞չ, քու առջև կանգնածը ժամկոչն է:

— Է ուրեմն, քանի որ այդպէս է, ասկէ ետք դուն կրլլաս քահանայ, քահանան կրլլայ ժամկոչ, — ըսաւ թագաւորը:

Այդպէս ալ եղաւ:

ՐԱՌՆԲՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գտէք սա բառերուն հակամիտները

- | | | |
|-------------|-----------------|-------------|
| 1. Կանուխ | 4. Կը բարձրանայ | 7. Կը կենայ |
| 2. Յուրս | 5. Անօրի | 8. Անուշ |
| 3. Կը մտէին | 6. Հեռուէն | 9. Նստիլ |



Ա Շ ՈՒ Ն

Ի՞նչպէս եղաւ, թըռաւ յանկարծ ցուրտ հիւսիսէն ան չար քամին, տեսաւ սիրուն զըրախտ դարձած ճամբաները լեռան, ձորին:

Ու գայրացած ըսաւ անա.

— Ի՞նչ էք այդպէս զարդարուեր դուք, չէ՞ք տեսներ որ ելեր կու գայ սառնամանիք, ձըմեռ ու փուք:

Ծառերն ամէն սուգը մըտան, հովին տուին նախշուն լաթեր, ըսին «ափսոս մեր ամառուան, «ափսոս, գացին արև օրեր:»

Թրոշունները երամ եղած՝ ամէն կողմէ հաւաքուեցան, թըռան բարձրէն թևատարած, թըռան, աչքէ կորսուեցան:

Արօտական, հովիւ ու հօտ իջան լեռնէն դաշտերը ցած. ձորին առուն լոկ փըրփուրտ՝ քարերուն հետ մինակ մընաց:

Լեղապատառ դողդրղացին տերևները ցուրտ ճիւղերուն. թափթրփեցան ասղին անդին, սըրսըփալով գացին հեռուն:

Արևն երկրէն չի կշտացած՝ ամպը եկաւ զինքը թաղեց. ամպը եկաւ ու վերէն ցած հանդարտ, հանդարտ արցունք մաղեց:

ՐԱՌՆԲՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Եկէք բաժնենք սա տմէն մէկ բառը ու տեսներ թէ անոնցմէ իւրաքանչիւրին մէջ քանի՞ բառ կայ.

- | | | | | |
|---------------|---|-------|---|--------|
| 1. Գաջատիրտ | — | հայ | և | սիրս |
| 2. Գարետախտակ | — | հար | և | սախսակ |
| 3. Գասագիրք | — | դաս | և | գիրք |
| 4. Կուտպետ | — | կու | և | պետ |
| 5. Սեղանատուն | — | սեղան | և | տուն |

Երբ որ երկու դատ դատ ու լմաստ ունեցող բառեր՝ իրարու կը միանան և մէկ բառ կը կազմեն, այդ բառին կոսնիք բարդ բառ: Բազայիրս, Բարեախսակ, Գասագիրք բառերը բարդ բառեր են:

ՀՈՎԸ, ԶՈՒՐԸ ԵՒ ԹՈՉՈՒՆՆԵՐԸ

1

Երբ որ դաշտը պտոյտի էին գացեր, ուսուցիչը իր քով հաւաքեց աշակերտները, և սա հարցումը ըրաւ անոնց.

— Ըսէք տեսնեմ. դուք գիտէք որ արտին մէջ երկրագործը կը ցանէ ցորենն ու գարին, ոսպն ու կորեկը. ո՞վ կը ցանէ հապա անտառին ծառերը, դաշտին խոտերն ու լեռան ծաղիկները. . .

Աշակերտները մտմտացին, մտմտացին, բայց չի կըրցան պատասխան տալ:

2

— Վազէ, վահան, բունէ տա հովանոցի նրման մեծ շոր բոյսը և հոս բեր, ըսաւ ուսուցիչը:

Վահան բունեց և բերաւ:

— Ուսուցիչը առաւ և ըսաւ.

— Տղաք, եթէ այս բոյսը նետեմ օդին մէջ, ո՞վ կը քշէ կը տանէ զայն:

— Հո՛վը, հո՛վը, — պոռացին ամէնքը:



— Հիմա, նայեցէք և ըսէք թէ ի՞նչ կայ անոր ծայրը:

— Սերմեր, սերմեր, ըսին անոնք:

— Երբ հովը այս շոր բոյսը վորելով տանէ, ի՞նչ կըլլան անոր վրայի սերմերը:

— Կը թափին, կը թափին, պատասխանեցին աշակերտները:

— Ո՛ւր կը թափին:

— Ասդին, անդին:

— Ուրեմն հովը ի՞նչ կընէ սերմերը:

— Հովը սերմերը կը ցանէ:

— Հիմա ըսէք. երբ խոտերուն ու ծաղիկներուն սերմերը հասունան, հովը ի՞նչ կընէ զանոնք:

— Հովը կը քշէ կը տանէ, կը ցրուէ ամէն կողմ:

— Ըսել է, երկրագործէն զատ ալ ո՞վ կը ցանէ:

— Հո՛վը, հո՛վը, պոռացին աշակերտները:

3

Տղաքը մտան ծառերուն մէջ:

— Ատոզիկ, տես, ի՞նչ կընէ տա թռչունը:

— Խնձորը կը կտցէ, խնձորը կուտէ:

— Թռչունները մինակ խնձոր կուտեն:

— Ո՛չ, տանձ ալ կուտեն, սերկիլ ալ կուտեն, բոլոր պտուղներն ալ կուտեն:

— Ըսէ, Արամ, ի՞նչ կան պտուղներուն մէջ:

— Կուտեր, կուտեր, ըսաւ Արամ:

— Ճիշտ է: Թռչունները կուտեն ամէն տեսակ պտուղներ և կը տանեն ամէն կողմ. այդ պտուղներուն կուտերը կը թափին հոս ու հոն, և անոնցմէ կը բուսնին ծառեր ու թուփեր:

— Հիմա հասկցայ, ըսաւ Բաբկէն. մեր գեղին բլուրին վրայ միս մինակ սև-թութի ծառ մը բուսեր է. ըսել է, կամ հովը, կամ թռչուններն են ցաներ անոր սերմը. ճիշտ է, պարոն:

— Ճիշտ է, պատասխանեց ուսուցիչը:

— Հիմա ըսէք, տղաք, ալ ո՞վ կը ցանէ ուրեմն:

— Թռչուններն ալ, թռչուններն ալ, ըսին աշակերտները:

4

Տղաքը շարունակեցին իրենց ճամբան:



— Տղաք, նայեցէք սա առուին. ի՞նչ կը բերէ ջուրը:

— Պտուղի կուտեր են, պտուղի կուտեր են, կանչեցին մէկ քանինները:

— Կը նշանակէ թէ ջուրն ալ կը ցանէ, ըսին շատերը:

Տղաքը անցան խոտերուն մէջէն:

— Մկրտիչ, ատ ինչ է փակեր լաթերուդ:

Ընկերները նայեցան և ըսին.

— Խոտի սերմեր են:

— Ուրեմն, մենք ալ կը ցանենք, ըսաւ Տիգրանուհին:

— Ճիշտ է, կրկնեց ուսուցիչը: Շատ լաւ, հիմա գացէք խաղալու. բայց, երթալէ առաջ՝ անգամ մըն ալ ըսէք թէ՛ մենք ինչ սորվեցանք այսօր:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ ի՞նչ երկու մասէ կազմուած են սա բառի բառերը.

- | | |
|---------------|--------------|
| 1. Մրկաբազործ | 4. Սալայասակ |
| 2. Ասախճագործ | 5. Մեծապատիւ |
| 3. Կօշակար | 6. Վարժաւուն |

Ինչպէս կը տեսնէք, ա գիրը կապ է եղեր և կապեր է երկու բառերը իրարու հետ: Այս ա գրին կըսենք յօդակապ:



Օ Դ Ը

1

— Գիտէ՞ք, տղաք, բան մը կայ որ չենք տեսներ, բայց միշտ մեզի հետ է. մեզի հետ է՝ տանը մէջ, տունէն դուրս, դաշտին վրայ, լեռան գլուխը, ամէն ամէն տեղ՝ ուր որ երթանք: Գրտէք տեսնեմ, ի՞նչ բան է, հարցուց ուսուցիչը աշակերտներուն:

Տղաքը սկսան իրարու երես նայիլ ու մտամըտալ: Մտամտացին, բայց չի գտան:

— Ա՛ռ սա գիրքը, Աւետիս, ու շարժէ, արագ-արագ, երեսիդ դիմաց:

Աւետիս առաւ ու շարժեց:

— Ի՞նչ կիմանաս երեսիդ վրայ, հարցուց ուսուցիչը:

— Հո՛վ, պատասխանեց Աւետիս:

— Հիմա դո՛ւն ըսէ, Կարապետ, ըսաւ ուսուցիչը. երբ որ ուժով վազես փողոցին մէջ, ի՞նչ բան կը զգաս դէմքիդ դէմ:

— Հո՛վ, հո՛վ, պատասխանեց Կարապետ:

— Լա՛ւ, բայց ի՞նչ բան է հովը:

Տղաքը նորէն լռեցին, որովհետեւ չէին գիտեր:

2

— Է՛, հիմա մտիկ ըրէք որ ըսեմ՝ ձեզի թէ ինչ է հովը:

«Հովը օդ է. օդ ըսուածն ալ առարկայ մըն է, բայց թեթեւ է, թափանցիկ է և չտեսնուիր. ո՛չ համ, ո՛չ ալ ձև ունի: Երկրիս վրայ չի կայ տեղ մը որ օդ չըլլայ. մեր սենեակին մէջ, սենեակէն դուրս, դաշտին վրայ, լեռան գլուխը, ուր որ երթանք՝ միշտ օդ կը գտնենք:

«Օդն է որ մեր քիթէն ու բերնէն ներս կը քաշենք. մօտեցուցէք ձեռքերնիդ ձեր բերնին և հօ ըրէք. տեսէք, ձեր ներս քաշած օդն է որ դուրս կու տաք: Եթէ օդ չըլլար՝ բոլոր մարդիկ, բոլոր կենդանիները, բոլոր թռչունները անմիջապէս պիտի մեռնէին, բոյսերը պիտի չորնային և աշխարհիս վրայ ողջ կենդանի չպիտի մնար»:

3

— Ուրի՛շ բաներ, ուրի՛շ բաներ ալ ըսէք օդին վրայ, կը պոռային տղաքը իրենց ուսուցչին:

— Այո՛, այո՛, պիտի խօսիմ, ըսաւ ուսուցիչը: «Ըսի՛ ձեզի թէ՛ օդ որ չըլլայ, չենք կրնար ապրիլ. բայց, պէտք է գիտնաք որ մաքուր օդն է օդտակարը:

«Օդը երբ որ փակ սենեակի և փակ տեղերու մէջ մնայ՝ անմաքուր կը դառնայ: Շատ վնասակար է այն օդը, որ լեցուած է մեր արտաշնչութիւնով. օրինակի համար, դասարաններուն օդը, դպրոցին օդը, մեր ննջասենեակներուն օդը: Ասոր համար է որ՝ շուտ շուտ պէտք է բանանք լուսամուտները, և մաքուր օդ մտցնենք ներս:

«Ով որ անմաքուր օդի մէջ բնակի, անպատճառ կը հիւանդանայ: Մաքուր օդը՝ հացէն ու ջուրէն աւելի անհրաժեշտ է մեզի համար»:

Մանուկները ուրախ էին որ նոր բաներ կիմանային:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք Բար, Խոց, Տուն, մուկ, Կայր, մայր:

Կրնանք բաժնել այս բառերն ալ: Ո՛չ, չենք կրնար, որովհետեւ անոնց վրայ ուրիշ բառ կամ ուրիշ աւելորդ գիր գրուած չէ. ահա այս տեսակ բառերուն՝ առճաս բառ կըսենք.

Ուսուցիչը թող ձեզի գրել տայ ասոր հետ ուրիշ արմատ բառեր ալ:



ԱՂՈՒԷՍՆ ՈՒ ԳԱՅԼԸ

1

Ուստա աղուէսն օյինպազ
եկաւ, եկաւ վազնէ վազ,
ճամբուն մէջտեղ, կամացուկ
պառկեցաւ հոն սուտ մեռուկ:

Ու տաւուլով, գուռնայով,
կարմիր գինի կոնծելով՝
տասը քսան հարսնետր,
ալլի-փուլլի ձիաւոր՝
առեր նոր հարս մը խաթուն,
կը տանէին կեսրանց տուն:

Եկան հասան աղուէսին.

ճամբէն առին
չարածրճին,
ընծայ տըռին նոր հարսին:

Դրբին հարսին գաւակը .
ըայց ան չարի գաւակը
թըռաւ անոր շալակը,
խըտխըտացուց նոր հարսը:

Հարսը թոթվեց իր վարսը .

— Աման, աղուէս,
էյ աներես,
գիս մի՛ ըներ
դուն սներես.

ես նոր հարս եմ անխօսկան,
հանաք մ'ըներ, անպիտան:
— «Լաւ, հարսնուկ ճան, որ չըրի,
կու տամ ոսկիդ դուն ինծի:»

Նոր-հարսնուկը ամօթէն,
ոսկին հանեց իր պուկէն,
տըռաւ ան չար աղուէսին:
Աղուէսն առաւ երբ ոսկին,
մէկիկ մէկիկ թօփ ըրաւ,
ձիուն թամբէն հօփ ըրաւ,
թըռաւ գետին ու վըժեց,
հարսն էր տեղէն վճը-վըջեց:

2

Աղուէսն է, հա՛, շէն-ուրանի,
ոսկին ձրգած պոչէն կախ,
մէկ ձախ, մէկ աջ,
ես ու առաջ,
կը շարժէ, խաղ կը կանչէ,
խենդենալը բան մը չէ.

— « Աման, աման,
«հէյ եաման,
«սիլ կայ, սիլ կայ,
«ինձ նըման:
«Ելայ հարսին գաւակը,
«գաւակէն ալ շալակը,
«առի ոսկին
«հարսնուկին,
«առի, առի, ու փախայ.

«տէ, աղուէս ճան,
«տէ խաղայ:»

Աղուէսն այսպէս, առաջ, ետ,
կը խաղար իր պոչին հետ:
Գայլ մը եկաւ, դունչն արնոտ,
մազը թափած ու բոսոտ,
ըսաւ «նվ է, այ աղուէս, նվեր
«այսքան ոսկին տըսեր քեզ:»

— Գեղուկ

մեղուկ

գել աղա,

փրչել գիտե՞ս

դուն գուննա.

ծափ դարկ,

չափ դարկ,

հոգիդ սիրես,

կանգնիմ թաթի,

կըրունկի,

խաղամ, պարեմ

թամզարա.

հայ շօրօրան, շօրօրան,

վայ շօրօրան, շօրօրան.

ոսկին կարգով

իր շարոցով

աս իմ պոչէն,

գաշտին մէջէն

թող ջրնկջրնկայ,

չունեցողն այ մտանդա մշոյ
մըզմըզայ հա՛ մըզմըզայ:
— «Ատ ո՞ր տեղէն, ալ ո՞ւր կայ...»

— Գեղիկ,

մեղիկ,

գել աղա,

լիճը տըռաւ

ինձ ընծայ.

այն տեղ, այն տեղ կայ մէկ լիճ,
ափերուն մօտ շուքը քիչ.

այդ շուքին մէջ ես ողջ ողջ
զըրի պոչս օր մ'ամբողջ.

մէկ օրուան մէջ, տէս, այսքան
ոսկիներն է դիգուեցան

պոչիս վըբայ,

Աստուած վըկայ:

Մինակ ոսկի, ձուկերն հապա.

երթանք, կուգես, Գել աղա,

տամ լիճն ամբողջ քեզ ընծայ:

— «Որ այդպէս է,

մեր աղուէս,

հեծիր մէջքէս,

տանեմ քեզ:»

3

Աղուէսն հեծաւ մէջքը գայլին

ու քըշելով իր անսանձ ձին,


եկան հապան ան լըճին:

Գայլը ափին նըպըզեցաւ,

պոչն արմատէն ջուրը դրբաւ :
 Աղուէսը թէ՛ «Գա՛յլ, քու մօտ,
 մէյ մ'ալ կու գամ առաւօտ.
 տեղէդ չելլես, մահտեսի',
 պոչդ թող լաւ մը թըրջի
 որ դուրս հանէ շատ ոսկի:»

Երկինք
 գետինք
 ճրնկճրնկաց՝
 գայլը ցըրտէն
 վընկվընկաց՝

«ինձի պէտք չէ ձուկ, ոսկի...»
 Պոչը քաշեց որ փախչի.
 բայց ո՞ր տեղէն, ան լիճէ՞ն.
 լիճը կըպեր էր պոչէն:



ԲԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Սա բառերը իրարու միացուցէ՛ք ա յօդակապով և կազմեցէ՛ք բարդ բառեր:

- | | | | |
|-----------|--------|----------|-------------|
| 1. Նաւ | վարդ | 6. Լոյս | մօնելու տեղ |
| 2. Բուք | մաս | 7. Գիրք | ծախսող |
| 3. Ննօջու | սեմեակ | 8. Գետի | բերան |
| 4. Ուրի | տունկ | 9. Սրագ | հոտող |
| 5. Վանքի | հայր | 10. Բաղք | լեզու |

ԿԱՏՂԱԾ ՇՈՒՆԸ

1



— Լսեցի՞ր, Կարապետ, հարցուց Մարտօն.
 մեր գեղին շունը, Չալօն, կատ-
 ղեր է: Երէկ, յանկարծ, յար-

ձակեր է հովիւին վը-
 րայ և ուզեր է խած-
 նել. հովիւը իր ցու-
 պով ինքզինք պաշտ-
 պաներ է, և հազիւ
 կրցեր է հողին ազա-

տել: Այսօր գեղացիները հաւաքուեր են՝ որ
 սպանեն Չալօն:

— Մեղք չէ՞ Չալօյին, ինչո՞ւ կը սպանեն:

— Խե՞նթ ես, ի՞նչ ես, ըսաւ Մարտօն. եթէ
 չսպանեն, կը խածնէ գեղացիները:

Կարապետ չէր գիտեր թէ ինչ ըսել է շան
 կատղիլը:

Մարտօն ալ շատ բան չէր գիտեր. խօսելով
 խօսելով՝ գացին դպրոց:

2

Ուսուցիչը ինք ալ իմացեր էր Չալօյին
 կատղիլը:

Բոլոր տղաքը կատղած շանը վրայ կը խօ-
 սէին, ու կը մեղքնային որ խեղճ Չալօն պիտի
 մեռնեն:

— Այն, գաւաղներս, ըսաւ ուսուցիչը. բայց գիտե՞ք թէ ինչ գէշ բան է շուներուն կատարելը: Չալօն հիմա հասած մարդը խածնել կուզէ. և անգամ մը որ մէկը խածաւ, ալ այդ մարդուն կեանքը վտանգի տակ է:

— Ինչպէս, ինչպէս, հարցուցին տղաքը:

— Ըսեմ թէ ինչպէս. օրինակի համար, եթէ Չալօն խածնէր հովիւ Սահակը, Սահակն ալ քանի մը շաբաթ ետք, կը սկսէր կատարել. ինք ալ կը յարձակէր դէմը ելլողին վրայ, կը խածնէր, կը փարատէր. ալ չէր ազատեր և մեծ տանջանքներով կը մեռնէր:

3

Տղաքը քիչ մը լուռ կեցան, յետոյ հարցուցին.

— Դարման չի կա՞յ այս հիւանդութեան:

— Հարկա՛ւ կայ: Կատարութիւնն ալ հիւանդութիւն մըն է՝ ամէն հիւանդութեան պէս: Այդ հիւանդութեան թոյնը կը գտնուի կատղած շան շոյինքին մէջ. երբ շունը խածնէ, շոյինքը կը խառնուի մարդուն արիւնին հետ և մարդն ալ կը վարակուի: Փասթէօն անունով գիտուն բժիշկ մը գտաւ դեղը: Անոր գտած դարմանը հեղուկ մըն է՝ որ շիճուկ կը կոչուի:

— Ի՞նչ կընեն այդ շիճուկը, հարցուցին մանուկները:

— Այդ շիճուկը կը ներարկեն վարակուած մարդուն մարմնին մէջ: Այսպէս, մարդը կա-

ղէկնայ. բայց ատեն կորսնցնելու չի գար. պէտք է որ հիւանդը անմիջապէս բժիշկին քով տարուի:

4

— Հապա մեր գիւղին մէջ որ շիճուկ չի կայ, ի՞նչ պէտք է ընենք, հարցուց Սարգիս:

— Այն ատեն, պէտք է ուրիշ ճար մը խորհինք, ըսաւ ուսուցիչը. կա՛մ անմիջապէս խածուած տեղը տաղելու ենք, կա՛մ շուտով քաղաք տանելու ենք հիւանդը:

— Այդ շիճուկը գտնուելէ առաջ՝ ի՞նչ կընէին մարդիկ հապա, հարցուց Գրգօն:

— Ի՞նչ պիտի ընէին, գաւաղս, բան մըն ալ չէին կրնար ընել. հազարաւոր մարդիկ կը մեռնէին պարապ տեղը: Գիտուն Փասթէօնը իր դեղը գտաւ և ամբողջ աշխարհին բարիք ըրաւ: Ասոր համար է որ՝ Փասթէօնը մարդոց մեծ բարեբախտութիւնն է. պահեցէք անոր անունը ձեր միտքը:

1. Չալօն հեղուկ է. ալ ուրիշ ինչ բաներ հեղուկ են:

2. Ի՞նչու Փասթէօն բարեբախ կը կոչուի:

ԲԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Արմա՛ս թէ բարձր բառ է՝

1. Գեղ

2. Սել

3. Ներակիկ

4. Հիւանդ

5. Սեւազոյն


6. Անուն

7. Մեծանուն

8. Միսք

9. Մրամիս





ՔԱԶԱՍԻՐՏ ՔՈՅՐԸ

1

Անահիտ, իր փոքրիկ եղբայրը գրկած, կը քալէր փողոցէն: Յանկարծ, մեծ աղմուկ մը լսեց ետևէն: Ետին գարձաւ և ի՞նչ տեսնէ աղէկ:

Կառք մը կու գայ սաստիկ արագութեամբ: Կատղած ձիերը կը վազեն քառասմբակ:

Փողոցը նեղ ու ամայի էր:

Անահիտ սարսափեցաւ. ուր երթայ, ի՞նչպէս ազատէ ինքզինք ու իր գրկին մանկիկը:

Կը նայի չորս կողմը, ոչ բաց դուռ կայ, ոչ ալ փախելու ճար:

Կառքը կը մօտենայ սակայն:

Անահիտ մտածեց և մէկ վայրկեանի մէջ որոշեց ընելիքը: Մէկ ճար մը միայն կայ՝ իր փոքրիկ եղբայրն ազատելու համար:

Անահիտ ինքզինք չի խորհիր, միայն կը մը-

տածէ թէ ինչպէս փրկէ իր փոքր եղբայրը: Ահա արագ ոտիւնով մը՝ ցատկեց դրան մը առջև. գրկին մէջ պինդ սեղմեց մանկիկը, իր երեսը դարձուց դէպի պատը և կեցաւ անվախ: Գիտէ որ կառքը պիտի գայ, պիտի տրորէ զինք, բայց պիտի ազատի իր եղբայրը:

2

Կառքին մէջ նստած անցորդները կը տեսնեն փոքր աղջիկն ու անոր գրկին մանուկը. սարսափի ճիչ մը կը հանեն. փողոցը նեղ է և կառքը լայն. երկու մանուկներուն ալ կեանքը վտանգի տակ է:

Հնար չի կայ ձիերը կեցնելու:

Անահիտ կանգնած է՝ երեսը դեփ դեղին, բայց հանդարտ, անշարժ և քաջասիրտ:

Կառքը կը հասնի, կանցնի, ահա անցաւ...:

Քոյր ու եղբայր տապալեցան գետին, բայց, փնոք Աստուծու, բոլորովին շախճախուած չեն:

Քոյրը ոտքի կելլէ անմիջապէս, և առանց ինքզինք հոգալու՝ կը վազէ եղբորը մօտ ու վեր կը վերցնէ:



Եղբայրը վնասուած չէ. բայց ճղմուած է Անահիտին մէկ թևը:

Անահիտ կը գրկէ մանկիկը. կը գրկէ. և կը սկսի քալել. իր թիւը սաստիկ կը ցաւի, սակայն չիմանար իր ցաւը, կը ժպտի փոքրիկ եղբօրը երեսին: Կը ժպտի՝ հպարտ ու քաղցր ժպտով, որովհետեւ գիտէ թէ փրկած է անոր կեանքը:

1. Եթէ դուք բարեկեցիկ Անահիտին տեղ ինչ պիտի ընէիք:
2. Անահիտ միայն քաջասիրտ աղջիկ մըն էր:
3. Ինչո՞ւ հպարտ ու քաղցր ժպտով կը ժպտէր Անահիտ:

ԲԱՌԱՅՐՈՒ ՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Արմա՞ն թէ բարդ բառ է՝

- | | | |
|-----------|---------------|------------|
| 1. Մեղու | 4. Լեռ | 7. Խոտ |
| 2. Կռճե | 5. Լեռնագագաթ | 8. Խոտակեր |
| 3. Մասկեր | 6. Նաւ | 9. Միտ |



Մ Է Գ Ի Ն Մ Է Ջ

Մըռայլ մէզը ծածկեց ծովը,
լայնատարած, կապոյտ ծովը:
Մուխ մէզին մէջ, տեսէք, վայ, վայ,
մոլորուելը է խեղճուկ մէկ ճայ:

Ծովն է անհուն, լայն ու անծայր,
մէզն է թանձրը, խաւար ու չար:
Էհ, ի՞նչ ընէ, լայ թէ ճրջայ,
խեղճ ու անճար, փոքրիկ մէկ ճայ:



Մայրական սէր

ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՆՈՒԿԸ

1

Արևելքի թագաւորը պատճառ կը փնտռէր,
որ կռիւի բռնուի արևմուտքի թագաւորին հետ:
Գիր խրկեց ու մէջն ալ այսպէս գրեց:

«Արևմուտքի թագաւոր, քու ձիգ որ այդ-
տեղ խրխնջաց, իմ ձիս այս տեղ վախցաւ:»

Արևմուտքի թագաւորը չի հասկցաւ արև-
ելքի թագաւորին միտքը: Կանչեց իր նազիր-
վէզիրները, որ բացատրեն թէ ինչ ըսել կուզէ
արևելքի թագաւորը:

Բայց, մէկը շեղաւ որ բացատրէր:

Տեսաւ որ չըլլար, դեսպաններ խրկեց գիւղ
ու քաղաք:

Խրկեց որ իմաստուն մէկը գտնեն ու իրեն
բերեն:

2

Դեսպանները շատ պտտեցան, հոս ու հոն
խնկան, բայց մէկը չի գտան՝ որ արևելքի թա-
գաւորին միտքն հասկնար:

Յուսահատած, ետ կը դառնային:

Վերջը, գիւղէ մը անցած ատեն, տեսան որ
քարին վրայ մանուկ մը նստած է:

— Էյ, տղայ, հարցուցին դեսպանները, —
մը է հայրդ:

— Հայրս, պատասխանեց մանուկը, — վէճ
կը ցանէ:

— Ի՞նչպէս թէ վէճ կը ցանէ, ի՞նչ ըսել է
վէճ ցանել, հարցուցին զեապանները:

— Այ, սա ճամբուն վրայ, մատով ցոյց
տուաւ մանուկը, — հայրս պարտէզ է տնկեր:
Անցող-դարձողը կը մտնէ՝ վարունգ կը կտրէ,
ձմերուկ կը փրցնէ, սոխ կը քաղէ: Հայրս ալ ա-
նոնց հետ շարունակ կը վիճի ու կը կռուի:

— Մայրդ ո՞ւր է հապա:

— Մայրս ալ արցունք փոխ կու տայ:

— Ա՞տ ինչ կը նշանակէ:

— Հա՛ թէ ինչ կը նշանակէ: Գեղին մէջ
մէկը որ մեռնի, մայրս մեռելաբանը երթալով
կու լայ, արցունք փոխ կու տայ:

3

Դեպքանները տեսան որ այս տղան շատ
սրամիտ ու իմաստուն տղայ է: Մտքերուն մէջ
ըսին. «կայ, չի կայ՝ այս տղան է որ պիտի կըր-
նայ հասկնալ արևելքի թագաւորին միտքը:»

Կառնեն մանուկը ու կը ամեն թագաւո-
րին քով:

Եւ թագաւորին կը պատմեն հալ-հէքիաթ
այսպէս ու այսպէս:

Թագաւորը կըսէ.

— Խելո՞ք տղայ, թէ սր արևելքի թագաւո-
րին միտքը բացատրես, թագաւորութեանս կէտը
քեզի պիտի տամ: Արևելքի թագաւորը ինձի զեր

է գրեր՝ թէ քու ձին հոտ որ խրխնջաց, իմ ձիս
հոտ վախցաւ. ի՞նչ ըսել է աս. այդպէս բան կա-
րելի՞ է:

— Թագաւորը ապրած կենայ, ըսաւ մա-
նուկը. արևելքի թագաւորը պատճառ կը փնտռէ՝
որ կռուի քեզի հետ: Ինձի երեք հարիւր ձիա-
ւոր տուր, ես անոր պատասխանը տամ:

4

Մանուկը առաւ երեք հարիւր ձիաւորը, և
անոնց գաղտուկ խրատներ տուաւ. խրատներ
տուաւ ու ճամբայ հանեց:

Երեք հարիւր ձիաւորները գացին, մտան
արևելքի թագաւորին մայրաքաղաքը ու Չարդե-
ցին բոլոր շուները:

Արևելքի թագաւորը սա որ իմացաւ, իր քով
կանչեց ձիաւորները և հարցուց.

— Ինչո՞ւ Չարդեցիք իմ քաղաքիս շուները:

— Մեր թագաւորին հօտին մէջ գայլեր էին
ինկեր, — պատասխանեցին ձիաւորները: Մեր
հովիւները ձայն տուին, պոռացին ձեր շուներ-
ուն. բայց ձեր շուները չեկան ու չեկան, ասոր
համար, մենք ալ եկանք, կոտորեցինք զանոնք:

— Ատ ինչպէ՞ս կարելի է. այնտեղէն հոս
ձայն կը լսուի, — հարցուց թագաւորը:

— Հապա ատ ի՞նչպէս է որ մեր թագաւո-
րին ձիուն խրխնջը հոս կը լսուի և մեր հովիւ-
ներուն ձայնը չի լսուիր, ըսին ձիաւորները:

Արևելքի թագաւորը մատը խածաւ՝ զարման-

քէն, ու հասկցաւ թէ բանն ինչ է. հասկցաւ թէ ուժի դէմ ուժ կայ, և այլ կռիւի չեղաւ:

Իսկ, արեմուտքի թագաւորը՝ իր թագաւորութեան կէսը տուաւ իմաստուն մանուկին, ու զայն իր խորհրդատունը ըրաւ:

Անոր հայրն ու մայրն այլ գեղէն բերաւ, և իր պալատին մէջ բնակեցուց:

ԲՍՈՒՆՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէ՛ք սա բարդ բառերը. ամէք թէ ինչ երիտ առանձին բառերէ կազմուած են և ինչ յօդակապով միացած իրարու:

- | | | |
|---------------|--------------|-------------|
| 1. Զիւնագնդակ | 4. Զիւնձաղիկ | 7. Ծովեզր |
| 2. Խոտակեր | 5. Ոսկեթել | 8. Գեղեցի |
| 3. Ողբեր | 6. Մեծափութ | 9. Ծնողաւոր |



ՄԱՐՈՅԻՆ ԽՈՐՈՎԱԾԸ

1

Մայրիկը միտերը շարեց շամփուրին վրայ, կրակը փռեց անոր տակ, և ըսաւ Մարոյին:

— Մարօ, աղջիկս, կեցիր հոս և նայիր խորովածին. ես մառանը գործ ունիմ: Նայիր որ խորովածները չայրին. շուտ շուտ դարձուր զանոնք... յիտայ, աչքդ անոնց վրայ ըրէ. չըլլայ թէ ձգես՝ ուրիշ տեղ երթաս, կատունները կու գան, կուտեն:

Մայրիկը գնաց մառան. Մարօն կեցաւ խորովածին քով: Բայց, ահա յանկարծ, դուռը կը ծեծեն:

— Ո՛վ է, կը հարցընէ Մարօ:

— Ե՛ս եմ, բաց...

Մարօ կը ճանչնայ ձայնը. իր ընկերուհին՝ Գոհարն է: Կը վազէ սանդուխներէն վար, և աճապարանքին մէջ, կը մոռնայ խոհանոցին դուռը գոցել իր ետեւէն:



2

Ճինօն, Մարօենց փոքր շունը՝ պոչը երերցնելով, հանդարտ հանդարտ, ներս կը մտնէ խոհանոցէն: Քիթը լայն-լայն կը բանայ. խորովածին անուշ հոտն է առեր:

— Օ՛խ, ինչ պատուական խորոված, կըսէ՛ ներս մտնելով...

Թաթերը կերկնցնէ, անոնց վրայ կը գնէ գլուխը, ու փայլուն աչքերով՝ անթարթ կը նայի մսի կտորներուն:

— Ը՛, ինչ կըլլայ, Ճինօն կըսէ մաքէն.

Թաթ մը գարնեմ ու սա կտորներէն մէկ քանի հատը վերցնեմ...

Կը մտածէ, բայց չի համարձակիր: Գիտէ որ աղէկ բան չէ մտքէն անցածը:

Մարօն, վարը, խօսքի բնուած է Գոհարին հետ:

Շատախօսութիւնը աղէկ բան չէ, բայց Մարօն ունի այդ պակասութիւնը: Բոլորովին մրտաքէն ելած է թէ՛ կրակին վրայ խորոված ունի. կը խօսի, կը խօսի ընկերուհիին հետ:

3

Ահա, ճորտրալէն, ճորտրալէն՝ խոհանոցէն ներս կը մտնէ փիսիկն ալ: Անոր ալ քիթն է ինկեր խորովածին անուշ հոտը:

Կը նայի չորս բոլորը, կը տեսնէ Ֆինօն՝ որ վիզը երկնցուցած թաթերուն վրայ, նստեր է ու կը դիտէ խորովածը:

— Այ, սատանայ, կրսէ կատուն ինքնիրեն. տես անգամ մը, ի՞նչպէս Ֆինօն մինակը եկեր, տեղաւորուեր է խորովածին առջև. առաջ հոտը կը քաշէ, որ ետքէն ալ խորովածը վայելէ... հնամ, չի գիտեր որ փիսիկն ալ իրեն բաժինը կուզէ... միանու...:

Միտուն լսածին պէս, Ֆինօն գլուխը վեր կը վերցնէ, կը շարժէ պոչը ու կը նայի փիսիկին:

Փիսիկը, յուշիկ յուշիկ, կու գայ կրակարանին քով, ու կը կենայ Ֆինօնին մօտիկը:

4

— Բէ՛ֆդ աղէկ տեղն է, աղան Ֆինօ, կրսէ կատուն՝ պէխերը շարժելով. բայց, չես ըսեր որ փիսիկն ալ այս տանը ծառան է, ան ալ շատ կը սիրէ խորովածի հոտը...

— Բէ՛ֆս տեղն է, բայց բերանս բան չերթար,— կը պատասխանէ Ֆինօն:

— Եկնւր, քրոջ-աղբօր պէս՝ բաժնենք խորովածը մեր մէջ,— կառաջարկէ փիսիկը: Մարօն հոս չէ, մինչև զայ՝ մենք մեր գործը կը տեսնենք...

— Չէ, աղէկ բան չէ ըսածդ, խանրմ փիսիկ. գողութիւնը աղէկ բան չէ. ես չեմ ուզեր գող ըլլալ:

5

Կատունին խելքին չի պառկեցան շանը խօսքերը. երբ տեսաւ որ Ֆինօն չընկերանար իրեն, մէկ ոստումով ցատկեց շամփուրին մօտ, և զարկաւ բերանը խորովածներուն:

Բայց, բերանը մտի կտորներուն զպաւ թէ չէ, սաստիկ այրեցաւ: Միանու, միանու, փիսիկին բերանը այրեցաւ:



Ֆինօն արդէն ոտքի էր ելեր և կը հաջէր բարկութեամբ, կը հաջէր գողին վրայ:

Այս զգուշացումն մէջ, տապալեր էր շամփուրը, վար էին թափեր խորովածները և թաթ-խուեր էին մոխիրով:

Մարօն ներս մտաւ. «վան իմ գլխուս» ըսելով՝ վազեց կրակարանին քով. արտորանքով, մէկիկ մէկիկ, վերցուց խորովածները, թոթուեց, մաքրեց, ու նորէն շարեց շամփուրին վրայ:

Ճինօն, խելօքիկ, պառկեր էր իր տեղը. գիտէր որ ինք յանցաւոր չէ, անոր համար՝ վախ չունէր: Իսկ փխտիկը՝ փախեր, գացեր պահուըտեր էր հացի ամբարին ետև:

Մարօն, երբ կարգի դրաւ խորովածները, առաւ հաստ փայտ մը, ու ինկաւ փխտիկին ետև:

Փխտիկը դուրս ելաւ պահուած տեղէն՝ որ փախի. փախաւ, փախաւ, բայց կռնակէն կերաւ խոշոր փայտը:

- 1. Կատուն ձեր կերակուրն ալ տղաքէ կերե՞ր է:
- 2. Չեղի ալ պատահե՞ր է այն բռնը՝ ինչ որ պատահեցու Մարօնին:
- 3. Ի՞ր կենդանիներուն միւր կուտենք և խորոված կը պատրաստենք:



ԲԱՆՈՒՅՐՈՒ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

Գրեցէք հետեւեալ բառերը.

- 1. Անուան — Բուն չունեցող
- 2. Անյոյս — Յոյս չունեցող
- 3. Անտես — Չտեսնող
- 4. Անյասակ — Յասակ չունեցող
- 5. Անպատիւ — Պատիւ չունեցող
- 6. Անարգել — Առանց արգելի

Երբ որ արտատ բառի մը սկիզբը աճ մասնիկը գնենք՝ բառին եւ մասոր հակառակ նշանակութիւնը կուտեն:

Վերի բառերը ո՛չ արմատ են և ոչ ալ բարդ:

Այս տեսակ բառերուն կրտսենք ածանց բառեր:

ԱՐԴԱՐԱՍԷՐ ԴԱՏԱԻՈՐԸ

Ես ձեզի բսեմ, որ դուք ալ ուրիշներուն պատմէք. ուրիշները լսեն և աշխարհն իմանայ թէ՛ ժամանակին արդարասէր դատաւոր մը կար:

Օր մը, այրի կին մը, գնաց անոր դուռը, ծունդի եկաւ անոր առջև և ըսաւ:

— Արդար դատաւոր, լսէ այս աշխարհի գորաւորներուն գործը, և դատ ու դատաստան կտրէ:

«Ես արտ մը ունէի, որ կը վարէի, կը ցանէի ու քրտինք թափելով՝ անկէ կը հանէի իմ ու իմ զաւակներուս հացը:

«Եղաւ որ արտիս քով գտնուի թագաւորին պարտէզը: Ու թագաւորին սիրտը, օրին մէկը, քէօշկ մը ուզեց. մարդ խրկեց, որ արտս ծախու առնէ, և անոր վրայ շինէ իր քէօշկը:

«Ըսի թագաւորին մարդոց թէ՛ ծախու չէ հողս. արտս ես ժառանգեր եմ իմ մօրմէս, մայրս ալ ժառանգեր է իր նախնիքներէն. անոր հողի ամէն մէկ հատիկը՝ ոսկիի փոշի է իմ աչքիս: Չեմ ծախեր, պատսխանեցի, եթէ թագաւորը արտիս երեսը աղամանդով ծածկէ, և այդ աղամանդներն ալ ինծի տայ ...

«Չանցաւ շաբաթ մը երկուք, և ահա, թագաւորին վերակեցուն, իր տիրոջը անունով՝ գրաւեց արտս, և անոր վրայ շինեց արքայական քէօշկը :

«Թագաւորը լուր ունէ՞ր թէ չէ, չեմ գիտեր. միայն, առ գիտեմ որ՝ ես զրկուեցայ իմ արտէս, մնացի չքաւոր և աւուր հացի կարօտ :

«Լսեցի որ դուն արդար դատ ու դատաստան կը տեսնես. ճամբայ ելայ, ոտքով օր ու գիշեր քալեցի, եկայ՝ ցաւս քեզի գանգատելու...»

Դատաւորը ձեռքով շփեց իր ճերմակ մօրուքը, մտածեց քիչ մը և ըսաւ.

— Վերադարձիր գեղդ. դատիդ տէրն ու տիրականը ես եմ ասկէ ետք...

2

Թագաւորը ուրախ նստեր էր, նորակառոյց, գեղեցիկ քէօշկին մէջ. թիկնապահները, ձեռք կապած, կանգներ էին անոր դէմ. հոն էին արքունական մարդիկը՝ ոսկեթել ուսնոցներով և շողշողուն զգեստներով :

Յանկարծ, կը տեսնէ որ անդիէն ծերունի դատաւորը կուգայ. հեծեր է իշու մը վրայ, և ձեռքը պարսպ պարկ մը բռնած է :

Կու գայ, կը կենայ քէօշկին գիմաց ? Վար կիջնէ էջէն, խոնարհութիւն կրնէ թագաւորին, և կը հարցնէ.

— Տէր թագաւոր, թոյլ կու տամ որ պարկիս մէջ քիչ մը հող լեցնեմ այս գետինէն :

Հող ըսածդ ի՞նչ :

— Լեցնուր, կը հրամայէ թագաւորը :

3

Դատաւորը կը լեցնէ հողը պարկին մէջ՝ բերնէ բերան. յետոյ, մօտենալով թագաւորին՝ կըսէ.

— Մեծ թագաւոր, կը տեսնես որ ծեր եմ, ուժս հատեր է, առջի կարողութիւնս չէ մնացեր. նեղութիւն կրէ և օգնէ ինձի, որ պարկս բռնամ իշուս վրայ...

Թագաւորը կը ժպտի, չուզեր կոտրել ծերունիին խօսքը : Ոտքի կելլէ, կերթայ որ բեռը բռնայ ծերունիին հետ :

Բայց, թագաւորը ուր տեսած է բեռ վերցընել : Հազիւ թէ պարկը քիչ մը վեր կառնէ, անմիջապէս վար կը ձգէ՝ ըսելով.

— Ի՛ւՖ, ի՛նչ ծանր է եղեր անիծածը...

Դատաւորը կը կենայ, կը նայի թագաւորին երեսը և կըսէ.

— Տէր, ծանր է կրես այս պարկին համար, որուն մէջ քանի մը թի հող հագիւ լեցուցի ամբողջ արտին մէջէն. իսկ այդ արտը, դուն բռնութեամբ յափշտակեցիր խեղճ այրի կնոջ մը ձեռքէն... հապա ինչպէ՞ս ամբողջ արտին ծան-

ըութեան պիտի դիմանաս, երբ վաղը Աստուծոյ
զատատանին առջև ելլես:

Թագաւորը խելքի ինկաւ, բռնեց արդարասէր
զատաւորին ձեռքը, համբուրեց ու զլիսուն
դրաւ:

Ապա, անմիջապէս, հրամայեց որ արտը ետ
տան այրիին. ետ տան՝ մէջի քէօշկով ու բոլոր
հարստութիւններով միասին:

Երկինքէն ինկաւ երկու ոսկի խնձոր. մէկը
արդար զատաւորին, մէկն ալ... դուք ըսէք թէ
որո՞նք:

1. Ի՞նչ բան է «աշխարհի կորուստներ»: որո՞նք են աշխարհի դորա-
ւորները, մինակ թագաւորները:
2. Կինը ինչո՞ւ չէր ուզեր իր արար թագաւորին ծախել:



ԲԱՌՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Իրեցէ՛ք հետեւեալ բառերը:

1. Գժգոհ — Գոհ չեղող
2. Գծբախս — Բախս չունեցող
3. Ապեախս — Երախտիք (բարիք) չզիցցող
4. Ապուտ — Ուտ (խելք) չունեցող
5. Տգինդ — Գին (զեղեցկութիւն) չունեցող
6. Տկար — Կար (կարողութիւն) չունեցող

Այս ածանց բառերուն մէջ դժ, ապ և ո մասնիկներն ալ՝ ան՝
մասնիկն ալէս, երբ բառերուն սկիզբը դրուին, հակառակ խմբատ կաւտան:

ՊԱՆԴՈՒԽՏԻ ԵՐԳ

Կըռննկ, ո՞ւսկէ կու գաս,
ծառայ եմ ձայնիդ,
կըռննկ, մեր աշխարհէն
խապրիկ մը չունի՞ս:
Մի վագեր, երամիդ շուտով
կը հասնիս,
կըռննկ, մեր աշխարհէն
խապրիկ մը չունի՞ս:



Թողեր եմ ու եկեր
արտերս ու այգիս,
քանի որ անի կընեմ, կը քաղուի հողիս.
կըռննկ, պահ մի կեցիր, ձայնիկդ հողիս,
կըռննկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Ո՛չ լուր օր գիտեմ, ոչ ալ կիրակին,
շամիւրն է զարկեր գիս՝ բըռնած կըրակին,
այրիւս չեմ հողար, ձեզմէ կարօտ եմ:
Կըռննկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս:

Աշունն է մօտեցեր, կերթաս տարագիր,
երամ ես ժողվեր հազարներ ու բիւր.
ինձ պատասխան չի տուիր, ելար ու գացիր,
կըռննկ, մեր աշխարհէն գընա՛, հեռացիր:

Պաղտատէն կու գաս, կերթաս անապատ,
Թուղթ մը գրեր եմ, տամ քեզ ամանաթ.
Աստուած թող վրկայ լլայ քու վրրադ՝
տանես, հասցնես զայն զակըններուս:

1. Պանդուխտը ինչ կը հարցնէ կուռնկինս
2. Ինչո՞ւ պանդուխտը ախ կը քուտէ՛:
3. Ի՞նչ տեսակ թռչուն է կուռնկը, ձմեռո՞ղ թէ տարագնաց:
4. Կուռնկները ինչպէ՞ս կը կրատրեն՝ իրենց աշնան ձամբարդութիւնը և ո՞ւր կերթան:



ԲԱՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Դրենք սա բառերը.

- | | | | |
|---------|------------|--------|-------------|
| 1. Հայ | — Հայասան | Ծառ | — Ծառասան |
| 2. Ռուս | — Ռուսասան | Պարսիկ | — Պարսկասան |

Ըսէք թէ երբ ասան մասնիկը բառերուն վերջը աւելցնենք
ինչ խնոտ կուտայ:

ԳԱՅԼԻՆ ՁԱԳԵՐԸ

Մայր-գայլը շատ չար ու կատաղի է: Կը
խածտրտէ իր ձագերը, կը գրգռէ, կը բարկացնէ
զանոնք՝ որ անզուժ դառնան:

Սակայն մայր-գայլը շատ կը սիրէ իր ձագերը:

1

Անգամ մը, մայր-գայլը՝ ետևը ձգած իր ձա-
գերը, կերթար մարգագետնին մէջէն. կերթար
և շարունակ կը բարկանար անոնց:

Ձագերը կը նեղանային և իրենց աղուաները
կը կրճրտէին. վերջապէս ըսին.

— Դուն մեզ չես սիրեր: Դուն մեզ կը շար-
չարես: Դուն քար սիրտ ունիս...

Մայրը ձայն չի հանեց:

Մէյ մըն ալ, յանկարծ, լսուեցաւ շան հաջոց,
յետոյ ալ ձիու փոնգտոց: Հեռուէն երևցաւ
ձիաւոր որսորդ մը:

— Մնւ, ըսաւ մայր-գայլը իր ձագերուն.
ձայն չի հանէք, պառկեցէք գետնին վրայ և զը-
լուխնիդ չի բաճրացնէք խոտերէն վեր:

Ձագերը, իսկոյն, պառկեցան գետինը. իսկ
մայրը, բոլոր ուժով, սկսաւ վազել դաշտին մէջէն:

2

Շուները տեսան մայր-գայլին փախուտը,
և ինկան անոր ետևէն: Որսորդն ալ իր ձին քշեց
շուներուն կողմը:



Չագերը իրենց թագստոցէն նայեցան փախչողներուն, և ըսին իրարու .

— Ահա թէ ի՛նչ տեսակ մայր ունինք . մեզ ձգեց անտէր, անտիրական, ու ինք փախաւ՝ վտանգէն ազատելու համար :

3

Մուկը կոխեր էր, երբ մայրը վերադարձաւ ձագերուն մօտ : Վիրաւորուած էր իր ոտքին մէկը, ուսերն ու վիզն ալ արիւնթաթախ :

— Տէ՛, տուն երթանք, ըսաւ մայրն իր ձագերուն : Երբ դուք ալ օր մը ձագեր ունենաք, ըրէք ինձի պէս . շուներն ու որսորդները ձեր ետևէն վազցուցէք՝ որ ազատին ձեր ձագերը . տեսէք, ես այսօր այդպէս ըրի :

ԲՍԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ի՛նչ կը նշանակեն՝ երբ ան մասնիկը աւելցնենք հետևեալ բառերուն սկզբը .

1. Տաւ

4. Տըր

7. Սիւս

2. Միս


5. Հայր

8. Տուն

3. Խելք

6. Մայր

9. Խօս



ԿՏՐԻՃ ՍԱԳՕՆ

1

Սագօն տասներկու տարեկան էր, երբ ծառայ եղաւ նաւու մը մէջ :

Նաւը ճամբայ ելաւ . եղաւ իրկուն . նաւատիները ընթրիքի նստեցան, և սկսան օղի խմել :

Կանչեցին Սագօն, և գաւաթ մըն ալ օղի իրեն տուին՝ որ խմէ :

— Ներեցէք, ըսաւ պատանին, ես օղի չեմ խմեր :


Նաւատիները սկսան քահ քահ խնդալ՝ Սագօյին վրայ . պնդեցին որ անպատճառ խմէ :

Բայց, տղան մնաց հաստատակամ, անդրդուելի :

Վրայ հասաւ նաւապետը, և ան ալ հրամայեց որ խմէ :

— Ներեցէք, նաւապետ, չեմ ուզեր խմել, ըսաւ Սագօն:

Նաւապետը սաստիկ բարկացաւ՝ որ տղան չէր կատարեր իր հրամանը. դարձաւ նաւաստիներէն մէկուն, և ըսաւ.



— Ա՛ռ սա հաստ պարանը, և լաւ դաս մը տուր թշուառակներին. տեսներք, ինչպէս շուգեր իմ խօսքս լսել:

Նաւաստին առաւ պարանը և լաւ մը ծեծեց տղան:

— Հիմա պիտի խմե՞ս թէ ոչ, հարցուց նաւապետը:

— Եթէ կը հաճիք, պիտի չխմեմ,

նաւապետ, ըսաւ Սագօն, արցունք թափելով:

— Այն ատեն, շնտ, բարձրացիր սա երկայն կայմին գագաթը, և կեցիր հոն մինչև լոյս:

Խեղճ տղան վեր վերցուց աչքերը, և նայեցաւ մեծ կայմին. սկսաւ դողդղալ, մտածելով թէ՛ ինչպէս, մինչև առաւօտ, այդ վտանգաւոր տեղը պիտի մնայ:

Բայց, ճար չի կար, և հնազանդեցաւ:

2
Միւս առտուն, երբ նաւապետը կը պտըտէր կամրջակին վրայ, յանկարծ միտքը ինկաւ թէ՛ կայմին գլուխը բանտարկուած է Սագօն, և պուռաց անոր.

— Է՛յ, տղայ:

Պատասխան տուող չեղաւ:

— Վ՛ար իջիր, կը լսե՞ս:

Դարձեալ պատասխան չի կայ:

Այն ատեն, նաւաստի մը շուլուեցաւ երկար շուաններէն վեր, և տեսաւ որ՝ Սագօն կէս մը սառած, թմրեր, մնացեր է:

Խեղճ տղան, վախնալով թէ կրնայ յանկարծ քնանալ ու ծովն իյնալ, թևերով այնպէս պինդ վաթթուեր էր կայմին, որ նաւաստին հազիւ կրցաւ քակել անոր ձեռքերը:

Նաւաստին՝ շարկած վար իջեցուց Սագօն, և պառկեցուց կամրջակին վրայ:

Անմիջապէս սկսան արագ արագ և ուժով շփել անոր մարմինը, որպէսզի սթափի:

Տղան, ցուրտէն ու անօթութենէն, բոլորովին թմրեր, սառեր էր. դիւրի՞ն բան էր գիշեր մը ամբողջ սառ հովուն դէմ կենալը:

3

Երբ տղան աչքերը բացաւ և նստեցաւ, նաւապետը գաւաթ մը օղի լեցուց և ըսաւ անոր.

— Հիմա խմէ այս մէկ գաւաթը՝ որ տաքնաս, տղաս:

— Եթէ կը հաճիք, տէ՛ր, պիտի չխմեմ, ըսաւ նորէն Սազօն: Մի բարկանաք և թող տուէք որ ըսեմ թէ ինչո՞ւ չեմ խմեր:

Եւ պատանին այսպէս պատմեց.

«Մենք ատեն մը կար որ շատ երջանիկ էինք բոլոր ընտանիքով. բայց, ահա, հայրս սկսաւ օղի խմել, գինովնալ:

«Այ մեզի դրամ չէր տար որ՝ հաց գնենք և ուտելիք առնենք. եղանք թշուառ, խեղճ: Օր մըն ալ ծախու հանեցին մեր տունն ու տեղը, և մենք մնացինք չքաւոր:

«Այս ցաւը մօրս սրտին գարկաւ. հալեցաւ, մաշեցաւ, կաշի ու ոսկոր մնաց, և քիչ ժամանակ վերջ մեռաւ:

«Մեռնելէն քանի մը վայրկեան առաջ, զիս իր անկողնին քով կանչեց և ըսաւ.

— «Ի՛մ պզտիկ գաւակս. տեսար թէ հօրդ գինովութիւնը ինչ վիճակի հասցուց մեզ. խոստացիր ինձի որ կեանքիդ մէջ երբեք բերանդ օղի ու գինի պիտի չառնես»:

«Խօսք տուի մօրս որ պիտի կատարեմ իր պատուէրը. հիմա, կուզէ՞ք, տէ՛ր, որ դրժեմ մեռնող մօրս տուած խոստումիս»:

Այս խօսքերը դպան նաւապետին սրտին, և աչքերը լեցուեցան արցունքով:

Նաւապետը գրկեց պզտիկ Սազօն իր թևերուն մէջ, և ըսաւ.

— Ո՛չ, ո՛չ, հերոս տղայ. պէտք է որ պահես մօրդ պատուէրը. և եթէ, ասկէ ետք մէկը քեզի օղի խմել ստիպէ՝ եկուր, յայտնէ ինձի և ես պիտի ըլլամ քու պաշտպանդ:

1. Նաւապետը ինչո՞ւ հերոս ըսաւ Սազօյին:
2. Դուք ալ ո՞ր և է խոստումը որո՞՞ք էք ձեր մայրիկին:

ԲԱՌՆԲՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

1. Ա.կն	—	Ա.կնցի	4. Գ.եդ	—	Գ.եդացի
2. Վ.ան	—	Վ.անցի	5. Ե.գիպոս	—	Ե.գիպացի
3. Պ.օլիս	—	Պ.օլեցի	6. Ն.արեկ	—	Ն.արեկացի

Ինչ նշանակութիւն կուտան ցի, եցի և ացի մասնիկները՝ երբ բառերուն ծայրը աւելցնենք:



ՉՈՐՍ ՔՈՅՐԵՐԸ

— Եկէ՛ք, ըսին, մեծ-մայրիկին հարցնենք. տեսնենք ան ինչ կրտէ:

Եւ չորս քոյրերը, Սաթենիկ, Ատրինէ, Վարսենիկ և Գոհարիկ, գացին իրենց մեծ-մայրիկին քով:

— Ըսէ՛, մամա, մեզմէ ո՞ր մէկին դուն շատ կը հաւնիս...

Մեծ-մայրիկը խնդաց՝ բարի-բարի և ըսաւ թոռնիկներուն.

— Խօսք կու տամ որ իմ խրատս պիտի լսէք:

— Խօսք կու տանք, մաման, խօսք կու տանք, ըսին աղջիկները:

Այն ատեն, մեծ-մայրիկը հանեց ակնոցը իր աչքէն, գոգնոցին վրայ դրաւ ձեռքին կարը, և պատրաստուեցաւ խօսելու:

Թուռիկները շրջապատեցին զինք:

1

— Սաթենիկ, առաջ քեզմէ սկսիմ: Դուն շատ ազէկ ես, շատ խաս ես, բայց տես, թևիդ մէկ կոճակը փրթեր է և երեք օր է որ չես կարեր: Նայիր, նայիր, աջ թևիդ տակ ալ շրջագոգեստիդ կարը քակուեր է և գնդասեղով բռներ ես քակուած կութերը...:

«Պակասութիւնդ ան է որ թափթփած և անհոգ ես. իսկ թափթփածութիւնը, աղջկան մը համար, մեծ յանցանք է...»

Սաթենիկ կարմրեցաւ, քիչ մը քիթը կախեց, բայց չի բարկացաւ:

2

— Ատրինէն թափթփածութիւն չունի. ընդհակառակը, — շարունակեց մեծ-մայրիկը, — շատ կը սիրէ գեղեցիկ, մաքուր և նորածև լաթեր հագնիլը: Բայց, անգամ մը որ զարգարուի՝ խելքը միտքը լաթերուն վրայ կերթայ. աման, չըլլայ որ ծալք ունենան լաթերս, ասոր համար՝ կը վախնայ շնորհքով նստիլ՝ ելլել, և չփ-

չոր փայտի պէս կը կենայ. կը սկսի օրը հազար անգամ հայելին նայիլ. անկարելի է որ հայելին առջևէն անցնի և գաղտուկ աչք մը չնետէ անոր մէջ: Իր ձայնն անգամ կը փոխէ, կը սկսի շրթունքներուն ծայրովը, կոտրտուքով խօսիլ:

«Ատրինէն ամէն բան ունի, բայց բնականութիւն չունի...»

Ատրինէ կասկարմիր կտրած, առջևը կը նայէր. իսկ շարածճի Սաթենիկ կը խնդար հա կը խնդար:

3

— Գանք վարսենիկին: Վարսենիկ այդ թերութիւնները չունի. մինակ թէ, ան ալ շատ կը սիրէ ուրիշին պակասութիւնները ծաղրել. խելքը միտքը ան է որ՝ ուրիշին վրայ բան մը գտնէ և ետէն խնդայ:

«Անցած օր, խնամի Մարթան էր եկեր մեր տունը. երթալէն ետք՝ տեսայ որ վարսենիկ սկսաւ անոր պէս կուզիկ-կուզիկ քայել, և անոր կուզը ծաղրել. այդ օրէն ասդին, ամէն օր մըտքէս կըսեմ».

— «Չէ՛, աղէկ բաներ չունի մեր վարսենիկը. պէտք է մոռնայ այդ գէշ բնութիւնը...»

Վարսենիկ այնքան ամչցած էր՝ որ կարծես թէ հիմա պիտի լար:

— Կարգը եկաւ Գոհարիկին: Գոհարիկին վրայ շատ բան չունիմ ըսելիք. գիտեմ որ ձեռքը քիչ մը շուտ չէ գործի մէջ, բայց իր հեզութիւնն ու քաղցր բնաւորութիւնը կը գոցեն այդ պակասը: Տանը մէջ, տունէն դուրս, ամէն տեղ՝ գիտէ ազնիւ շարժիլ, ազնիւ խօսիլ ու յարգանքով վարուիլ ամէնուն հետ. ասոր համար է որ սանամայր Նազիկը ամէն անգամ, երբ խօսքը գայ, կըսէ.

— «Իրաւ, ձեր բոլոր աղջիկներն այ աղէկ են, աղէկ են, բայց Գոհարիկը մէկ հատիկ է անոնց մէջ...»

Մեծ-մայրը կատարեց իր թոռներուն խօսքը: Կարգը եկաւ իր խրատներուն:


Դուք ըսէք թէ ինչ խրատ տուաւ ամէն մէկուն:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէք այս բառերը:

- | | | | | | |
|----------|---|-----------|-----------|---|------------|
| 1. Նոց | — | Նոցարան | 3. Կրակ | — | Կրակարան |
| 2. Վարձ | — | Վարձարան | 4. Դաս | — | Դասարան |
| 1. Յիմար | — | Յիմարանոց | 3. Հիւանդ | — | Հիւանդանոց |
| 2. Հիւր | — | Հիւրանոց | 4. Ուրբ | — | Ուրբանոց |

Արան և անոց մասնիկները ինչ խնատ տուին բառերուն:



ԴԱՐԲՆՈՑԻՆ ՄԷՋ

Վարպետ ու աշկերտ կեցած դէմ դէմի, կրակն են խոթեր ձողերն երկաթի. աշկերտ մ'այ փոփ-փոփ, կը փչէ փրփոց, եւ վառարանէն կեղեն ծուխ ու բոց:

Ծանրը մուրճերով կարմիր երկաթէն պէս պէս գործիքներ անոնք կը կոփեն, կը կոփեն շուտով, թաքը թիքը թաք, մանգաղ, բահ, բրրիչ, գամ, խոփ և ուրազ:

Տես, հոն, աշկերտ մը բրոնսած է ձեռքին յեսանին վրայ դեռ բուլթ մէկ կացին. շուտ կը դարձնէ անիւր խրո-խոռ, սրբիլու համար գործիքն ամրակուռ:

Հոս այ ուրիշ մը՝ հաստ երկաթին քով
 քրրախնք կը թափէ ֆրշալով, հեքով.
 կը զարնէ մուրճը անվերջ տանկատանկ,
 Աստուած վարձատրէ իր ճիգերն ու շանք :

1. Դասած էք երկաթագործին խանութը Ինչ տեսած էք հոն
2. Եթէ երկաթագործը մանգաղ չընէր՝ ինչով պիտի հնձէր երկրագործը. հապա եթէ բա՞նջ չընէր...

ԲՍՈՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ինչ խնամտ կուտայ ոց մասնիկը՝ երբ բառերուն ծայրը աւելցնենք.

1. Մասն	— Մասնոց	4. Գարբին	— Գարբոց
2. Ձեռն	— Ձեռնոց	5. Գպիր	— Գպրոց
3. Ակն	— Ակնոց	6. Փուխ	— Փոխոց



ՈՒՂՏԸ ԵՒ ՋՈՐԻՆ

1

Ջորին իր կեանքին մէջ զեռ ուղտ ըստւածը
 չէր տեսեր :

Օր մը որ լեռնէն
 նոր էր իջեր վար, և դաշտին մէջ կարծէր, տեսաւ որ երկար ու կոր վիզով, կռնակին վրայ խոշոր կուղ մը շալկած՝ կենդանի մը կուգայ անդին : Գլուխը վեր վերցուց և ժիր-ժիր նայեցաւ. նայեցաւ ու զարմացաւ :



— Էշ, դիմացէն եկող սա բարեկամը կը ճանչնաս, ո՞վ է :

Էշը զարմացաւ շորիին այս տգէտ խօսքին վրայ, ու ըսաւ.

— Ձե՞ս գիտեր, հօրեղբայր, ուղտն է, անպատէն կու գայ :

Ջորին որ ուղտին անունը լսեց, վիափառեցաւ հեղ մը երթալ անոր քով, ճանչուորութիւն տալ, և բարև-Աստժուրարին մը ընել :

2

Արծելով, արծելով՝ շորին, կամաց կամաց, մօտեցաւ ուղտին .

— Բարև, քեռի, բարի ես եկեր մեր կողմերը :

Ուղտը իր ծուռ վիզը տնկեց, փոքր գլուխը բարձրացուց, սև աչքերովը նայեցաւ շորիին վրայ, և որոճալով, առաւ շորիին բարևը :

Ուղտն ու շորին սկսան անուշ անուշ խօսիլ իրարու հետ :

Բայց, շորին մեծ հետաքրքրութեամբ կը դիտէր ուղտին վրան գլուխը. հեղ մը կը նայէր անոր ոտքերուն՝ որ լայն լայն կճղակներով կը բացուէին գետնին վրայ. հեղ մը կը նայէր երկայն, մերկ սրունքներուն. կը զարմանար որ այդքան խոշոր հասակին վրայ՝ այդքան կարճուկ պոչ մը կախուած է...

3

— Է՛ք բեռի, ըսէ տեսնենք, ձեր կողմերն ալ առատութիւն կայ. խոտերը ի՞նչպէս են այս տարի:

— Մեր կողմերը, ըսաւ ուղտը. մեր կողմերը տաք արև կայ, տաք աւազ կայ. դուն անապատ չե՞ս տեսեր, գաւաղս, որ խոտ կը հարցնես...

— Չէ, բեռի. անապատը չեմ գիտեր թէ ինչ բան է. շատ կուզէի որ անգամ մը տեսնէի. զիս հետզ չե՞ս տաներ, քու բեռիդ մէկ մասը ես կը շալկեմ:

Ուղտը լաւ մը դիտեց ջորին և ըսաւ անոր.

— Բայց, տղաս, տես, դուն ինձի պէս կը ճղակներ չունիս. դուն չես կրնար քալել աւազին մէջէն, կը թանդուիս կը մնաս: Դուն չունիս ինձի պէս կուտկէն, և չես կրնար օրերով ու շաբաթներով անօթութեան դիմանալ:

«Անապատին մէջ ո՛չ ջուր կայ և ո՛չ ալ խոտ. երկու օր որ քալես մեզի հետ, կայրիս, կը պապակիս, կը մեռնիս:

«Եթէ ես ալ չունենայի իմ կճղակներս, եթէ ես ալ չունենայի իմ կուտկէնս՝ ես ալ չէի կըրնար անապատին մէջ ճամբորդել:

«Չէ, տղաս, չէ, դուն քու սմբակներովդ կրնաս լաւ լեռը բարձրանալ, քարուտ ճամբաներէ քալել, նեղ շաւիղներէ անցնիլ, բայց անապատին մէջ բան մըն ալ չես կրնար ընել: Դուն քու գործիդ, ես իմ գործիս:»

Եւ ուղտը, բաժնուելով ջորիէն, հեռացաւ և սկսաւ ուղտափուշ փնտռել:

Ջորին կեցած էր իր տեղը, և կը նայէր ու կը նայէր անոր ետեւէն:

1. Ի՞նչու համար ուղտին ստքերը կճղակներ ունին:
2. Ի՞նչու համար ուղտը կուտկէն ունի. անկէ ի՞նչպէս անուղ կառնէ:
3. Ջորին ստքերը ինչո՞ւ համար սմբակ ունին:
4. Ջորին ի՞նչ տեսակ տեղերէ կրնայ լաւ բեռ կրել:
5. Ուրիշ ի՞նչ կճղակաւոր և սմբակաւոր կենդանիներ կը ճանչնաք:



ԻՐ ՓՈՒՇԵՐԷՆ ՂԺԳՈՂ ԾԱՌԸ

1

Անտառին մէջ փոքր ծառ մը կար:

Այս ծառը, տարուան ամէն եղանակին մէջ, ծածկուած էր սուր սուր փուշերով. վրան տերև ըսուած բանը չէր երևնար:

Փոքր ծառը, օր մը, ըսաւ ինքնիրեն.

— Իմ բոլոր ընկերներս ալ գեղեցիկ տերևներով զարդարուած են. մի՞նակ ես եմ որ փուշէ զատ ուրիշ բան չունիմ վրաս. անոր համար՝ ո՛չ մարդ կը մօտենայ քովս, ոչ ալ ձեռք մը կը դպնայ ինձի: Ախ, ի՞նչ կըլլար որ ձայնս լսուէր և ոսկիէ տերևներ ունենայի...

Դիշեր եղաւ, ու փոքր ծառը քնացաւ:

Առտուն որ արթնցաւ, տեսաւ թէ իր ճիւղերը, վերէն վար, ծածկուած են ոսկի տերևներով: Ծառը հպարտացաւ, ու մըմնջեց.

— Հիմա, աշխարհիս երեսը, ամէնէն գեղեցիկ ծառը ես եմ. իմ տերևներս ոսկի են. . .



Բայց ահա, իրիկ-ուան կողմը, հովիւն եկաւ անտառէն անցաւ. տեսաւ ոսկի տերևները՝ քաղեց, քաղեց ամէնքն ալ, լեցուց իր մաղախը, չոփչոր թողուց ծառն ու անցաւ գնաց:

2

Փոքր ծառը տրրամնցաւ ու ըսաւ.

— Մեղք, մեղք ոսկի տերևներուս. հիմա մերկ մնացի. ինչպէս նայիմ իմ ընկերներուս երեսը: Անոնք, ամէնքն ալ, գե-

ղեցիկ տերևներ ունին, իսկ իմ վրաս բան մըն ալ չի կայ: Երբ նորէն տերևներ ունենայի, կուզէի որ անոնք ամէնքէն գեղեցիկ ըլլային. կուզէի որ շինուած ըլլային ապակիէ. . .

Նորէն քնացաւ փոքր ծառը, և առտուն նորէն արթնցաւ: Ինչ տեսնէ ազէկ: Տեսաւ որ ծածկուած է ապակիէ նուրբ տերևներով:

Փոքր ծառը ըսաւ.

— Հիմա ուրախ եմ. անտառին մէջ մինակ ես եմ որ արևին տակ կը փողփողիմ. ինձի պէս ուրիշ ծառ մըն ալ չի կայ. . .

Անցաւ քիչ մը ատեն, և յանկարծ երկինքը ամպեց. մեծ փոթորիկ մը արագ արագ անցաւ բոլոր ծառերուն վրայէն, եկաւ ջարդ ու փշուր ըրաւ ապակիէ տերևները, և գետին թափեց:

3

Փոքր ծառը հեծեծեց ու ըսաւ.

— Ապակիէ տերևներս կոտորտեցան ու գետնի հողին հետ խառնուեցան. տես անգամ մը թէ միւս ծառերուն բան մը եղաւ. անոնց կանաչ տերևները մնացին իրենց տեղը, և չի վնասուեցան: Ա՛խ, եթէ անգամ մըն ալ տերև ունենայի, կուզէի որ անոնք կանաչ ըլլային. . .

Նորէն քնացաւ ծառը, ու առտուն նորէն արթնցաւ: Արթնցաւ, ու տեսաւ թէ քողքուած է՝ կանաչ տերևներով:

Ուրախացաւ փոքր ծառը և ըսաւ.

— Վերջապէս, ես ալ տերև ունիմ, և չեմ ամչնար ընկերներէս:

Բայց, ահա, մօրուքը երերցնելով, ծերուկ այծ մը մտաւ անտառը. իր խոշոր ծիծերը դատարկ էին, և յայտնի էր որ ուտելիք կանաչ կը փնտռէր. տեսաւ թէ չէ փոքր ծառը, սկսաւ կրծելով ուտել անոր տերևները՝ կոթերով-մոթերով միասին:

Նորէն փոքր ծառը մնաց մօրէ մերկիկ.
տրտմեցաւ և հառաչելով ըսաւ.

— Չէ՛, ալ ոչ կանաչ, ոչ կարմիր, ոչ ալ դե-
ղին տերևի կը փափաքիմ: Կուզեմ որ իմ հին
փուշերս ունենամ. ա՛խ, ի՛նչ կըլլար որ նորէն
բուսնէին անոնք...

Ու փոքր ծառը տխուր տրտում քնացաւ, և
այդպէս ալ արթնցաւ: Աչքերը բացաւ, և նայե-
ցաւ իր վրայ, նայեցաւ ու խնդաց, խնդաց:

Միւս ծառերն ալ կը ծիծաղէին:

Փոքր ծառը ծածկուած էր իր հին փուշերովը:

Բայց, ինչո՞ւ խնդաց փոքր ծառը, և ինչո՞ւ կը
ծիծաղէին իր ընկերները:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէք հետեւեալ բառերը.

- | | |
|----------------------|---------------------|
| 1. Դառն — Դառնագիւղի | 1. Մեծ — Մեծագոյն |
| 2. Ցաւ — Ցաւագիւղի | 2. Լաւ — Լաւագոյն |
| 3. Տխուր — Տխրագիւղի | 3. Փոքր — Փոքրագոյն |

Գին և գոյն մասնիկները երբ որ բառերուն ծայրը դրուին՝ աւելի,
սառ ցոյց կուտան: Այս սլաքագաններուն տակ, գինը՝ արժէք, և գոյնը՝
չեքրման կամ կանաչ չի նշանակեր:



ՈՎ Է ԹԱԳԱԻՈՐԸ

1

Թագաւորին մէկը որսի էր ելեր: Ի՛նչպէս եղաւ, անտառին մէջ իր հետևորդները մէկ կողմ գացին, ինք միւս կողմ մը:

Երբ այսպէս միամիտակ, իր ձիուն վրայ հեծած, կանցնէր՝ գեղացի մը տեսաւ:

Գեղացին նստեր էր ճամբուն եզերքը, ծառի մը տակ և կը հանգչէր:

— Բարև, ըսաւ թագաւորը գեղացիին. ինչո՞ւ հող այդպէս նստեր ես:

— Լսեցի որ թագաւորը իր մարդոց հետ որսի է ելեր. անոր համար, նստեր եմ որ երբ անցնի՝ տեսնեմ զինքը, պատասխանեց գեղացին:

— Ըսել է, զուն թագաւորին երեսը չե՞ս տեսեր...

— Ո՛ւրիշ պիտի տեսնեմ, նորէն պատասխանեց գեղացին՝ զարմանքով. մարդ, զիւրին զիւրին, թագաւորի երես կրնայ տեսնալ...

— Քանի որ այդպէս է, ըսաւ թագաւորը, հեծի՛ր ձիուս քամակը. քեզ տանեմ աւելի լաւ տեղ մը, որ աղէկ մը տեսնես թագաւորին երեսը...

Գեղացին հեծաւ թագաւորին ձիուն ետև, և սկսան երթալ:



Երբ քանի մը քայլ առին, գեղացին դարձաւ հարցուց իր ընկերոջ.

— Բարեկամ, շատ աղէկ ըսիր, բայց ի՞նչպէս ճանչնամ թէ թագաւորը ո՞ր մէկն է. հետը ահազին բազմութիւն կայ:

— Դիւրին է, վրայ բերաւ թագաւորը. երբ որ ամէնքը բարևի կենան և իրենց գլխարկները վար առնեն, տես թէ, ո՞վ է միայն որ իր գլուխը չի բանար. ահա այդ գլուխը չբացող մարդը՝ թագաւորն է:

Քանի մը բոպէ ետք, թագաւորը հասաւ իր աւագանիին քով. ամէնքն ալ, անմիջապէս, բարևի կեցան՝ իրենց գլխարկները վար առնելով:

Այն ատեն, թագաւորը դարձաւ իր հետի գեղացիին և հարցուց.

— Ըսէ նայիմ հիմա, ո՞ր մէկն է թագաւորը:

— Աստուած վկայ, ըսաւ ապշահար գեղացին, կամ ես ըլլայու եմ, կամ դուն. որովհետեւ, մինակ ես ու դուն մեր գլխարկները վար չառինք:

ԲԱՆՈՒՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ իմաստ կուտայ [ուս մասնիկը՝ երբ բառերուն ծայրը աւելցնենք. այսպէս՝

- | | |
|------------------------|------------------------|
| 1. Տիղմ — Տիղմոս | 3. Ա. ազ — Աւազոս |
| 2. Բար — Բարոս | 4. Ապառաժ — Ապառաժոս |
| Հազար ուս մասնիկը | Հազար սրդ մասնիկը |
| 1. Ա. բիւն — Ա. բիւնոս | 1. Ճամբայ — Ճամբայոզ |
| 2. Ժանկ — Ժանկոս | 2. Բու — Բուսոզ |
| 3. Կեղս — Կեղսոս | 3. Ժառանգ — Ժառանգորոզ |

ԿԱՊԻԿՆ ՈՒ ԱԿՆՈՅԸ

Մեր կապիկը ծերացեր էր, աչքերն աղէկ չէին տեսներ. ինչպէս եղաւ, լաւ չեմ գիտեր, մէկուն մէկը, կարճ խելքի տէր, ըսաւ անոր. «կապիկ ազբար

«եկնուր, աչքիդ ակնոց մը առ, «զիր անգամ մը, տես թէ ինչպէս «ասեղէն մազն իսկ կանցընես»:



Կապիկն հաւտաց. ելաւ տեղէն՝ ցուպը առաւ, տրքտրքալէն

հոս հոն գրնաց, ինչպէս ըրաւ, ինչպէս չըրաւ, վերջապէս լաւ ակնոց մ'առաւ ու եկաւ տուն:

Գալը բարի, բայց տես որ դուն չի գիտեր թէ ինչպէս պէտք է ակնոցն հիմա ինք գործածէ: Մէյ մը գրլխուն կը դնէ, մէյ մը պոչին կանցնէ. կը հոտուըտայ, կը լըզէ, վեր կը ցատկէ, կը վազէ,

կը փորձէ հա՛ կը փորձէ,
խելքին բան մը չի պառկիր :

«Այդպէս, հա՛, տէ կեցիր»,
կըսէ յանկարծ, ու քարին
պինդ կը գարնէ ապակին՝
որ կը կտորի, կը փշրի,
կըլլայ աւազ ու փոշի :

Բայց տեսէք թէ իր խելքէն վեր
ինչ վրճիռ ալ կու տայ դեռ.
— «Աշխարհքիս մէջ ով որ գիտուն
«կըսէ թէ կայ, մո՛ւրս գըլխուն . . .

1. Ի՞նչ է ակնոցը և որո՞նք կը գործածեն դայն
2. Կապիկը ինչո՞ւ կտորեց ակնոցը՝
3. Յանցանքը ակնոցի՞նն էր թէ կապիկինը :



ՁՄԵՌԸ ԵԿԱԻ

Տեսէք, տեսէք, երկինքէն ձիւն կու գայ :
Ճերմակ ձիւնը կու գայ՝ թիթեռնիկներու
պէս, թևերը բացած, օրօրուելով, օրօրուելով :
Սուրբ Յակոբ պապան մօրուքը ճերմկոց :
Չմեռ է, ալ շիտակ ձմեռ :
Արտաշէս դուրս կը նայի պատուհանէն, կը
նայի գետինը՝ որ ճեփ-ճերմակ է, կը նայի իրենց
դռան թթենիներուն՝ որ ծածկուած են սպիտակ
պատանքով. կը նայի ու կը գարմանայ :
Կառնէ գրքերը ու դուրս կելլէ : Կը կոխէ

գետինը, և կահուղ ձիւնը, իր ոտքին տակ, ճը՛գ-
ճը՛գ ձայն կը հանէ :

Չայն կը հանէ ու կըսէ .

— Ես ամպերուն մէջէն կուգամ, աղուհր
տղայ. հիւր եմ ձեզի : Շատ պիտի չկենամ ձեր
քով. քանի մը ամիս ետքը պիտի անցնիմ, երթամ :

«Պիտի բերեմ ձեզի Սուրբ Սարգիսն ու
Ծնունդը. պիտի բերեմ Բարեկենդանը :

«Իմ ընկերներէս շատերը նստեր են լեռնե-
րուն վրայ, շատերն ալ տեղաւորուեր են դաշ-
տերուն մէջ :

«Երբ գարունը մօտենայ, մենք մնաս-բարով
պիտի ըսենք ձեզի. լեռան ընկերներս հեղեղ
պիտի ըլլան, և վար վազելով՝ գետերն ու գե-
տակները պիտի շատցնեն. դաշտի ընկերներս ալ
հալելով՝ հողին տակ պիտի երթան. պիտի եր-
թան՝ որ ձեր ազբիւրներուն ջուր տան :

«Քայէ՛, շուտ քայէ, աղուհր տղայ, մեղք ես,
ձեռքերդ կը մսին. բայէ՛, ձեր դպրոցը տաքուկ
է, սերտողութեան ժամը կանցնի» :

Ու Արտաշէս կը վազէ. կը վազէ փափուկ
ձիւներուն մէջէն, որոնք, ճը՛գը՛ր-ճը՛գը՛ր, ձայն
կը հանեն :

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ ի՞նչ խոստ կուտան ունի, անոյց և դուխս մասնիկ-
ները, երբ բառերուն ծայրը դնենք. սյապէս՝

- | | | | |
|-----------|--------------|----------|--------------|
| 1. Ընկիւր | — Ընկերուհի | 4. Վարդ | — Վարդանոյց |
| 2. Տիգրան | — Տիգրանուհի | 5. Սան | — Սանդուխտ |
| 3. Հայկ | — Հայկանոյց | 6. Շահան | — Շահանդուխտ |



ՋՈՒՐԸ, ՋՈՒՐԸ

1

Յովհաննէս աղբար հանքագործ էր: Այդ օրն ալ, առտուն կանուխ, ամէն օրուայ պէս, զնայ գործի:

Իջաւ հորին անհամար աստիճաններէն վար՝ լապտերը բռնած իր ձեռքը: Իջաւ կէս ժամ, հանգչելով-հանգչելով, որովհետև՝ հորը շատ խորունկ էր:

Դժուար էր անշուշտ մութ ու խոնաւ հանքին մէջ աշխատիլը. բայց հանքագործը պարտաւոր էր բանիլ, որպէսզի կերակրէ իր զաւակները:

Հասաւ ահա այն նրբանցքը, ուր պիտի աշխատէր: Հանեց վերաբերուն, սոթտեց թևերը, դրաւ լապտերը զէմը, առաւ քլունկը և սկսաւ գործի:

Գործ, բայց ինչ գործ. պէտք է իր թևին ուժով քակէ քարի խոշոր կտորները. պէտք է շատ անգամ այդ նեղ տեղը պտակի՝ կոնակի վրայ, որ ուժ առնէ քլունկը, ու փրցնէ հանքին կտորները:

2

Յովհաննէս աղբար աշխատեր էր բաւականատեն, երբ, յանկարծ, տեսաւ թէ՛ ապառաժներուն մէջէն քամուղ ջուրը կը շատնայ:

Ոտքի ելաւ. առաւ ճրագը ու աղէկ մը սկսաւ դիտել իր շորս կողմը: Չէ, տեսաւ որ ջուրը կը հոսի ամէն զիէ, ու երթալով կը շատնայ:

Հանքին մէջ կաշխատէին իրեն պէս հազարաւոր բանուորներ:

Յովհաննէս աղբար առաւ լապտերը, և սկսաւ քալել զէպի կեդրոնական ճամբան. հաղիւ հոն հասած էր, լսեց որ զանազան նրբանցքներէ բանուորները սարսափով կը պոռային.

— Չնւրը, ջնւրը...:

Այդ աղաղակին հետ՝ ականջին հասաւ ուրիշ խոլ աղմուկ մըն ալ. և երկու վայրկեան՝ չանցած՝ տեսաւ որ վարի նրբանցքներէն մէկուն մէջէն կուգայ հեղեղ մը:

Այդ նրբանցքին մէջ կաշխատէին հարիւրաւոր մարդիկ. Յովհաննէս աղբար հասկցաւ որ խեղդուած են անոնք:

Այս միջոցին էր որ հանքագործները սկսան լեզապատառ պոռալ.

— Կրցողը թող ազատէ իր հոգին...:

3

Հանքագործները զարհուրանքով կը վազէին դէպի սանդուխը, կը մագլցէին դէպի վեր, իրար կը հրէին ու շատեր կը թաւալէին դէպի անդունդը:

Ահագին բազմութիւն խոնուեր էր դէպի վեր քաշուելիք բեռի պարանին շուրջը. ամէնքն ալ կախուեր էին անկէ. իսկ ջուրը կատաղութեամբ կը հոսէր, կը լեցուէր ամէն կողմ ու կը բարձրանար: Վերէն, սկսան քաշել պարանը. բայց, պարանէն հարիւրաւոր ձեռքեր էին կախուեր. յանկարծ, պարանը փրթեցաւ, և մարդիկը վար գահավիժեցան՝ զարհուրելի ճիչեր բարձրացնելով:

4

Չուրը կը վազէր անընդհատ, ու հեղեղը կը շատնար:

Բայց, դեռ այնքան հազար մարդիկ կային, որ կաշխատէին ընդարձակ հանքին մէջ, և լուր չունէին. անշուշտ ամէնքն ալ պիտի խեղդուէին:

Յովհաննէս աղբար նայեցաւ անազանգին. մտածեց որ քաշէ չուանը, հնչեցնէ ու վտանգը իմաց տայ ամէնուն:

Լաւ է որ մէկ մարդ մեռնի՝ քան թէ հազարաւոր հոգի, խորհեցաւ ազնիւ գործաւորը:

Կեցաւ վայրկեան մը. աչքին առջև բերաւ իր կինն ու զաւակները, և անի մը քաշեց սրտէն:

«Չէ, աւելի լաւ է որ հազարաւոր որբերու տեղ՝ միայն իմ՝ զաւակներս որբ ըլլան», ըսաւ ինքնիրեն:

Եւ, քաջասիրտ հանքագործը ցատկեց դէպի անազանգին չուանը, բռնեց զայն, կախուեցաւ, և սկսաւ հնչեցնել, հնչեցնել...

5

Չանգակին տխուր ձայնը տարածուեցաւ խորունկ ու մութ հանքին կամարներուն տակ:

Հանքագործները, լսելով վտանգին նշանը՝ սկսան վազել չորս կողմէն: Կը վազէին ու կը բարձրանային սանդուխներէն վեր, սարսափի և փրկութեան աղաղակներով:

Չանգակը կը հնչէր անզաղար, ու ջուրը կը բարձրանար միշտ:

Ահա, արդէն, Յովհաննէս աղբար կէս մէջքով ջուրին մէջ է. փախչելու հնար չի կայ, ալ յոյս չունի ազատումի:

Իլեցազն հանքագործին ձեռքերը, մինչև վերջը, կախուած մնացին զանգակին չուանէն, և հնչեցուցին, հնչեցուցին զայն, — մինչև որ ջուրը շատցաւ, անցաւ անոր զլխուն վրայէն և թաղեց զայն իր մէջ:

Ահա, այն ատեն միայն, լուց զանգակը:

1. Պատմեցէ՛ք այս պատմութիւնը:

2. Ինչ պիտի պատահէր, եթէ Յովհաննէս աղբար անազանգը չհնչեցնէր:

3. Ինչու իլեցազն կրնանք Յովհաննէս աղբոր:



Հ Ա Յ Ի Տ Ե Ղ

Օր մը, դասի ատեն, Արամ հարցուց իր ուսուցչին .

— Ճիշտ է որ գետնախնձորն ալ, ցորենի պէս, սննդարար է, և շատ տեղեր մարդիկ հացի տեղ՝ գետնախնձոր կուտեն: Անցած օր, այսպէս կըսէր հօրեղբայրս:

— Հարկաւ, պատասխանեց ուսուցիչը. չէի՞ր գիտեր մինչև հիմա, Արամ:

— Ո՛չ, ո՛չ, ձայն տուին Արամին հետ՝ իր ընկերներն ալ՝ ամէն կողմէ. մենք ալ չէինք գիտեր: Մենք այնպէս կը կարծէինք թէ՛ ուրիշ բան մը չի կայ որ հացին տեղը բռնէ:

— Եթէ այդպէս է, լսեցէք ուրեմն, ըսաւ ուսուցիչը: Գետնախնձորը տունկի մը ուռն է, որ կածի հողին տակ. շատ կը սիրէ խոնաւութիւնն ու մթութիւնը: Քիչ անկուելով՝ շատ արդիւնք կու տայ: Այնպէս որ, թէ հացի չափ սնունդարար է, և թէ աժան:

«Իժբաղդաբար, տակաւին Հայաստանի շատ մը գաւառներուն մէջ չէ ընդհանրացած. մեր գիւղացիները գաղափար չունին անոր վրայ: Անգամ մը որ հայ գիւղացիները հասկնան անոր օգտակարութիւնը՝ պիտի սկսին մշակել զայն. այն ատեն, ցորենին սղութիւնը մեր աչքը շատ պիտի չվախցնէ:

«Գետնախնձորը այսօր ուրիշ երկիրներու

մէջ՝ հացին հետ կը մրցի, և հացի տեղ կը գործածուի: Իրան, հում վիճակի մէջ քիչ մը զփուլարամարս է, բայց երբ լաւ խաշուի և լաւ եփուի, կըլլայ զիւրամարս և սննդարար:»

Մանուկները շատ զարմացան. ուղեցին որ գտնեն քանի մը հատ գետնախնձոր, և փորձի համար տնկեն հողին մէջ:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք սա՛ բառերը և ըսէք թէ ա՛նէս մասնիկը ինչ իմաստ կուտայ անոնց.

- | | |
|-----------------|--------------------|
| 1. Հոս — Հոսաւէ | 3. Ծաղիկ — Ծաղկաւէ |
| 2. Խոս — Խոսաւէ | 4. Պսուղ — Պսղաւէ |

Գրեցէք սա՛ բառերն ալ.

- | | |
|------------------|----------------|
| 1. Հայր — Հայրիկ | 1. Կաւ — Կաւակ |
| 2. Մայր — Մայրիկ | 2. Գետ — Գետակ |

- | | | |
|--------------------|------------------|------------------|
| 1. Գառն — Գառնուկ: | 2. Այլ — Այլուկ: | 3. Տալ — Տալուկ: |
|--------------------|------------------|------------------|

Ինչ իմաստ տուին Կի, ակ, ուկ մասնիկները:



ԵՐԿՈՒ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

1

Օր մը Զոյլիկն ու Ճայն եղան երկու խելօք վաճառական. խօսքերնին խօսք, գրբեցին գիր, տրուին առին պայմանագիր. բայց, տես որ դուն, գործի համար ո՛չ գըրամ կայ, ոչ ալ գումար: Շատ խորհեցան թէ ինչ ընեն՝ որ այս բանին ելլեն տակէն:

Ուստի Փուշին քովը գացին,

երդում ըրին վրբայ
հացին,
ոտքը ինկան, ձեռքը
ինկան
և մուրհակով, շահն
ալ վրբան,
զըրամն առին
վաշխառուին:



Չղիկն եղաւ խանութպան,
ճայն ալ ճամբորդ պէզիրկան:

զըրամն առաւ, նըստաւ նաւ,
զընանց, զընանց ու հասաւ
մինչև Մըսըր, Հնդկաստան,
Արաբիա, Պարսկաստան:

Այ թանկագին գորգ, շալ հագար,
ալ մարգարիտ, գմբուխտ, գոհար,
Հինդու արմաւ, նուշ համադամ,
և... որ մէկին անունը տամ,
ինչ որ տեսաւ, տըռաւ փարան,
նաւը լեցուց բերնէ բերան:
Նաւը լեցուց հագար բարով
ու իր եկած ճանապարհով,
ուրախ ուրախ, տուն կը դառնար:
Ճամբան ծովն էր մըրըրկավար,
կար փոթորիկ, ալեկոծում.
ահա յանկարծ, անխ ինչ սոսկում,

ծովն անյատակ

Չուրերուն տակ
առաւ նաւը. ճայը գորով
ազատեցաւ իր թևերով:
Ազատեցաւ, փանք իր Աստծուն,
բայց ի՞նչ սրբտով խեղճը գայ տուն.
գայ ի՞նչ ըսէ պարտատէրին
որ կուզէ շահն օրը օրին:

2

Ընկերն ասդին, աչքը ճամբուն,
գիշեր ցորեկ միշտ անքուն՝
կըսպասէ ժամ ժամի վրբայ
թէ ճայը երբ պիտի գայ:
Շատ ըսպասեց ինք սըրտադող,
բայց ո՞չ եկող, ո՞չ գացող.
տեսաւ բարի ու շար երագ,
մինչև որ օր մ'ալ վազնէ վազ
Փուշը մուրհակն իր ձեռք բըռնած,
տընկուեցաւ անոր դիմաց.
— «Է, բարեկամ, լամ էք, նայինք,
«ալ չէք ըսեր թէ պարտք ունինք...
«գործ բունեցիք, առիք սուրիք,
«անցաւ Ծընունդ, եկաւ Չատիկ.
«փարաս տըռէք, խօսք չեմ լըսեր,
«իմ բարիքիս դէմը մն էր...
«թալամն է, ինչ, մեղք եմ ես ալ...:
«չէ, չեմ կընար ալ դիմանալ:
«Տէհ, եկուր ու ասկէ ետք դուն

«բարիք ըրէ աղքատ մարդուն...»
ձայնն էր ձրգեր ու կոպտաբար
կը նախատէր, կը պոռպրոար:

Ով որ եղածն այս կը լըսէր՝
պարտականը կը բամբասէր.
—Ամօթ, ամօթ, Չղջիկ ու ճայ,
«մեղք ձեր պատուին, վնյ, հազար վնյ...»
«անուննինալ վաճառական,
«ի՛նչ խայտառակ, անպատիւ բան...»
«ամօթ, ամօթ, Չղջիկ ու ճայ:»

3

Խեղճ Չղջիկը, գլուխը ծուռ,
լեզու չունէր, կը մընար լուռ.
կը գայրանար ինք իր մրտքէն,
բայց ի՛նչ կուգար խեղճին ձեռքէն.
«Տունը՛դ աւրի, ճայ, ճայ, ո՛ւր ես,
«եղանք երկուքս ալ սևերես.
«աս ի՛նչ փորձանք բերիք գըլխուս...:»
Եւ տրամոթեամբ, դէմքով անյոյս՝
կը կողկողէր. «Մի բարկանար,
«Փո՛ւշ բարեկամ, երէկ թուղթ կար
«ճայէն որ շուտ ճամբայ ելած,
«կը համնի հոս. վրկայ Աստուած,
«կուտանք պարտքդ մենք անարգել
«եւ դեռ բան մ'ալ էլել էլել...»
—«Ես աւելի բան չեմ ուզեր,
«աղբար, տըռած զըրամս բեր.

«գրրեր էք շահ, պայմանաժամ,
«տըռուէք հախս, գործիս երթամ...:»
—«Չէ աղա Փուշ,
«թէ վաղ, թէ ուշ
«փողն իր կարգին, շահն իր կարգին.
«պատուի խօսք քեզ... ո՛ր սև հողին
«կուրանայ իր պարտքը հալալ...»
«ախը՛ր, չէ՞ որ մարդ ենք մենք ալ...:»

4

Չղջիկն առաւ թուք ու մուր, ցաւ,
շատ յոյս տուաւ, շատ խոստացաւ,
բայց ընկերը մէջտեղ չի կայ.
—Աս ի՛նչ փորձանք, Տէր, քեզ մեղայ,
«իմ ի՛նչ բանս էր մըտնել մէջը,
«որ խայտառակ ըլլամ վերջը...»
«իմ ի՛նչ գործս վաճառական,
«Արաբիա ու Հնդկաստան...»
«ո՛ր շուրն իյնամ, ո՛ր մօտ երթամ.
«ո՛չ մոմ՝ մընաց, ո՛չ սուրբ, ո՛չ ժամ...:»
Շատ մըտմըտաց,
վայեց, ողբաց,
ինչ որ ունէր ասդին անդին,
լաթերն անգամ իր նոր թէ հին՝
ժողվեց, տարաւ, տուաւ պարտքին.
մընաց միայն իր չոր հողին:
Յետոյ թևեր
առաւ ու մեր
Չղջիկն անցաւ, թրուաւ գըրկաց՝
սուզի ըզգեստ, սևեր հագած:

Ու այն օրէն մինչև հիմա,
բանի մեր այս աշխարհքը կայ,
Զղջիկը միշտ ցորեկն անտես,
գիշերն է որ կու գայ հանդէս՝



որպէսզի իր պար-
տատէրին
չրլայ տեսնէ դէմքը
կըրկինս:
Ճայն ալ ծովուն
մէջը անհուն
կը լողայ դեռ
եւ անհամբեր՝
տարին բոյր
կըսպատէ որ

փոխուի գուցէ բաղձն անկայուն,
եւ յատակէն մութ ջուրերուն
առնէ կորուստն ու դառնայ տուն:

Իսկ Փուշն արդէն յոյսը կըտրած,
իբ սուր ակոսն, ժանիքը բաց՝
քովէն ով որ կանցնի, իսկոյն
կը հարցնէ ամէն մէկուն՝

Թէ չտեսան փախստական
երկու սրնանկ վաճառական:

Բայց, խաչո՛ր, այն օրէն ի վեր
դեռ իրարու չեն հան իպեր:

ԲՍՈՒՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէք սա բառերը, և ըսէք թէ ի՞նչ իմաստ կուտայ իչ մասնիկը.

- | | |
|----------------|------------------|
| 1. Երգ — Երգիչ | 3. Մարզ — Մարզիչ |
| 2. Նեղ — Նեղիչ | 4. Գիր — Գրիչ |

ԽՈՐԹ ԵՂԲԱՅՐՍ

1

Թորոսը իմ խորթ եղբայրս էր: Ինք չէր
սիրեր մեզ, մենք ալ զինք չէինք սիրեր:

Թորոս արդէն 17-18 տարեկան էր հիմա,
բայց նորէն թախճոտ էր, լուսկեաց և մենաւոր:
Հայրս չէր սիրեր զինք, որովհետև յամառ էր ու
միշտ մուսլ. երբեք հօրս երեսին ուղիղ չէր
նայեր:

Օր մը, հայրս մեր այգիէն բերաւ որթա-
տունկի ճիւղ մը. կը կարծէր թէ Թորոսն է կոտ-
րեր զայն:

— Թորոս, — յանկարծ լսուեցաւ հօրս ձայնը:

— Հը՛, ըսաւ Թորոս:

— Հը կրսէ, հրամմէ ալ չըսեր: Նզովուխ,
նվ է տեսեր որ հայ քրիստոնեան, Աստուածա-
ծինէն երկու շաբաթ առաջ, խաղող ուտէ. հա-
րամ է, չէ՞... նայիր, ի՞նչ ես ըրեր:

Ես կը զողայի ամբողջ մարմնով, որովհետև
այդ ոստը ես էի կոտրեր:

2

Թորոսը՛ լուռ էր. այդ հպարտ ու յամառ
Թորոսը կեցեր էր հոն, իր թախճոտ աչքերով,
իբ արևառ դէմքով, և շրթունքները իրարու
սեղմած:

Հօրս աչքերուն մէջ կայծակ կը փայլատակէր. երբեք այդպէս սարսափելի տեսք չէր ունեցեր :

Եւ ես տեսայ որ՝ բարձրացաւ հոնիի դեղին փայտը, այն մրմուռն փայտը. բարձրացաւ հօրս գլխէն վեր և ճօճաց օդին մէջ...

Փայտը իջաւ եղբօրս թիկունքին, բարձրացաւ, մէկ ալ իջաւ՝ նոյնպէս թափով, նոյնպէս անողորմ :

Թորոս չի շարժեցաւ տեղէն. միայն, երկու կաթիլ արցունք գլորեցան իր մուռը աչքերէն, իջան, իջան և քարացած մնացին այտերուն վրայ :

Օ, այդ երկու կաթիլ արցունքը... անոնք իջան իմ սրտիս վրայ : Կոկորդս կը սեղմուէր, կուրծքս ուռեր էր, և ես պոռացի .

— Ե՛ս եմ, հայրիկ, ես եմ կոտրեր. ես եմ կերեր խաղողը. Թորոսը մեղք չունի...

ՐԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Գրեցէք Տեսնեալ բառերը-

- | | | | |
|--------|----------|---------|----------|
| 1. Ետի | — Ետիով | 4. Ծիւն | — Ծնող |
| 2. հօտ | — հօտով | 5. Սէր | — Սիրով |
| 3. Տես | — Տեսնող | 6. Յարք | — Յարքով |

Ի՞նչ իմաստ տուաւ այդ մտանկիլ՝ այդ բառերուն



Ո՞Վ Է ԶՕՐԱԻՈՐԸ

— Ես եմ անտառին տէրը, ես եմ ամէնէն գօրաւորը, — ըսաւ բրդոտ արջը՝ անտառի գազաններուն :

— Ո՛չ, մարդն է, ըսաւ ազուէսը :

— Ի՞նչ պարսպ պարսպ կը խօսիս, ազուէս. ես մարդը կը ջախջախեմ, շարդ ու փշուր կընեմ, պատասխանեց արջը :

— Իսկ ես, պատառ պատառ կընեմ գայն, ոռնաց գայլը :

— Կը տեսնենք, քիթին տակէն մրթմրթաց ազուէսը :

— Ի՞նչ է այդ մարդ ըսածդ, ճշաց արծիւր. կրնայ ինծի պէս բարձր, բարձր թռչիլ ու մինչև ամպերուն հասնիլ. թե ո՞նքի :

— Ես ալ, կը լողամ, խորունկ ջուրին մէջ կիջնեմ, ըսաւ ձուկը. մարդը չի կրնար ջուրին մէջ իջնել և ինծի հասնիլ :

— Մարդուն ձեռքէն ի՛նչ կուզայ, — մըրմնջեց որդն ալ անգիէն. մարդը ինծի անգամ վասա չի կրնար հասցնել. ես հողին մէջ կը մտնեմ ու հանգիստ կը պառկիմ հոն:

Յանկարծ, երեւցաւ մարդը՝ հրացանը ուսին, մէկ ձեռքը թակարդ բռնած, միւսովն ալ ուռկան մը:

Ի՛նչ ըրաւ մարդը:



ԲԱՌԵՐՈՒ ՎՍԲՈՒԹԻՒՆ

Թող ուսուցիչը ձեզի ըսէ թէ ի՛նչ իմաստ կուտան սա մասնիկները՝ երբ բառերուն ծայրը տւեցնենք.

ական մասնիկը.

- 1. Եղբայր — Եղբայրական
- 2. Մայր — Մայրական
- 3. Զինուոր — Զինուորական

եցի և ի մասնիկները.

- 1. Տանձ — Տանձենի
- 2. Հայր — Հայրենի

ային մասնիկը.

- 1. Գաւ — Գաւային
- 2. Յամաօք — Յամաօքային
- 3. Գիշեր — Գիշերային

- 3. Աղ — Աղի
- 4. Ծիրան — Ծիրանի



ԱՐԵՒԸ

1

— Մտախլապատ, մութ առաւօտ էր: Արդէն, քանի օր էր, ծանր ու մուսյլ ամպերը պատեր էին երկինքը:

Թէև անձրևը չէր մաղեր, բայց խոտը, քարերն ու ծաղիկները թաց էին: Դեռ չէին չորցեր երէկուան հեղեղէն: Թիթեռնիկները, ճանճերն ու բոռերը, իրենց երկիւղէն, պահուեր էին ծածուկ տեղեր. կարծես մեռեր էին:

Անտառին ծայրը, ահագին, հաստարմատ կաղնիին տակ՝ նոր էր բացուեր պզտիկ մանուշակը:

Շտապեր էր խեղճը. կարծեր էր թէ արդէն գարունը եկեր է, և ուզեր էր լոյս աշխարհք տեսնել: Հաներ էր գլխիկը գետնին տակէն, և բացեր էր իր կապոյտ բաժակը:

Բայց, սրբան կը գղձար իր ըրածին վրայ: Ախ, այս ի՛նչքան ցուրտ է ու տխուր:

2

— Աս ի՛նչ սև աշխարհ է, քուրճուկ, — ըսաւ վերջապէս իր քովի խոտին: Աւելի լաւ էր որ քնանայի՝ մնայի հողին տակ... աչքս բացի որ արևաշխարհ տեսնեմ, բայց ահա պիտի մեռնիմ ցուրտէն ու ցաւէն...

— Խեղճ, պատասխանեց խոտը՝ որ շուշանն

էր: Ես ալ կը մտիմ, բայց յոյս ունիմ որ աղէկ օրեր պիտի տեսնեմ: Տերևներս բաւական երկար կապրին և կը կշտանան աշխարհքին նայելով:

Այդ միջոցին, գետինն ինկած կաղնիի շոր տերևին տակէն՝ մտղուկ մը գլուխը վեր վերցուց.

— Շիտակ է, շիտակ, ամէնքս ալ պիտի կորսուինք,— ըսաւ մտղուկը: Կեանք չի կայ՝ առանց արևի: Արևը փախաւ ու մենք պիտի մեռնինք:

— Ամբողջ յանցանքը այդ անպիտան ձիւն-ծաղիկինն է, ըսաւ մանուշակը: Այնքան գովեց գարունը, այնքան վրաս խնդաց թէ կուշանամ, ուշ կը բանամ բողբոջ՝ որ վախցայ կիզիչ արեւուն մնալու, և շտապեցի:

— Այո՛, սիրելիս, կերևի թէ դեռ ձմեռ է, պատասխանեց մտղուկը:

Ձիւնին անունը որ լսեցին, շուշանը դողդղալ սկսաւ, մանուշակն ալ քիչ մնաց որ ուշաթափուի:

3

— Էյ, խեղճ վախկոտներ,— ըսաւ անդիէն կարմիր քարը, որ մինչև այդ ատեն լուռ ու մուռն ալկանջ էր դրեր: Հա՛. . . հա՛. . . հա՛. . . ձիւնէն կը վախնան: Չէ, հեղ մը ըսէք տեսնեմ, դուք ձիւն երբ էք տեսեր:

— Աստուած չընէ որ տեսնանք,— միաձայն պոռացին մանուշակը, շուշանն ու մտղուկը:

— Վախկոտներ, վախկոտներ, շարունակեց քարը: Ես քանի քանի ձմեռներ եմ անցուցեր ձիւնի տակ. հապա գուք որ իմ տեղս ըլլա՛մք. . .

— Աս խօսքին չենք հաւատար, անկարելիք քան է,— բացականչեցին բոյսերը:

— Շատ ալ կարելի է, կըսեմ ձեզի: Միտքըս է. . . անգամ մը. . . ասկէ հարիւր տարի առաջ էր. . .

— Հարիւր տարի,— կրկնեցին բոյսերը: Դուն ռըկէ գիտես թէ ինչ է եղեր հարիւր տարի առաջ:

— Հա՛, հա՛, հա՛, խնդաց քարը. սա մանուշաներուն նայիր, հարիւր տարի առաջ ալ ես կապրէի՛ այսօրուան պէս:

— Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ,— կը հարցնէր մտղուկը: Հարիւր տարի առաջ. ամօթ է, քա՛ր, հերիք փչես:

— Իմացած եղիր, սիրելիս, որ հարիւր տարին ինծի համար վայկեան մըն է: Քանի քանի հարիւր տարիներ եմ ապրեր ես. հա՛, սա կաղնին վկայ է խօսքիս: Ես ասոր հետ ծանօթացայ երեք հարիւր տարի առաջ. այն ատեն, դեռ պղտիկ ծառ մըն էր ան, իսկ ես նորէն այսօրուան պէս էի:

4

Մանուշակը, շուշանն ու մտղուկը աղաչեցին՝ որ քարը իր պատմութիւնը պատմէ:

— Ժամանակին, ես մեծ, մեծ, շատ մեծ ապառաժի մը մէկ մասն էի: Բայց մըրիկը, հովը, ձիւնը, անձրևը անքան ծեծեցին զիս, որ վերջապէս փրթեցայ ապառաժէն, վար ինկայ: Այն ատեն, աւելի մեծ էի, բայց կը լողայի գետին մէջ. գետը զիս ու ընկերներս քշեց, իրարու զարկաւ և մեզ կտոր կտոր ըրաւ: Այդ անողորմ գետը կը փշրէր, աւազ կը դարձնէր զիս՝ եթէ ափը չեղէի:

— Քանի՞ տարի առաջ եզաւ ատ ըսածդ,— հարցուց մժղուկը:

— Հինգ հարիւր տարիէն աւելի կայ:

— Թըհնւ, թըհնւ,— բացականչեցին ապշահար բոյսերը:

— Մի գարմանաք, աղբրտաք,— շարունակեց քարը: Մէնք, քարերս, անմահ ենք. մենք երբեք չենք մեռնիր: Այդ գարշելի գետը, շատ շատ, կրնար փշրել զիս ու աւազ դարձնել, բայց ես նորէն չէի մեռներ ու անվերջ կապրէի:

— Որ այդպէս է, դուն շատ իմաստուն ըլլալու ես,— շնչաց մանուշակը:

— Հարկաւ,— պատասխանեց քարը. ես շատ գարմանալի բաներ եմ տեսեր: Եթէ տեսածներս մէկիկ մէկիկ պատմեմ՝ վերջ չի գար: Դուք բոլորդ կը մեռնէիք և նորէն իմ պատմութիւնս չէր աւարտեր:

Բոլոր ունկնդիրները գարմանքէն բերանաբաց մնացեր էին:

— Լսեցէք, բարեկամներ, թէ ինչ կրեսմ ձեզի,— նորէն խօսեցաւ քարը: Ուրախ լուր մը պիտի տամ. շուտով արեւը պիտի ցաթի, և դուք ցրտէն պիտի շկորսուիք:

— Իրաւ կրեսս, անի, իրաւ կրեսս, անգին քար, ըսին մժղուկը, մանուշակն ու շուշանը:

— Ես որ կրեսմ, բան մը գիտեմ հարկաւ. ամպերը թափեցին իրենց արցունքը, արևը այսօր կը ցրուէ գանոնք ամէնքն ալ... նայեցէք երկնքին...:

Եւ անոնք նայեցան երկնքին: Իրաւ որ ամպերը նօսրացեր էին և երկինքը կը կապուտնար: Քիչ ետքը, արեւին ոսկեգոծ շողերը ցոլացին օդին մէջ:

— Ահա արեւը, ահա արեւը, պոռացին բոլորը:

Մանուշակը լայն բացաւ իր թերթիկներուն թագը, և անուշ բուրեց. շուշանը օրօրուեցաւ հրճուանքէն. իսկ մժղուկը թռաւ բարձունքին մէջ, թռաւ միշտ դէպի վեր:

ԲԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք հետևեալ բառերը.

- | | | | |
|----------|-----------|---------|---------|
| 1. Սդ | — Սդամ | 4. Բան | — Բանամ |
| 2. Ման | — Մանամ | 5. Գուր | — Գում |
| 3. Ողորմ | — Ողորմամ | 6. Յու | — Յաւամ |

Ինչ իմաստ տուաւ ամ մտնիկը սղո բառերուն:





ԱՐԾԻՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Անգամ մը Արծիւն ու խոշոր Կաղնին
անտառի մը մէջ մեծ վէճ ունէին՝
թէ որն իրենցմէ շատ տարի կապրի,
որն է զիմացիուն, հըզօր աւելի:

Արծիւն ըսաւ՝ ես, Կաղնին ալ թէ՛ ես:
Երկուքն ալ յամառ ու հպարտ, այսպէս
մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցան
եւ վերջը վերջը դըրին սա պայման.

ըսին թող անցնի հինգ հարիւր տարի
եւ երբ այս օրը հեղ մ'ալ գայ հասնի՝
այն օրը դարձեալ գանք զիրար գտնենք
ու մէկըզմէկու քէֆ հարցընենք մենք:

Արծիւն հեռացաւ Կաղնիէն իսկոյն,
շարժեց թեւերն իր հըզօր գորշագոյն.
Թըռաւ ամպերը, զէպի ժայռերը
ուր կանցընէր իր բարի օրերը:

Կաղնին ալ փրոնեց ճիւղերն իր երկաթ,
գետնին մէջ խորունկ ձգեց լայն արմատ.
ու այնպէս կեցաւ հուժկու և արի՛
որ ալ վար չիյնայ հինգ հարիւր տարի:

Դարերը անցան:

Եւ ահա մէկ օր՝

Արծիւը եկաւ ծերացած, անզօր,
ժիր ձայնը կըտրած, տրկար, հեւալով,
թոյլ թեւերն ետին հազիւ քաշելով:



Եկաւ, տեղ հասաւ, նայեցաւ վերէն,
տեսաւ որ Կաղնին ինկեր է արդէն.
ինկեր է ահեղ փոթորկին առաջ՝
թէև ճիւղերն են դեռ թարմ ու կանաչ:

— Հէյ, պոռաց, գոռոց, պարծենկոտ կաղնի, զիս ու քեզ հիմա լաւ ճանչըցա՞ր մի. հինգ հարիւր տարուան դեռ մէկ ժամ ալ կայ՝ ինկեր ես արգէն, անկոտորո՞ւմ հըսկայ...:

— Հինգ հարիւր տարի ապրեր եմ կանգնած, այդքանն ալ կապրիմ այսպէս կէս պառկած՝ մինչև լըրանայ մէկ հազար տարին,— պատասխան տըռաւ ինկած վիթխարին:



ԾԵՐՈՒՆԻՒՆ ՊԱՏՈՒԷՐՆԵՐԸ

1

Օր մը, մեր գիւղը ծերունի մը եկաւ. ճերմակ մօրուքով, ճերմակ մազերով ծերունի մը: Բայց ի՛նչ ծերունի. առնղջ, կարմիր երեսներով և երկաթի պէս գօրաւոր:

Գացի, ձեռքը համբուրեցի և նստեցայ իր քովը:

Միւս եղբայրներս ալ եկան, և ամէնքնիս շարունեցանք անոր շուրջը:

Ծերունին շատ երկիրներ էր պատեր, և շատ աշխարհներ էր տեսեր:

Գուրգէն եղբայրս՝ որ շատունց դպրոց կերթար, անոր հարցումներ կրնէր: Եւ ծերունի

հիւրը աղուոր-աղուոր բաներ կը պատմէր:

Յանկարծ, Գուրգէն հարցուց:

— Հապա, տես, քաւոր. կըսես որ դուն ութսուն տարեկան ես. իմ մեծ-հայրս ալ վաթսուն տարեկան է, բայց քեզի շափ առողջ չէ. առանց ցուպի չի կրնար քալել, աչքերը լաւ չեն տեսներ, ձեռքերը կը դողդղան. ինչո՞ւ դուն այսպէս առողջ մնացեր ես՝ և մեծ-հայրս այդպէս շուտ ծերացեր է:

Ծերունին շոյեց Գուրգէնին դուխը, ժպտեցաւ և ըսաւ.

— Տղաս, մարդիկ կրնան շատ երկար ապրիլ և շատ առողջ մնալ, եթէ գիտնան իրենց մարմինին հոգ տանել: Ես ձեզի քանի մը պատուէրներ տամ, միտքերնիդ լաւ պահեցէք: Եթէ այդ պատուէրներս կատարէք, դուք ալ առողջ կըլլաք, կտրիճ կըլլաք և երկար, երկար տարիներ կապրիք:

2

Եւ ծերունին այս խրատները տուաւ մեզի:

1. Առաւօտուն, երբ արթննաք, չըլլայ, չըլլայ որ անկողնին մէջ մնաք. անմիջապէս ելէք և հագէք ձեր լաթերը:

2. Ձեր մարմինը միշտ մաքուր պահեցէք. մաքուր մօրթը թէ գեղեցիկութիւն կուտայ, թէ առաջըր կառնէ շատ մը հիւանդութիւններու:

3. Ճաշի նստելէ առաջ, լաւ մը լուացէք ձեր ձեռքերը. աղտոտ ձեռքերով չըլլայ որ հաց ուտէք:

4. Գոնէ շաքաթը անգամ մը, բազմիք գացէք. ամառը աւելի շուտ շուտ լողցէք: Բայց, երբեք ճաշելէ անմիջապէս ետքը չլողնաք: Հիւանդ եղած ատեննիդ լողնալը վնասակար է:

5. Բերաննիդ ու կոկորդնիդ մաքուր ջրով շուտ շուտ ցողուեցէք:

6. Առաւօտուն, և իրկունը ընթրիքէն ետք, խոզանակով մաքրեցէք ձեր աղւանները:

7. Ով որ բերանը մաքուր պահէ՝ ոչ ալ ուայի ցաւ կունենայ, ոչ ալ շատ մը տեսակ հիւանդութիւն:

8. Հազալու ատեն, ձեռքերնիդ մի՛ մոռնաք ձեր բերնին դէմ դնել:

9. Կերակուրը արագ-արագ մի՛ ուտէք և շատ ծամեցէք:

10. Քնացէք իրկունը կանուխ և 8-10 ժամ:

11. Արևն ու մաքուր օդը՝ հացի ու ջուրի չափ անհրաժեշտ են մարդու: Անոր համար, սենեակներուն օդը միշտ մաքուր պահեցէք՝ շուտ շուտ բանալով լուսամուտները:

12. Ամէն ատեն քի՞նով շունչ քաշեցէք. երբեք բերնով շունչ մի՛ առնէք՝ մանաւանդ երբ օդին մէջ փոշի կայ:

13. Միշտ ուղիղ նստեցէք, ուղիղ կանգնեցէք և ուղիղ քալեցէք: Չըլլայ որ ծռած նստիք՝ գիր գրած կամ ձեռագործ շինած ատեն:

14. Խաղի ատեն, պահպանեցէք ձեր աչքերը. ամէն տարի շատ մը մանուկներ կը կուրնան, որովհետև անզոյշ կը գտնուին կամ կը խաղան՝ մկրատի, դանակի, սուր երկաթի և քարի հետ:

15. Քրտնած ատեն չըլլայ որ ջուր խմէք կամ հովի դէմ նստիք:

16. Ոտքերնիդ թաց չպահէք. երբ գուլպանիդ կամ կօշիկնիդ թրջի, անմիջապէս փոխեցէք կամ չորցուցէք զանոնք:

Ծերունիին այս խօսքերը մինչև հիմա միտքըս են, և երբեք չեմ մոռնար զանոնք:

Ուտեցիչէն կը խնդրենք երկարօրէն կանգ առնել առողջապահական այս պատուէրներէն իւրաքանչիւրին վրայ, և բացատրել պատճառները:

ԲԱՌՆԲՈՒ ՎՍԵՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ կոս մասնիկը ի՞նչ իմաստ կու տայ բառերուն.

- | | | | | | |
|-------------|---|----------|---------------|---|-----------|
| 1. Վախ | — | Վախկոս | 4. Դանդաղ | — | Դանդաղկոս |
| 2. Մոռացում | — | Մոռացկոս | 5. Դեղեւում | — | Դեղեւկոս |
| 3. Սմաչում | — | Սմչկոս | 6. Պարծենցում | — | Պարծենկոս |



ԳԱՐՆԱՆ ՆՐԱԿԷՐ

1



— Ծառեր, ծաղիկներ, խոտեր ու բոյսեր, բա-
լական է որչափ քնացաք,
լսաւ արեգակը. գարուն
է, օրերը տաք են, շուտ,
արթնցէք, դուրս ելէք:

— Բարեւ քեզ, բարեւ,
սիրելի գարուն, ըսին
խոտերը, և կանչցան:

Ծառերն ալ իրենց
ճիւղերուն վրայ բողբոջ-
ներ հանեցին. բողբոջնե-
րը մեծցան ու տերև ե-
ղան: Ամէնքն ալ դար-
գարուեցան ճերմակ ու
վարդագոյն ծաղիկներով:

— Տը՛գ, տը՛գ, ըսին
մեղուները. շնորհակալ
ենք, նախշուն գարուն,

որ մեզ ազատեցիր ձմեռուան քունէն:

2

Եւ մեղուները խումբ խումբ թռան, գացին
խնձորենիին վրայ, այսպէս ըսին.

Կարմիր ծաղիկ խնձորենի,
ծաղիկդ բաց մեզի,

մեր փեթակը մեզը չունի,
մեր բերանը համ չունի:

Ծաղկըներդ բաց մեզի,
որ գանք, ծրծենք քու հիւթէդ,
հիւթդ առնենք տուն երթանք,
երթանք շինենք մեզր ու մոմ:

— Ափսոս, շատ ափսոս, ծաղիկներս դեռ
գուրս չեն ելեր, թէ չէ՛ ձեզի պէս հիւրերը իմ
գլխուս վրայ, իմ աչքիս վրայ...: Գացէք բալե-
նիին մօտ, անոր ծաղիկները շուտ կը բացուին,
լսաւ խնձորենին:

3

Մեղուները թռան բալենիին քով: Բալենին
ճիւղերը շարժեց ու ըսաւ.


— Բարո՛վ եկաք, հազար բարով, բայց պէտք
է որ քանի մը օր ալ համբերէք. ծաղիկներս
երբ որ բացուին, եկէք, ծծեցէք անոնց հիւթը՝
ինչքան որ կուզէք:

Մեղուները տխրեցան:

— Հրամայեցէք, հրամայեցէք, ձայն տուաւ
նշենին անգիէն. հոս հրամայեցէք. իմ ծաղիկներս
բացուած են, եկէք անոնց վրայ:

Մեղուները, ուրախ ուրախ, թռան դէպի նշե-
նին, թափուեցան անոր վրայ, ծծեցին ծաղիկ-
ներուն հիւթը, կշտացան, և տրդտրդալով վերա-
դարձան փեթակը:





ԱՅՐԻ ԿՆԿԱՆ ԵՐԳԸ

Մանէ, մանէ, ճախարակ,
 նստինք բանի, ճախարակ,
 անտէրին տէր, ճախարակ,
 որբերուն հայր, ճախարակ :

Լուսնակը դուրս է եկեր,
 աչքերուս լոյս է եկեր.
 Լուսնի լոյսով մանեմ ես,
 ճերմակ կծիկ շինեմ ես,
 աղքատ օրով ու լացով
 որբեր պահեմ մանածով :

Մանէ, մանէ, ճախարակ,
 նստինք բանի, ճախարակ,
 անտէրին տէր, ճախարակ,
 որբերուն հայր, ճախարակ :



ՓՈՔՐ ՏՂԱՆ ԻՆՉՊԷՍ ԱԶԱՏԵՑ ԻՐ ՀԱՅՐԸ

1

Բենիամին աղքատ նաւաստիի մը տղան էր :
 Դեռ երեք տարեկան հագիւ կար, երբ հայրիկը
 սկսաւ անոր ձեռքերը վարժեցնել նաւուն գոր-
 ծերուն : Հինգ տարեկան եղած ատեն, կրնար
 ծովուն մէջ լողալ և շատ հեռուները երթալ :

Բենիամին ծոյլ ծոյլ չէր նստեր, կաշխատէր
 և իր ձեռքերը, թևերը, ու մարմինը կը գօրացնէր :
 Երբ փոքր հրաման մը տրուէր, անմիջապէս
 առաջ կը նետուէր, կը մագլցէր կայմերուն գա-
 գաթը, կը սողոսկէր երկար պարաններուն վրա-
 յէն, և ճարպիկութեան մէջ կը կանխէր բոլոր
 նաւաստիները :

Այնպէս որ, քիչ ատենէն, այս փոքր տղան
 եղաւ յանդուգն, քաջասիրտ և խելացի. աչքը չէր
 վախնար ոչ ալիքներէն, ոչ ալ ո՛ր և է վտանգէ :

2

Օր մը, իրենց նաւը դարձեալ կը սուրար ծո-
 վուն վրայ : Նաւին մէջ կային շատ ճամբորդներ :

Ճամբորդներէն մէկուն աղջիկը, տեսնելով որ իր դայեակը քնացեր է, դուրս ելաւ սենեակէն, և ուրախ գուարթ բարձրացաւ նաւին վերնայարկը:

Մօտեցաւ նաւին եզերքին. սկսաւ ծովը դիտել ու գուարճանալ: Ալիքները ուժգնութեամբ կը գարնէին նաւին կողերուն. ճերմակ փրփուրը կը ցատկէր մինչև վերը, աղջկան կեցած տեղը: Աղջիկը ցնծութեամբ կը հաւաքէր փրփուրը, և կուրախանար:

Ահա, յանկարծ, զօրաւոր ալիք մը ցնցեց նաւը. փոքրիկ աղջիկը, որ եզերքէն վար էր ծռած, ինկաւ ծովը, սուր ճիչ մը արձակելով:

3

Փոքրիկ աղջիկը չի կար, անհետացեր էր ծովին մէջ:

Բարեբախտաբար, Բենիամինին հայրը տեսած էր անոր իյնալը. կրնամ սպասել. ոչ. ուստի, անմիջապէս, ծովը նետուեցաւ և սուզուեցաւ ջրին տակ:

Դուրս ելաւ ջրէն, և ահա ձախ ձեռքով բռնած էր անխոհեմ մանկիկը, սեղմած էր իր կուրծքին վրայ, և աջ ձեռքով ալ կը լողար:

Նաւը բաւական հեռացեր էր: Բենիամինին հայրը սկսաւ իր հուժկու բազուկով արագօրէն լողալ, որ մօտենայ նաւուն:

Սակայն, լուղորդէն քիչ մը հեռու, սև առարկայի պէս բան մը տեսնուեցաւ:

Բենիամինին հայրը լեղապատառ ճիչ մը արձակեց և պոռաց.

— Շնածուկը... շնածուկը... օգնութիւն...:

4

Իրաւ որ, ահագին շնածուկ մը, լողալով, շիտակ կուգար մարդուն վրայ:

Բենիամինին հայրը արդէն յոգնած էր լողալէն և մանուկին ծանրութենէն. ուստի, իր բոլոր ուժը հաւաքեց և սկսաւ կոուկի ալիքներուն դէմ, որպէսզի շուտ տեղ հասնի և ազատի վտանգէն:

Նաւէն ալ արդէն տեսեր էին շնածուկը, և ամէնքը հաւաքուած, սարսափով կը դիտէին ահեղ մենամարտը:

Նաւաստիներէն մէկ քանիները առին իրենց հրացանները, և սկսան կրակել շնածուկին վրայ: Գնդակները կը թռէին, կը քերէին շուրին երեսը, բայց չէին կրնար վերաւորել գիշատիչ կենդանին: Վայրկեանէ վայրկեան շնածուկը կը մօտենար, իսկ լուղորդը կուժասպառէր:

Բայց այն ըտպէին, երբ շնածուկը պիտի հասնէր մարդուն ու պիտի կլլէր զայն մանուկին հետ, յանկարծ կանգ առաւ և ինք իր վրայ թաւարեցաւ: Տեսնուեցաւ որ իր շուրջը ծովն ալ արիւնով ներկուեցաւ:

Ի՞նչ պատահեցաւ, ի՞նչու շնածուկը թաւարեցաւ, աս ի՞նչ արիւն է, կը հարցնէին ամէնքը:

— Բենիամինն է, Բենիամինն է, պոռացին յանկարծ:

Իրաւ Բենիամինն էր:

Կտրիճ տղան ծանր սուր մը առած, աննկատելի կերպով նետուեր էր ծովը:

Սահեր էր ջուրին տակէն՝ դէպի շնածուկը, և ներքեւէն հարուածեր էր անոր կողը:

Վիրաւոր կենդանին ուզեց վրէժն առնել՝ գինքը հարուածող ձեռքէն. ուստի, թողուց հայրը և յարձակեցաւ Բենիամինի վրայ:

Բենիամինին ուզածն ալ ատ էր. կը փափաքէր վտանգը իր վրայ հրաւիրել, որ ազատի իր հայրը:

Բենիամին սկսաւ նաւին հակառակ ուղղուած թեամբ լողալ և հեռանալ նաւէն. շնածուկն ալ հետեւեցաւ իրեն:

Երկու հակառակորդները կը լողային իրարու ետեւէ:

Բայց, ծանր վէրքէն հոսող արիւնը՝ ուժասպառ էր ըրած կենդանին: Տղան զգաց որ ինք ալ հետզհետէ ուժասպառ կըլլայ. գլուխը ետևը դարձուց, տեսաւ որ հայրը վերջապէս մօտեցեր էր նաւին և ազատած:

Հիմա, Բենիամին ինք ալ կրնար վերադառնալ նաւ: Ճիգ մը ըրաւ, ուժ տուաւ թեւերուն և մօտեցաւ նաւին:

Իսկոյն, նաւաստիները պարաններ նետեցին պատանիին: Պատանին՝ բռներ էր արդէն պարաններէն մէկը:

Շնածուկը, տեսնելով թէ վերջին որսն ալ պիտի ազատի ձեռքէն, հաւաքեց իր յետին ուժը և յարձակուամ մըն ալ գործեց:

Բայց, նաւաստիները ժամանակ չի ձգեցին. իրենց հուժկու բազուկներով, վեր քաշեցին պարանը, և պատանին բարձրացաւ նաւուն մէջ:

Երբ Բենիամին կը նետուէր իր հօրը թեւերուն մէջ, շնածուկը իր ստացած մահացու վերքէն բոլորովին ուժասպառ՝ պտոյտ մըն ալ գործեց ինք իր վրայ, ցնցուեցաւ, և մեռաւ ծովուն մէջ, ջուրը կարմիր ներկելով:

Օր մը, երբ հարցուցին Բենիամինի թէ՛

— Կը սիրէս փառքը:

— Անշնչտ, պատասխանեց տղան:

— Բայց գիտէս թէ ինչ է փառքը:

— Փառքը այն բանն է որ մարդ կատարէ իր պարտականութիւնը, ըսաւ տղան:

ԲԱՌՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ

Գրեցէք սա բառերը, և ըսէք թէ ի՞նչ իմաստ կուտայ եղէն մասնիկը.

1. Երկար — Երկարեղէն

5. Բուրդ — Բրդեղէն

2. Պղինձ — Պղինձեղէն

6. Թուրք — Թուրքեղէն

3. Բանջար — Բանջարեղէն

7. Բոց — Բոցեղէն

4. Լոյս — Լուսեղէն

8. Միւրգ — Մրգեղէն

Ուսուցիչէն կը խնդրենք բացատրել անանցումներու ատեն՝ տեւի ունեցող ձայնաւոր գրերու սղումները. ինչպէս վերի 2, 5, 6 և 8 օրինակները:



Գ Ի Ի Ղ Ի Ն Ա Ռ Ա Ի Օ Տ Ը

Ախ, ես իրքան կը սիրեմ գիւղին առաւօտը:



Լոյսը կը բացուի ու աքաղաղը իր թառին վրայէն կը պոռայ. կու - կու - լիկ - կո՛ւ: Իր ձայնին պատասխան կուտան մօտիկ գիւղի իր ընկերները:

Անուշ հովը, խաղալէն խաղալէն՝ կուգայ կանցնի, երերցնելով ծառերուն տերեւն! Ըր: Թոնիրները կը ծխան, ու կապոյտ մուխը,

սիւն սիւն, կը բարձրանայ օդին մէջ:

Կը լսուի ահա ժամուն գանգակը, թիբը-թաք, թիբը-թաքը թիբը-թաք: Աղջիկները, կուծն իրենց ուսը առած, աղբիւրը ջուրի կերթան:

Կովերը կը բառաչեն, ոչխարները կը մայեն, գոմէշները կը մ'կան, կը լծուին ու կը քաշեն սայլը:

Սայլին վրայ նստած է գեղացի մանուկը, կը յօրանջէ, և իր երկայն մահակով կը խթէ գոմէշներուն կողը՝ պօռալով.

— Հօ, հօ, Սևակ. հօ, Պօզօ, սոք վերցուր՝ Հնձուորները, մանգաղը անցուցած իրենց

վզին, լուռ կը քայեն, խուճը խուճը, դէպի արտերը: Կաճապարեն, որպէսզի տաքը չսկսած, առտուան զով օդին, քաղեն իրենց քաղը և խուրձ դիզեն մինչև կէս օր:

Ահա արևը ոսկիի պէս կը ցաթի՝ երկայն բարտիներու զագաթին վրայ, և կամաց կամաց սողալով վար կիջնէ:

Կը հաւաքուի նախիրն ալ, և հովիւր կը քշէ կովերն ու ոչխարները՝ դէպի արօտավայր:

Կամաց կամաց գիւղը կամայանայ, տունը կը մնան միայն պառաւներն ու տանտիկիները: Ինչ գեղեցիկ է ամառուան առաւօտը գեղին մէջ:



ԲՍԱՆԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ըսէք թէ ի՞նչ իմաստ կուտայ ելի մասնիկը բառերուն.

- | | |
|-----------------------|--------------------------|
| 1. Նախանձ — Նախանձելի | 4. Սէր — Սիրելի |
| 2. Փափագ — փափագելի | 5. Գով — Գովելի |
| 3. Ներուժ — Ներելի | 6. Շուքալուժ — Շուքափելի |



ՇՈՒՆԵՐԸ

Քանի քանի տեսակ շուներ կան:

Կայ հովիւին շունը, գամբուր՝ որ խոշոր է, ահագին հասակ ու մեծ ուժ ունի: Գամբուր գայլերուն դէմ կը կռուի և ոչխարները կը պահպանէ:

Կայ փոքր շունը, հազիւ թիզ մը մեծութեամբ՝ որ տուներու մէջ կը պահեն:

Կայ որսի շունը, բարակը, որ նիհար է, բայց աշխուժ, թեթևտան և ճարպիկ է: Բարակը որսի կերթայ, կենդանիներ կը հայածէ ու թռչուններ կը բռնէ:

Կան նաև մեր փողոցին շուները, ծոյլ, անօգուտ և խեղճ:

Շուները խելացի կենդանիներ են և շատ կը սիրեն մարդը: Անոնք կուզեն ծառայել մարդուն, հաճելի ըլլալ անոր և սիրուիլ: Այս պատճառով է որ կրսենք թէ շուները հաւատարիմ են:

Շունը երբեք չի մոռնար իր տէրը, և երկար տարիներ անցնելէ ետքն ալ՝ կը ճանչնայ գայն հոտառութեամբ:


Շունը երախտագէտ ալ է. իր շնորհակալութիւնը կը յայտնէ՝ քծնելով, պոչը երերցնելով, աիրոջը ոտքերը լզելով և թնձկալով:

Շատ երկիրներու մէջ, շուներուն աշխատանք ալ ընել կու տան. փոքր փոքր և թեթև կառքեր կը շինեն, ու այդ կառքերուն կը լծեն զանոնք: Իսկ այն երկիրներուն մէջ, ուր տարուան մեծ մասը ձմեռ կըլլայ, շուները բալխիը կը քաշեն:

Շուները երբ անօթի ըլլան, երբ ցաւ մը ունենան, կամ երկիրքին վրայ լուսինը տեսնեն՝ կը սկսին ոռնալ:

Շուները մսակեր են:

1. Ո՞ր կենդանիները մսակեր և ո՞ր կենդանիները խոտակեր են:



ԲԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՆՆ

Գրեցէ՛ք սա բառերը, եւ ըսէ՛ք թէ ի՞նչ իմաստ կուտայ եայ մասնիկը:

- | | |
|---------------------|-------------------------|
| 1. Արժաք — Արժաքեայ | 4. Ծովեզ — Ծովեզեայ |
| 2. Եղկար — Եղկարեայ | 5. Գեատի — Գեատիեայ |
| 3. Բեհեզ — Բեհեզեայ | 6. Աղամանդ — Աղամանդեայ |



ՃՇՄԱՐՏԱԽՕՍ ՄԱՆՈՒԿԸ

1

Մայր մը ու որդին պատրաստուեր էին
 ուխտատեղի մը երթալ միասին:

Բայց երբ մօտեցան օրերը ուխտին՝
 մայրն հիւանդացաւ, ինչաւ անկողին:

Չուզելով որդին իր ուխտէն զրկել,
 աղաչեց մօտի դրրացիներէն

որ իր գաւաղը հետերնին տանեն:

Դրրացիները բարեպաշտ էին,
 խոստացան տրդան առնել հետերնին:

2

Երեք օր ետքը ճանապարհ իյնալ
 կը պատրաստուէին երկու կողմէն ալ:

Տասն ոսկի առաւ մայրը, ու տրդուն
 կարեց թևին տակ և ըսաւ. «տես, դուն»

«զաւակս, հիմա մեծ ուխտի կերթաս,

«երկու խօսք ունիմ քեզի իբրև դաս.

«չըլլայ, չըլլայ որ օր մը սուտ խօսիս

«եւ հանդիպիս իմ խոշոր անէծքիս.

«միշտ եղիր շիտակ, խօսիր ճշմարիտ,

«հոգիդ թող պայծառ, սիրտդ ըլլայ վըճիտ:»

— «Խօսք կուտամ, մայրիկ, մանուկը ըսաւ,

«որ պիտի ես սուտ չի խօսիմ բընաւ:»

Մայրիկը օրհնեց կրկին ու կրկին

եւ ճամբու դըրաւ հընազանդ որդին:

3

Կարաւանն ահա ուխտաւորներուն

կերթայ ու կերթայ առտու, իրիկուն:

Մանուկն հեծած է վերջին ուղտը կաղ,

կերթայ, բայց սիրտը երբեք չէ ուրախ.

կը յիշէ հիւանդ մայրիկն հեռաւոր

որ տունը մընաց, եղաւ մենաւոր:

4

Շատ գացին թէ քիչ, ու ահա հասան

անմարդաբնակ անապատ մը լայն.

դեռ չէին կտրեր իրենց կէս ճամբան,

մէյ մ'ալ ամպի պէս սև սիւն մը տեսան

որ դէմէն փըրթաւ, եկաւ հևիհև,

եկաւ ու կեցաւ քէրվանին առջև:

Աւազակ էին եկողներն այսպէս:

Ուխտաւորները՝ գառնուկի պէս հեղ

կեցան որ թալկեն զիրենք, կողոպտեն,

տանեն բեռ, դըրամ և իրերն ամէն:



5

Աւազակները գացին ու կըրկին
ետ վերադարձան.
փոքրիկ մանուկին
այս հեղ մօտեցան
ու անոր ըսին.

— «Ի՞նչ ունիս քովդ, պատուական տըղայ:»

— «Տասն ոսկի ահա»,
ըսաւ անմոյար,
ցոյց տալով թէն ու ոսկիին գումար:
Աւազակները այս որ լըսեցին՝
Վազեցին գացին,
յայտնեցին պետին:

6

Աւազակապետն ըրաւ հըրաման
որ առնեն բերեն իրեն քով տըղան:

Մանուկն է եկաւ.

— «Ի՞նչ կայ քովդ, հարցուց պետը աւազակ:

— «Դարձեա՛լ ըսեմ. լաւ.

« տասն ոսկի ունիմ կարուած թեխ տակ:»
Աւազակն իսկոյն տըուաւ հըրաման.

— «Շո՛ւտ, մերկացուցէք, փորձենք այս տըղան:»

Մերկացուցին և գումարը գըտան:

Բայց պետը ըսաւ որ դընեն նորէն
դըրամն իր տեղը ու լաւ մը կարեն:

Ապա, դառնալով աւազակը մեծ՝

հարցուց մանուկին. «Ի՞նչ բան ըստիպեց

«քեզ, ազնիւ տըղաս,

«որ այսպէս ըլլաս

«ճըշմարտախօս և շիտակ, անվեհեր.

«դուն փոքր էիր, քեզ ո՞վ կը խուզարկէր...:»

— «Ես ուխտի կերթամ իմ քարւանիս հետ,

«մայրս հիւանդ է, ինկած անկողին.

«եւ ինձ պատուիրեց, աւազակապետ,

«որ յոյս չի դնեմ ո՛չ վատթար սուտին,

«ո՛չ խաբէութեան վըրայ անպատիւ,

«այլ խօսիմ միայն ճըշմարիտն ազնիւ.

«եւ ասոր համար օրհնեց իմ ճամբաս

«եւ ըսաւ, «որդիս, բարով տուն դառնաս:»

«Մօրս պատուէրը սուրբ է ու արդար,

«եւ ես չեմ սըտեր՝ իր սիրուն համար:»

7

Աւազակապետն ըզգածուած էր խոր.

բըռնեց տըղուն ձեռքն ու ըսաւ անոր.

— «Ի՞նչ, անբիժ մանուկ, ինձի յաղթեցիր

«եւ լոյսի ճամբան առջիս ցոյց տըուիր:»

«Մուժի մէջ էի ես, օր ու գիշեր.
 «չեղաւ մէկը որ իմ թնէս բռնէր՝
 «եւ զիս դուրս հանէր ու մըղէր ուժգին
 «դէպի պատուաւոր գործին ու խօսքին :
 «Այսօր, սվ արդայ, լեզուդ մանկական
 «ինծի ցոյց արուաւ փրկութեան ճամբան .
 «ես պիտի ճրգեմ ամէն գապիր գործ
 «ու պիտի ըլլամ դարձեալ հողագործ՝
 «մաքուր ձեռքերով, հալալ քրտինքով
 «պահելու համար խիղճս անվրդով :»

Եւ ապա դարձաւ


իր ընկերներուն՝

եւ այսպէս ըսաւ .

«Ձեզ ալ, ընկերներ, իմ պատուէրս է որ
 «դուք ալ ուխտ ընէք ինծի հետ այսօր .
 «գանաք ձեր տունը, ձեր արտ ու դաշտին,
 «հողը մըշակէք, փրրկէք ձեր հողին :
 «Ով որ հախառակ վարուի իմ խօսքիս՝
 «պիտի հանդիպի իմ տաք գրնդակիս . . .»

8

Հրրաման ըրաւ որ գողօնն առնեն
 եւ կարաւանին տանեն ու յանձնեն .
 տանեն ու յանձնեն, և անապատին
 առաջնորդն ըլլան, ցոյց տան այն ուղին
 որ կերթայ դէպի սուրբ ուխտատեղին :
 Յետոյ ծընրադրեց, աղօթք մ'ըսաւ ցած,
 եւ ոտքի ելաւ, ու գրնաց, գրնաց . . .



Մեծ հայրիկին կուսակը

ՅԱՆՑԱԻՈՐԸ

Գիշեր մը գողեր եկան, Խիկար Իմաստունին տունը բացին: Սրբեցին, սկրզեցին տանը մէջ եղած չեղածը, ելան գացին:

Առտուն կանուխ, դրացիներն հաւաքուեցան խեղճ Խիկար Իմաստունին դռան առջև, և ամէն մէկը մէյ մէկ կարծիք կը յայտնէր:

— Նայեցէք, նայեցէք, կը կրկնէր ջուլհակ Կարօն. տան մը պատերը այսքան ցած կը շինէն... հարկաւ տանիք մը որ այսքան ցած ըլլայ, գող ալ կը մտնէ ներս, աղուէս ալ...

— Չէ, կըսէր դարբին Ղազարը, յանցանքը հոն է որ դուռը լաւ կղպանք չունի... տունը սառի այսպէս անհոգ վիճակի մէջ կը ձգուի...

— Տանը պատերն ալ ամուր չեն շինուած, աղբար, կը պնդէր որմնագիր Թորոսը: Տեսէք, տեսէք, աղիւսէն գատ ուրիշ բան չի կայ անոնց մէջ...

Այսպէս, ամէն գլուխէ մէկ մէկ ձայն կելլէ: Մէկը դռան տախտակը բարակ կը գտնէր, ուրիշ մը՝ տան լուսամուտները շատ լայն կը համարէր:

Վերջապէս, ամէնքն ալ յանցաւոր կը հանէին Խիկարը:

Բոլորն ալ, մէկ բերան, կը դատապարտէին տան տէրը, բայց գողին համար բան ըսող չի կար:



Խիկար Իմաստուն լսեց, լսեց բոլոր ըսուածները, ու յետոյ, դարձաւ հարցուց հաւաքուած բազմութեան .

— Ե՛ստ լաւ. ձեր բոլոր կարծիքները ազէկ, աչքիս վրայ, գլխուս վրայ. ես յանցաւոր եմ, տունը յանցաւոր է, դուռը յանցաւոր է. հապա այս գողերը՛, բնա՛ւ յանցանք չի կայ անոնց . . . :

ՐԱՌՆԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ աւուր մասնիկը ի՞նչ իմաստ կուտայ բառերուն

- 1. Գոյն — Գունաւոր
- 2. Լոյս — Լուսաւոր
- 3. Փառք — Փառաւոր
- 4. Կեղծ — Կեղծաւոր
- 5. Ետի — Ետեաւոր
- 6. Հոչակ — Հոչակաւոր



ԱՍՏՈՒԱԾ ԵՐԲ ՈՐ ԱՏԵՂԾԵՑ

1

Աստուած երբ որ ստեղծեց ցամաքին, ծովին ու երկինքին բոլոր կենդանիները, ամէնքն ալ կարգով կեցած էին անոր առջև :



Կանչեց շունն ու գայլը, կատուն ու վագրը, առիւծն ու յովազը, և ըսաւ անոնց .

— Գացէք, բնակեցէք լեռներն ու անտառները. ձեզի տուի սուր ժանիքներ, ձեզի տուի

ճիրաններ, որ գտնէք ձեր կերակուրը և ապրիք . . .

Շունն ու գայլը, կատուն ու վագրը, առիւծն ու յովազը, և իրենց պէս բոլոր գիշատիչ գազանները, ուրախ ուրախ հեռացան, ու գացին որս փնտռելու :

2

Եկան այժն ու գոմէշը, ձին ու էշը :

— Նայեցէք ձեր ոտքերուն, Աստուած ըսաւ կովին ու գոմէշին, ձիուն ու իշուն :



Նայեցան. այժն ու գոմէշը տեսան որ կճղակներ ունին. ձին ու էշն ալ՝ սրմբակներ :

— Ձեզի ժանիքներ չեմ տուած, ըսաւ Աստուած. ձեզի տուած եմ աղօրիք ակումներ, որ խոտ ու գարի ուտէք . . միայն, լաւ լսեցէք. ով որ սմբակ ունի, պիտի չորոճայ. ով որ կճղակ ունի՝ պիտի որոճայ . . . : Գացէք, խոտակերներ, ապրեցէք դաշտերուն մէջ :

Ձին առաջ անցաւ, էշը անոր ետեւն, գոմէշն ու այժն ալ, կամաց կամաց, իշուն ետեւէն :

Ձին խրինջեց, վագեց դէպի արօտատեղին և սկսաւ արծիլ իշուն հետ. գոմէշն ու այժն ալ կեցան իրենց մտուրներուն առջև, և սկսան հանդարտ որոճալ :

Կարգը եկաւ թռչուններուն :

Աստուած ըսաւ .

— Առաջ անցիր, արծիւ . եկներ դուն ալ, բազէ, ուրնուր, անգղ: Ձեզի տուի զօրաւոր թևեր՝ որ թռչիք օդին մէջ ամէնէն բարձրը. ձեզի տուի սրատես աչքեր, և կոր ու սրածայր կտուցներ. ձեզի տուի մագիլներ, որպէսզի մասկեր ըլլաք և անօթի չի մնաք: Թռեցէք հիմա և գացէք աշխարհը :



Արծիւն ու անգղը, ուրուրն ու բազէն՝ թափ տուին իրենց թևերուն, սլացան օդին մէջ և բարձրացան ամպերէն վեր :

Ահագին բարձութենէն, արծիւը գետնին վրայ նշմարեց նորածին գառնուկ մը, ուրուրն ալ՝ հաւին ձագերը :

Արծիւը կայծակի պէս վար իջաւ, գրկեց գառնուկը իր մագիլներուն մէջ ու բարձրացաւ երկինք. ուրուրն ալ խոյացաւ, իր կտուցով բռնեց հաւուն ձագը, և թռաւ նոյնպէս օդին մէջ :

Աստուած ստեղծեց սողունները, օձն ու կարիճը :

Ստեղծեց հաւերն ու կաքաւները՝ թանձր կտուցներով ու կարճ թևերով, որպէսզի շատ չի թռչին և ցորենի հատիկներ ուտեն :

Ստեղծեց կռունկն ու արագիլը՝ երկայն վիզով ու երկայն սրունքներով. կարապն ու բաղը՝ մաշկապատ ոտներով :

Ստեղծեց ծովին ձուկերն ալ կարգ կարգ ու տեսակ տեսակ: Ամէնքն ալ խրկեց իրենց տեղերը: Կարծեց թէ ալ կենդանի չի մնաց :

Բայց ահա, յանկարծ, ոստոստելով-ոստոստելով, քարի մը տակէն մէջտեղ ելաւ փոքր, երկչոտ կենդանի մը, և ըսաւ Աստուած-պապային .

— Հապա ես ո՛ւր պիտի բնակիմ. ինձի համար տեղ մը չորոշեցիր . . .

Աստուած-պապան աղէկ մը նայեցաւ այդ կենդանիին վրայ, և քիչ մը մտմտալէ ետք ըսաւ .



— Գորտ, կը տեսնեմ որ շատ խեղճ, շատ վախկոտ ես դուն. անոր համար, լաւ է որ թէ ջուրին մէջ ապրիս, թէ ցամաքին վրայ. հայտէ, փախիր նայիմ . . .

Գորտը, ցատկելով-ցատկելով, վազեց, գնաց, նետուեցաւ առուին մէջ :

1. Ուտուցիէն կը խնդրենք բացատրել թէ ինչպէս իւրաքանչիւր կենդանի յարմար կազմուածք ունի՝ իր պէտքերուն և իր բնական միջավայրին համեմատ:

ԲԱՆՈՒՆԻՍ ԿԱՐԺՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ ուն մասնիկը ի՞նչ իմաստ կուտայ բառերուն.

- | | |
|---------------------|-----------------------|
| 1. Սօղալ — Սօղուն | 4. Եռանդ — Եռանդուն |
| 2. Ծարժիլ — Ծարժուն | 5. Հաս — Հասուն |
| 3. Թռչիլ — Թռչուն | 6. Հաստատ — Հաստատուն |

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ

Մանուկը մէկ վարդիկ տեսաւ,
սիրուն վարդն էր մէջը դաշտին.
Եւ սրբտաթունդ շուտ մօտեցաւ
որ լաւ նայի սիրուն վարդին.

այ իմ վարդին, կարմիր վարդին,
կարմիր վարդն էր մէջը դաշտին:

Մանուկն ըսաւ.— Քեզ կը քաղեմ,
այ իմ վարդիկ մէջը դաշտին:
Վարդիկն ըսաւ.— Փուշեր ունիմ,
դուն չես դպնար կարմիր վարդին:

Այ իմ վարդին, կարմիր վարդին,
կարմիր վարդը մէջը դաշտին:

Չար մանուկը վարդը քաղեց,
սիրուն վարդն որ մէջն էր դաշտին.
վարդը թէև զայն ծակծկեց,
բայց այ եղաւ անոր գերին:

Վախ իմ վարդին, կարմիր վարդին,
կարմիր վարդն որ մէջն էր դաշտին:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹՒՆ

Ըսեք թէ ուր մասնիկ ինչ խմատ կուտայ բառերուն.

1. Նուագ — Նուագուրդ

2. Անում — Անուրդ

3. Յագ — Յագուրդ

4. Արձակ — Արձակուրդ



ԱՄԱՌՆ ԵԿԱԻ

1

Ամառն եկաւ. ինչպէս եկաւ, չի տեսանք:
Արտերը կանաչ էին՝ զեղնեցան. խոտերը
նոր կը բուսնէին՝ անա չորցեր են:
Գեղացիները վաղուց մտեր են մանգաղի:
Կը հնձեն ցորենը սուր մանգաղներով, կը
հնձեն արագ-արագ: Արտը կը մերկանայ, կը բաց-
ուին սև աղօսները, և դաշտին երեսը փոքր-փո-
քրը խուրձեր միայն կերևան:

Սարեակները կը թռչին հնձուորներուն ե-
տեէն, ու կը ժողվեն թափած հատիկները:

Ո՛ւՖ, ինչ տաք է արեգակը:

Կէս օր է, տեսէք, գոմէշները ինչպէս երկն-
ցեր են տղմուտ ճահիճին մէջ: Պառկեր են հան-
դարտ, որպէսզի զովանայով՝ հանգստանան քիչ
մը. պառկեր են ու կորոճան անվրդով:

Ահա հնձուորներն ալ կը ձգեն իրենց ման-
գաղները, կը նստին՝ հանգիստ առնելու և կէս-
օրուան ճաշն ընելու:

2

Պարապ սայլերը կեցեր են արտերուն մէկ-
կողմը. կը սպասեն որ իրկուն ըլլայ և դառնան
գիւղը:

Եզները կարծին քիչ մը հեռուն. իրենց պոչը
աջ ու ձախ շարժելով, կը փախցնեն ճանճերը:

Արտին մէջ ոչ ծառ կայ, ոչ շուք: Միայն
երկու խաչաձև փայտերով շինուած տաղաւար:
մը կայ, որուն վրայ ճերմակ կտաւ մը ձգեր են
հնձուորները:



Տաղաւարին տակ
պառկեր է գեղացի
մանկիկը, անուշ անուշ
կը քնանայ: Կը քնա-
նայ, որպէսզի մեծնայ
և ինք ալ գայ աշխա-
տելու այս արտին մէջ:

Բայց հնձուորնե-
րը շատ անօթի են,
որովհետև աշխատե-
ր են անգաղար մինչև
կէս օր:

Տանտիկինը փիլաւ է եփեր, և թան ու թա-
ցան է խրկեր բանուորներուն:

Յոգնած աշխատաւորները ծալապատիկ կը
նստին գետինը:

Պզտիկ Մարկոսը, որ ճաշն է բերեր, վար կը
դնէ ձեռքին խոնչան, ու մէջքէն մէկիկ մէկիկ կը
հանէ դգալները:

Հեռուէն քէհեան ալ կուգայ, կը նայի խուր-
ձերուն ու բարդին, և դառնալով սեղանի նստած
հնձուորներուն՝ կըսէ.

— Պէրէքէթով ըլլայ...

Ամառը եկաւ, բայց ինչպէս եկաւ, չի տեսանք:

1. Ո՞վ է որ կը հասունցնէ հունձքերը և պտուղները:
2. Ըսէք թէ ամառը դուք ալ արտ գտցած էք. ի՞նչ էք տեսեր հոն:

ՔԱՌԵՐՈՒ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ ցու մասնիկը ի՞նչ խնատ կուտայ բառերուն:

- | | | | |
|---------|------------|------------|-------------|
| 1. Փնայ | — Փնայցու | 3. Բահանայ | — Բահանացու |
| 2. Հարս | — Հարսնցու | 4. Շապիկ | — Շապիկցու |



Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

Երբ որ Լևոն իր երգը վերջացուց, գնաց իր
հայրիկին քով և հարցուց անոր.

— Հայրիկ, ըսէ ինձի, ի՞նչ է հայրենիքը.
շատ անգամ կը լսեմ որ «հայրենիք, հայրենիք»
կըսեն. դեռ քիչ մը առաջ ալ երգիս մէջ «հայ-
րենիք» անունը կար: Չեմ հասկնար, ի՞նչ բան է
հայրենիքը:

Հայրիկը ժպտեցաւ, վեր վերցուց Լևոնը իր
ծունկերուն վրայ, և ըսաւ անոր.

— Հայրենիքը, զաւակս, մեր տունն է, մեր փողոցն է, մեր գիւղն է...

«Ահա այս սիրուն դաշտերն են, այս բլուրներն են, այս հողն է՝ որուն վրայ ես ծնած եմ, իմ հայրիկս ծնած է ու իմ մեծ հայրս ծնած է:

«Հայրենիքը մեր գերեզմաննոցն է, որուն մէջ կը գտնուին մեր նախնիքներուն, մեր ազգականներուն ու մեր սիրելիներուն ոսկորները: Մեր գիւղին աղբիւրն է, մեր գիւղին օդն ու արեգակն է, մեր գիւղին մէջ ապրող մարդիկն են...

«Քու հայրենիքդ հիմա շատ փոքր է դեռ. այ, այս սենեակն է՝ որուն մէջ ազատ կը վագես, կերթաս-կուգաս ու կը ցատկես. քու հայրիկդ է, քու մայրիկդ է, քու մեծ-մայրդ է. քու ընկերներդ են՝ որոնց հետ կը խաղաս, որոնց հետ քու լեզուովդ կը խօսիս ու կերգես:

«Երբ որ մեծնաս, հայրենիքն ալ պիտի մեծնայ քեզի հետ. և ինչպէս որ այսօր սորվեցար, այն ատեն ալ պիտի գիտնաս թէ՛ որն է քու հայրենիքդ և ինչքան մեծ է անիկա:»

Հայրիկը անգամ մըն ալ համբուրեց լևոնին երեսները, և վար իջեցուց իր ծունկերուն վրայէն:

Եւ լևոն ուրախութեամբ սկսաւ վագել սենեակին մէջ, ու երգել:

ՌԱՌԵՐՈՒ ՎՍԵՃՈՒԹԻՒՆ

Ըսէք թէ պան մասնիկը ի՞նչ իմաստ կուտայ բառերուն.

1. Ուզ — Ուզապան

3. Այգի — Այգեպան

2. Զորի — Զորեպան

4. Պահ — Պահապան

Վ Ա Ղ Շ Վ Ի Ճ Ա Կ Է

Սղջիկներ, վաղը Վիճակ է, հայ, Վիճակ է: Եկէք, երթանք, եօթն աղբիւրէ շուր բերենք, եօթը թուփէ ծաղիկ քաղենք:

Եօթն աղբիւրին շուրով՝ կարմիր բոլակը լեցրենք, եօթը թուփի ծաղիկն ալ մէջը թափենք: Հաւաքուինք մեծ ու պզտիկ՝ անոր մէջ մէկ մէկ բան ձգենք:

Ձգածնիս մարդ չի տեսնայ, տեսնողն ալ տեսնայ՝ ու մարդու իմաց չի տայ:

Վաղն առտուն լուսնայ, Վիճակը գայ. Վիճակը գայ կարմիր-կանաչ արևով:

Նազլին քօղքն առնէ գըլխուն՝ թագուհի ըլլայ, Հոռմերն ալ գուշակ:

Դուռ դրացնի աղջիկներով հաւաքուինք, գանք շարուինք մեր կտուրը, ձայն ձայնի տանք ու երգենք.

Նստեր է թախտը,

կը հայի բաղդը.

քաշէ, Նազլի, քաշէ,

հանէ վիճակը:

Նազլի թագուհին վիճակը հանէ, Հոռմեր գուշակն ալ մեր բաղդը ըսէ.

Ձուրը կուգայ առուրկրներ,

գրող տանէ պառուրկրներ.

խոն ու խոնչա աղջիկրներ,

պաղ ու պաղչա տղաքրներ:

Վաղը Վիճակ է, հայ, Վիճակ է:
 Կուժն աննենք, երթանք եօթն աղբիւրէ
 ջուր բերենք:
 Կանաչ լեռն ելանք, եօթը թփէ ծաղիկ
 քաղենք:

1. Ձեր տեղին մէջ ալ Վիճակը սյուսէ՞ս կը տօնեն:
 2. Ըսէք թէ Վիճակի տօնին օրը դժուար է՞նչ ըրիք:

ԲԱՌԵՐՈՒ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

Տեսէք թէ ալի մասնիկը ի՞նչ խնայտ կուտայ բառերուն.

- | | |
|-----------------|-------------------------|
| 1. Ցաւ — Ցաւալի | 3. Տաղտուկ — Տաղտուկալի |
| 2. Ողբ — Ողբալի | 4. Չարմախ — Չարմախալի |



ՏԷՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

1

Երկու աղքատ աղբրտիք կըլլան: Կը մտածեն
 թէ՛ ինչ ընեն իրենց տունը պահեն: Կը վճռեն
 որ փոքրը տունը մնայ, մեծը երթայ՝ ունեւորի
 քով ծառայ մտնէ, ամասական առնէ, խրկէ տուն:
 Փոքրը կը մնայ տունը, մեծը կելլայ, կերթայ,
 հարուստ մարդու մը քով ծառայ կը մտնէ:
 ժամանակ կը նշանակեն՝ գալիք գարնան,
 հեղ մըն ալ կկուլին ձայնը լսուիլը:
 Բայց, հարուստը պայման մը կը դնէ ծառա-
 յին: Կըսէ. «մինչև այն ժամանակ, մեզմէ ո՞վ որ
 բարկանայ, անիկա տուժէ: Եթէ դուն բարկա-
 նաս՝ դուն ինձի տասը ոսկի տուգանք տաս.
 եթէ ես բարկանամ՝ ես տամ:»

— Բայց ես տասը ոսկի չունիմ. — կըսէ ծառան:
 — Վնաս չունի. փոխարէնը ինձի տասը
 տարի ձրի ծառայ կըլլաս:

Աղքատ տղան հեղ մը կը վախնայ այս տա-
 րօրինակ պայմանէն, հեղ մըն ալ կը մտածէ թէ՛
 բան չունիս, ի՞նչ պիտի պատահի որ: Ի՞նչ որ
 ըսեն, ինչ որ ընեն՝ ես չեմ բարկանար, լմնցաւ
 գնաց: Իսկ եթէ իրենք բարկանան, կը տուժեն
 իրենց պայմանով:

Կը համաձայնի: Պայմանը կորոշեն և կը
 մտնէ ծառայութեան:

2

Միւս օրը, առտուն կանուխ, տէրը անկող-
 նէն կը հանէ ծառան, կը խրկէ իր արտը՝ հնձելու:
 — Գնա՛, — կըսէ. քանի լոյս է, հնձէ. որ
 մութն ինկաւ՝ կուգաս տուն:

Ծառան կերթայ, ամբողջ օրը կը հնձէ, իր-
 կունը յոգնած կու գայ տուն: Տէրը կը հարցնէ.

- Ինչո՞ւ եկար:
- Է՛, արևը մարը մտաւ, ես ալ եկայ տուն,
- կը պատասխանէ ծառան:
- Չէ, ատպէս չէ: Ես քեզի ըսի՛ քանի լոյս
 է, հնձելու ես: Արևը մարը մտաւ, բայց տես,
 անոր աղբար լուսնկան ելաւ: Լուսնկան ինչ
 պակաս լոյս կուտայ...

- Աս ի՞նչպէս կըլլայ... — կը զարմանայ
 ծառան:
- Հը՞, կը բարկանամ ըսել է, — կը հարցնէ
 տէրը:

— Չէ, չեմ բարկանար... ես միայն կրօնի թէ՛ յոգնած եմ... քիչ մը հանգստանամ...,— կը թոթովէ վախցած ծառան, ու կերթայ նորէն հնձելու:

Կը հնձէ, կը հնձէ՝ մինչև լուսնկան մարը կը մտնէ:

Բայց, լուսնկան մարը կը մտնէ թէ չէ, արեգակը կը ցաթի: Ծառան ուժասպառ կիյնայ արտին մէջ:

— Վայ, քու արտդ ալ հարամ ըլլայ, քու հացդ ալ, քու տուած ամսականդ ան... — կը սկսի անիծել յուսահատած:

— Հը՞, ըսել է կը բարկանամ,— գլխուն վերև կը տնկուի հարուստը: Քանի որ կը բարկանաս, մեր պայմանը պայման է: Այ չըսես թէ քեզի հետ առանց իրաւունքի վարուեցայ:

Ու պայմանի ուժով կը ստիպէ որ՝ ծառան կամ տասը ոսկի տայ, կամ տասը տարի ձրի ծառայէ:

Ծառան կը մնայ կրակի մէջ: Տասը ոսկի չունէր որ տար, հոգին ազատէր. տասը տարի ալ այս տեսակ մարդու ծառայելը՝ ըլլալիք բան չէր:

Կը մտմտայ, կը մտմտայ, վերջը տասը ոսկիի պարտամուրհակ կուտայ հարուստին, ու ձեռքը պարանայ, տուն կը դառնայ:

3

— Է, ի՞նչ ըրիր, արար,— կը հարցնէ փոքր եղբայրը:

Ու մեծ աղբարը կը նստի, կը պատմէ զըլխուն եկածը:

— Վնաս չունի,— կըսէ փոքրը. տարտ մի՞ ըներ. դուն տունը կեցիր, հիմա ալ ես երթամ: Կելլայ, աս անգամ փոքր եղբայրը կերթայ, ծառայ կը մտնայ նոյն հարուստին քով:

Հարուստը դարձեալ ժամանակ կորոշէ՝ մինչև միւս գարնան կիւրին ձայնը. պայման կը դնէ որ, եթէ ծառան բարկանայ՝ տասը ոսկի տայ կամ տասը տարի ձրի ծառայէ իրեն. իսկ եթէ ինք բարկանայ՝ տասը ոսկի տայ ու այն օրէն ալ ծառան տուն խրկէ:

— Չէ, ատի քիչ է,— կը հակառակի տղան: Թէ դուն բարկանաս՝ դուն ինծի քսան ոսկի տաս. թէ ես բարկանամ՝ կամ քեզի քսան ոսկի տամ, կամ քսան տարի ձրի ծառայեմ:

— Լնա,— կըսէ հարուստը ուրախութեամբ: Պայմանը կորոշեն, ու փոքր աղբարը կը մտնայ ծառայութեան:

4

Առաւօտը կը լուսնայ, ու ծառան տեղէն չելլար: Տէրը դուրս կերթայ, ներս կուգայ, ծառան գեռ քնացեր է:

— Այ տղայ, տէ ելիր, է, օրը ճաշ եղաւ:

— Հը՞ կը բարկանամ...,— գլուխը կը վերցնէ ծառան:

— Չէ, չեմ բարկանար,— վախցած կը պատասխանէ տէրը. միայն կըսեմ որ՝ պէտք է երթանք հունձքի:

Վերջապէս ծառան կելլէ անկողնէն, կը սկսի:

տրբեխները հագնիլ: Տէրը դուրս կերթայ, ներս կուգայ, դեռ տնի իր տրեխները կը հագնի:

— Էյ տղայ, տէ շնու ըրէ, հագիր է...

— Հը՞, չես բարկանար անշուշտ...

— Չէ, ո՞վ կը բարկանայ, ես միայն ըսել կուզէի թէ՛ կուշանանք...

— Հա՛, ատ ուրիշ բան է. թէ չէ՛ պայմանը պայման է:

Մինչև ծառան տրեխները կը հագնի, մինչև արտը կերթան, կը դառնայ ճաշ:

— Այ ի՛նչ հնձելու ժամանակ է, — կըսէ ծառան. կը տեսնե՞ս, ամէնքն ալ կը ճաշեն. մենք ալ մեր ճաշն ուտենք, յետոյ:

Կը նստին, կուտեն ճաշը:

Ճաշէն յետոյ, ծառան կըսէ. «մշակ մարդիկ ենք, քիչ մըն ալ հանգստանա՞յու ենք, թէ չէ»: Գլուխը կը կոխէ խոտերուն մէջ և կը քնանայ մինչև իրկուն:

— Ծօ՛, վեր ելիր, մի՞նեց է, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց... վա՛յ քեզ խրկողին հերն անիծած. վա՛յ քու կերածդ ալ քթէդ գայ, քու խմածդ ալ... աս ի՛նչ կրակի մէջ ինկայ... — կը սկսի պոռայ յուսահատած տէրը:

— Հը՞, չըլլա՞յ թէ թէ բարկացար, — գլուխը վեր կաննէ ծառան:

— Չէ, ո՞վ է բարկացողը, ես ան կըսէի թէ՛ մի՞ներ է, տուն երթալու ժամանակ է:

— Հա՛, ատ ուրիշ բան է, երթանք. թէ չէ՛ մեր պայմանը գիտես. վա՛յ անոր որ բարկանայ:

5

Կու գան տուն: Կը տեսնեն որ հիւր է եկեր: Տէրը կը խրկէ ծառան թէ՛ գնա՛, մեր ոչխարներէն մէկը մորթէ:

— Ո՞րը, — կը հարցնէ ծառան:

— Որը որ պատահեցաւ:

Ծառան կերթայ: Քիչ մը վերջը, մարդիկ վազելով լուր կը բերեն հարուստին թէ՛ հասիր, ծառան շարդեց ամբողջ հօտը:

Հարուստն է կը վազէ, և ի՛նչ տեսնէ որ հաւնիս. քանի ոչխար որ կայ՝ ծառան մորթեր է բոլորը:

Մարդն է՛ գլխուն կը դարնէ ու կը պոռայ.

— Աս ի՛նչ ես ըրեր, տրնաւեր մարդ. քու տունդ մրեղի, ինչպէս որ իմ տունս մրեղեցիր...

— Դուն ըսիր թէ «որ ոչխարը որ պատահի՛ մորթէ», ես ալ մորթեցի. ուրիշ էւել պակաս ի՛նչ եմ ըրեր, — կը պատասխանէ ծառան հանդարտօրէն: Բայց, կարծեմ դուն կը բարկանաս...:

— Չէ, չեմ բարկանար, միայն սիրտս կը խշխշայ որ այսքան տաւարս փճացաւ...

— Լա՛ւ, որ չես բարկանար, նորէն կը ծառայեմ:

6

Փոքր եղբայրը, այսպէս, մէկ քանի ամիս, մինչև ձմեռ՝ ծառայելով հարուստին, իրաւ որ մարդուն տունը աւրեց:

Հարուստը կը մտածէ թէ՛ ի՛նչ ընէ, ինչպէս ընէ, որ ազատի այս ծառայէն: Պայման է դրեր՝

մինչև հեղ մըն ալ գարնան կկուին ձայնը, իսկ անա դեռ նոր են մտեր ձմեռ. ուր ես գարուն, ուր ես կկուի ձայն...:

Կը մտմտայ, կը մտմտայ, վերջը հնար մը կը գտնայ: Կը տանէ կնիկը անտառը, կը հանէ ծառի մը վրայ ու կը պատուիրէ որ «կոկոկո» կանչէ:

Ինք ալ կուզայ, ծառան կը տանէ թէ՛ երթանք անտառը որսի:

Անտառը կը մտնեն թէ չէ, հարուստին կինը ծառին վրայէն կը կանչէ.— «կուկոկո, կուկոկո»...

— Ըհը՛, աչքդ լոյս,— կըսէ տէրը ծառային. կկուն կանչեց, ժամանակը լրացաւ...

Ծառան անմիջապէս կը հասկնայ տիրոջը խորամանկութիւնը:

— Չէ՛, կըսէ, ո՞վ է լսեր որ տարուան այս եղանակին, ձմեռուան կիսուն՝ կկու կանչէ: Ես պիտի սպաննեմ աս կկուն, տեսնեմ ինչ կկու է...

Կըսէ ու կը շիտկէ հրացանը դէպի ծառը:

Տէրը պոռայով, կը բռնէ հրացանը, կը սկսի կուռիլ ու անիծել զինք ծառայ բռնելու օրը:

— Հը՛, չըլլայ թէ բարկացար...

— Հնա՛, աղբար, հերիք է,— կըսէ հարուստը. եկո՛ւր, ինչ տուգանք որ պիտի տամ, տամ, ազատիմ քեզմէ: Ես եմ գրեթէ պայմանը, — ես ալ պէտք է տուժեմ:

Հիմա, նոր կը հասկնամ հնուց խօսքը թէ՛ «մարդ ինչ որ ընէ, իրեն կընէ:»

Այսպէս, փոքր աղբարը կը պատուէ մեծ աղբորը տուած պարտքի թուղթը, տասը ոսկի ալ վրայ կառնէ, դեռ հասցուցած վրասներն ալ անդին:

Կառնէ ու կը վերադառնայ իրենց տունը:

Բայց այն օրուրնէ ասդին, հարուստը ալ ոչ այդ տեսակ պայման կը դնէ, ոչ ալ ծառայ կը խրկէ՝ լուսնի լոյսով արտ հնձելու:

ՔԱՆՔՐՈՒ ՎՍԵՃՈՒԹԻՒՆ

Ըսէ՛ք թէ ոչ մտնիկը ինչ իմաստ կուտայ բառերուն.

- | | | | |
|-----------|-----------|----------|------------|
| 1. Ծածկիլ | — Ծածկոյթ | 4. Սովոր | — Սովորոյթ |
| 2. Հաւտիլ | — Հաւտոյթ | 5. Հաւ | — Հաւոյթ |
| 3. Երկ | — Երկոյթ | 6. Ճկիլ | — Ճկոյթ |



ԻՄ ԳԱՌՆՈՒԿՍ

1

Մենք ունէինք կովեր, հորթեր, շուներ. բայց ես, ամենէն շատ կը սիրէի մեր գառնուկը:

Հայրս՝ Զատիկին, այդ սև գառնուկը գներ էր, ինձի համար:

Վեց ամիս պահեցի ես և մեծցուցի:

Գեղեցիկ գառնուկ էր, սիրուն դունչով. ունէր զոյգ մը փոքրիկ եղջիւրներ. ես անոնց վրայ, ամէն օր, հաւի ճարպ կը քսէի՝ որ փայլին:

Այնքան սիրեցի իմ գառնուկս՝ որ գիշերներն անզամ չէի ուզեր բաժնուիլ անկէ: Ամէն օր, կը տանէի քաղաքէն դուրս և կարածեցնէի:

Անունը դրեր էի Լէյլի: Ու Լէյլին կը վազէր
ետեւէս՝ ուրախ-ուրախ ցատկորտելով: Կը լզէր
ձեռքերս, դունչը կը դնէր ծունկերուս վրայ, և
իր խոշոր, գեղեցիկ աչքերը կը յառէր երեսիս:

Շաբաթը երկու անգամ կը լուայի իր բուր-
դը օձառով, և կը սանտրէի: Եղջիւրները կամաց
կամաց կը միանային իրարու և կը ծռէին:

Ախ, անգամ մը մեծնար, կըսէի ինքնիրենս.
մեծնար, ու ամէնքն ալ տեսնէին թէ ինչպէս
կտրիճ պիտի ըլլայ, ինչպէս պիտի կոուրի միւս
խոչերուն հետ, և պիտի յաղթէ անոնց...

Իմ մեծ փափաքս էր ասիկա, որուն համար,
երբեմն, դասերս անգամ կը մոռնայի:

2

Սակայն, չար ժամը կը մօտենար գառնու-
կիս պիտուն:

Ամէն իրկուն, հայրս ու մայրս կը քսիսային
իրարու հետ. կը լսէի մօրս հատ-հուտ խօսքերը.
«չեմ կրնար ուտել անոր միսը... մեզք է,
մեզք է...»

Կասկած չի կար որ, խօսքը գառնուկիս հա-
մար էր: Հայրս կուզէր մորթել, և մայրս չէր
թող տար:

Աստու մը, ճի, երբեք, երբեք, չեմ մոռնար
այդ օրը, — հայրս առաւ դանակը և սկսաւ սրել:
Վճռուած էր. պիտի մորթէր գառնուկս, իմ ըն-
կերս՝ որուն հետ այնքան ուրախ օրեր էի ան-
ցուցեր:

Ինկայ հօրս ոտքերը. աղերսեցի որ խնայէ
գառնուկիս, լացի, հեկեկացի: Օգուտ չըրաւ.
հայրս անյողողոզ էր:

Գնաց աստուր, քակեց գառնուկս, տարաւ
մեր տան ետևի փոքրիկ բակը:

Ես վազեցի, գրկեցի գառնուկիս գլուխը,
համբուրեցի: Չէի ուզեր բաժնուիլ անկէ. հայրս
իր ուժեղ ձեռքով հրեց զիս: Ինկայ գետին՝ հե-
կեկալով:

Վերջին անգամ փայեցան անմեղ գառնու-
կիս եղջիւրները՝ արեգակին տակ: Անհետացաւ
անիկա պատին ետևը:

3

Երբ հայրս, քանի մը ըրալէ ետք, երեցաւ՝
ձեռքը բռնած արիւնաթաթախ դանակը, ես
սոսկացի. ինձի այնպէս կու գար թէ հայրս մեծ
մեղք է գործեր, արդար արիւն է թափեր:

Օրերը տխուր անցան վրայէս. ես խելագա-
րի պէս էի. չէի գիտեր՝ ինչ ընեմ, ինչպէս մոռ-
նամ մորթուած բարեկամս:

Ամէն անգամ, երբ կը յիշէի զինք՝ արցունքը
պուկս կը կալէր: Կը յիշէի ամէն օր, ամէն ժաւ.
և կը տեսնէի զինք նոյնիսկ երազիս մէջ:

Ու դեռ մինչև այսօր ալ, չեմ մոռցեր զինք:

ՌԱՌՈՐՈՒ ՎԱՐՃՈՒԹՈՒՆ

Տեսէք թէ կը մասնիկը ինչ խնաս կուտայ բուրեղուն.

1. Հաւ — Հաւել

4. Հիւր — Հիւրել

2. Ռժ — Ռժել

5. Են — Ենել

3. Զօր — Զօրել

6. Համեար — Համեարել



ԵՂՆԻԿ ԱՂԲԱՐԸ

1

Երկու որբեր,
քոյր ու աղբար,
մոլորած են, կերթան հեռու.
արևն է վառ,
ճամբան երկար,
ոչ աղբիւր կայ, ոչ առու:

Քոյրը մեծ էր, կը համբերէր,
կը դիմանար արևին.
բայց աղբարը փոքրիկ էր գեռ,
չէր դիմանար ծարաւին:

Կերթան ու կերթան, կը տեսնան ճամբան
կովի ոտքի տեղ, մէջը լեցուն ջուր.

— «Քուրիկ, իմ քուրիկ, շատ շատ ծարաւ եմ,
թող որ այս ջրէն խրմեմ ես մէկ բուռ»:

— «Չէ, աղբարիկ, չէ, դուն կով կը դառնաս,
կովի կըճղակին տեղէն մի՛ խրմեր.
Քրչիկ մ'ալ կեցիր. . . քիչ մ'ալ որ կենաս,
առջնիս կուգան պաղուկ աղբիւրներ»:

Երկու որբեր՝
քոյր ու աղբար,
կերթան, կերթան դեռ հեռու.
արևն է վառ,
ճամբան երկար,
ոչ աղբիւր կայ, ոչ առու:

2

Կերթան ու կերթան, կը տեսնան ճամբան
ձիու ոտքի տեղ՝ մէջը լեցուն ջուր.

— «Քուրիկ, իմ քուրիկ, շատ շատ ծարաւ եմ,
թող որ այս ջրէն խրմեմ ես մէկ բուռ»:

— «Չէ, աղբարիկ, չէ, դուն ձի կը դառնաս,
ձիու սմբակին տեղէն մի՛ խրմեր.
Քրչիկ մ'ալ կեցիր, քիչ մ'ալ որ կենաս՝
առջնիս կուգան դուլայ աղբիւրներ»:

Երկու որբեր՝
քոյր ու աղբար,
կերթան, կերթան շատ հեռու.
արևն է վառ,
ճամբան երկար,
ոչ աղբիւր կայ, ոչ առու:

Կերթան ու կերթան, կը տեսնան ճամբան
եղնիկն է կոխեր, մէջը լեցուն ջուր.

փոքրիկ աղբարը ալ չի համբերեր,
քրոջմէն ծածուկ կը խըմէ մէկ բուռ:

Քոյրը մէյ մ'ալ կը նայի ետ,
որ աղբարը Եղնիկ եղեր,
եղնիկ եղեր ու կը բըբայ,
վազելով իր ետևն իվեր:

— «Ա՛խ իմ աղբար, որբունկ աղբար,
իմ անկեզու Եղնիկ աղբար.

հողը գըլխուս, ինչ ընեմ ես...»

կը պոռայ խեղճ քոյրը այսպէս:

Ու վայ կուտայ,

կուլայ, կուլայ:

Երկու որբեր,

քոյր ու աղբար՝

Եղնիկ, աղջիկ մոլորուած,

չեն գիտեր ուր,

կերթան տըխուր,

կերթան, կերթան անդադար:

3

Գիշեր ու ցորեկ, անօթի, ծարաւ,
կերթան ու կերթան, չեն գիտեր թէ ուր:

Շատ գացին թէ քիչ, գէմերնին ելաւ
անտառ մը, մէջն ալ պաղուկ մէկ աղբիւր:

Քոյրն ու աղբարը ծրուեցան ատուն,
կուշտ-կուշտ խըմեցին: Եղաւ իրիկուն:

Մանուշը ելաւ, բարձրացաւ ծառը,

Եղնիկ աղբարն ալ պառկեցաւ վարը:

Երբ գիշերն անցաւ ու եղաւ առտու,
քուրիկը նըստաւ քէրկէֆ բանելու.

Եղնիկ աղբարն ալ կարծէր, խոտ կուտէր,
եւ անտառին մէջ կերթար վար ու վեր:

Կէս օրուան ատեն մէյ մըն ալ ահա
ծառերուն մէջէն ազմուկ մը կուգայ.

կուգայ, կը լսուի խըրխիւնջ ու քըրքիւնջ,
եւ մարդիկ կելեն երևան քիչ քիչ:

Ծառաներն են որ թագաւորական
հրակայ ձիերուն ջուր տալու կուգան.

հրակայ ձիերուն ոսկիէ սանձէն
բըռնած աղբիւրին քովը կը բերեն:

Բայց ձիերը որ ատուն կը ծըռին,
չեն խըմեր ջուրը, սաստիկ կը խըտչին.

կը թոթուեն բաշ ու գլուխնին ուժգին,
կը կանգնին վըրան իրենց ղոյգ ոտքին:

Ծառաներն ապշած՝ չորս կողմ կը նային.

հեղ մ'ալ տեսնեն որ ծառին գագաթին
աղջիկ մ'է նըստեր աննման, անգին,
քէրկէֆ կը բանի և իր երեսին

արևն է զարկեր, արևը զարկեր
ու ատուին մէջ շառուեղն է ձրգեր:

4

— «Ո՛վ ես, չըքնանդ, տեսի՞ր ես դուն
« թէ հողեղէն արարած.

« տեսի՞ր որ ես՝ քիչ մ'ալ եցի՞ր,

« աղջիկ որ ես՝ ի՞նչը ցած:

« Իջիր տեսնենք, ի՞նչպէս եղաւ
 « որ կըրցար գալ դուն մեր մօտ,
 « ո՞ր երջանիկ հովը բերաւ
 « քեզ մեր անտառն անծանօթ:»

— « Մեզ որբութեան ցաւն է բերեր »
 « ձեր աշխարհքը հեռաւոր. »
 պատասխանեց աղջիկն աղուոր՝
 հառաչելով գրլխիկոր:

« Մենք տուն չունինք, նեղ է մեզի »
 « այս լայնարձակ աշխարհը. »
 « մենք մարդ չունինք, մընաց մեզի »
 « մութ, ամայի անտառ...:»

Ծառաները ինչ որ տեսան՝
 գացին պալատ լուր տրուին:
 Թագաւորն է խիստ հըրաման
 հանեց որ շուտ մարդ երթայ,
 որբերն առնէ՝ տուն դառնայ:

Եւ ծառաները գացին ու բերին
 քոյրն ու աղբարը առջին արքային:

— « Տ՛վ ես դուն, աղջիկ, հարցուց մեծ արքան.
 « Ո՞վ է հետըդ այս Եղնիկը անբան: »

Կը կենայ աղջիկն ու դարձեալ անոր
 կը պատմէ ինչ որ պատմեցի ես ձեզ,
 թէ ապրած կենաս, հըզօր թագաւոր,
 մեր գրլխուն եկածն այսպէս է այսպէս...:

Լսեց թագաւորն ու ըզգաց շատ ցաւ.
 որբուկ աղջկան սրբտով հաւնեցաւ,

եօթն օր ու գիշեր մեծ հարսնիք բրունեց
 եւ Մանուշն իրեն թագուհին բրաւ:

Քուրիկը շրքեղ դարդարուած հիմա
 բեհեզներու մէջ թաղուած կը մնայ.
 Խսկ պարտէզին մէջ աղբարը Եղնիկ
 կարծի, կը ցատկէ ուրախ, երջանիկ:

5

Բայց, պալատին մէջ նախանձոտ ու չար
 շատու պառաւ մը, չար կնիկ մը կար:
 Չատուն կըսէր թէ ինչո՞ւ պէտք է դայ
 որբն ու մեր գրլխուն թագուհի դառնայ:

Այդ շատուն օր մը լեզուով կեղծաւոր
 կըսէ Մանուշին. « Մխ, իմ բաղբաւոր, »
 « աղուոր թագուհիս, եկուր տանեմ քեզ »
 « ծովը որ լողնաս, ըլլաս վարզի պէս: »

Թագուհին կելլէ ու ծովափ կերթայ.
 Չատու պառաւն է, նըստեր է ահա,
 փըրփուրը կուտայ, փըրփուրը կառնէ,
 օճառով անոր մազը կը լըուայ:

Յանկարծ մէյ մըն ալ կը դարնէ մէջքին,
 կը ձրգէ ծովը սիրուն թագուհին:
 Կառնէ լաթերը անտէր մընացած
 եւ շուտով քաղաք կը դառնայ կրկին:

Կը դառնայ քաղաք և բերած լաթը
 կը հագուեցնէ իր աղջկանը,
 իր սև ու քրթած աղջկան անշահ
 եւ դայն կը խրկէ պալատը ահա:

Երեսն է ծածկեր թանձր շղարշով՝
պալատն է մըտեր այն սուտ թագուհին,
ու թագաւորն ալ մըտքէն շանցըներ
թէ սվ է եկեր բազմեր իր գահին:

Բայց ինչ որ կընեն, ինչ որ չեն ըներ՝
չեն կըրնար կըտրել ձայնը Եղնիկին.
խղճուկ կը մայէ կեցած ծովափը,
չի գար, տուն չիգար, կուլայ դառնագին:

Ինչ ընեն ասոր, ինչ չընեն ասոր,
աղջիկն ու շատուն շատ մըտմըտացին:
Օր մը սուտ հիւանդ եղաւ թագուհին,
տըքալ ըսկըսաւ, մըտաւ անկողին:

— «Վայ, աման, մեռայ, հայ, եաման, մեռայ...»
«— Ի՞նչ է, ի՞նչ եղաւ, սիրուն թագուհիս,»
«Ինչ կուզէ սիրտդ, ըսէ՛, ի՞նչ ունիս»,
կը հարցնէ իր ամուսինն արքայ:

— «Սխորժակ չունիմ... ես բան չեմ ուտեր...»
«միայն Եղնիկի քիչ մը միս կուզեմ...»
եւ թագաւորն է կը մընայ պաղած,
պաղած, շուարած, կեցած կընոջ դէմ:

— «Բայց ի՞նչպէս կուզես դուն եղնիկի միս,
«չէ՞ որ Եղնիկը աղբարդ էր, հոգիս...»

— «Ի՞նչ ընեմ, աղբար-մաղբար չեմ ճանչնար,
«կեանքս անուշ է քան ամէն աղբար...»

— «Վայ, աման, մեռայ... մեռայ ես, աման...»
ու թագաւորն է կուտայ հրաման.

«Կըրակ վառեցէք,»

«դանակ սըրեցէք,»

«բերէք, մորթեցէք»

«եղնիկ-աղբարը՝»

«որ առողջանայ»

«իբ տիկին քոյրը:»

Թագաւորն այսպէս հրրաման կուտայ,
հրրաման կուտայ ու կելլէ կերթայ.
կերթայ ծովափը սաստիկ նեղացած
թէ որքան Մանուշն անգուլթ է եղած...:

6

Կը մայէ, կուլայ Եղնիկ-աղբարը,
եւ իր հետ կուլան ծովուն ափերը.
լեզու ելած է ալ կենդանի չէ,
եւ իր քըրոջը այսպէս կը կանչէ.

— «Քուրիկ ճան, քուրիկ,»

«կըրակ են վառեր,»

«կըրակ են վառեր,»

«դանակ են սըրեր:»

«Քուրիկ ճան, քուրիկ,»

«լըսէ անդունդէն,»

«ծովուն յատակէն.»

«եղնիկ աղբարդ»

«ահա կը մորթեն:»

Եւ թագաւորը՝ տեղը քար կըտրած,
շուրին յատակէն կը լըսէ յանկարծ
ծանօթ ձայն մը որ ծովէն խոնկ ու խոր
պատասխան կուտայ տըկար ու անդօր.

«Աղբար ճան, աղբար,»

«անհայր ու անմայր,»

«իմ որբուկ, անտէր,»

«իմ Եղնիկ-աղբար.»

«ծովուն ջուրերը»

«վրբաս են դիզուեր,»

«ալիքը եկեր»

«իմ ձայնս է խեղդեր:»

«Դըժուար է տեղըս,»

«ձայնս չի լըսուիր,»

«ձայնս չի լըսուիր,»

«ձեռքս չի հասնիր.»

«անիս, չար պառաւը»

«օրըս սև ըրաւ,»

«հիմա ալ ելեր՝»

«կը մորթէ ազիզ»

«Եղնիկ-աղբարս:»

Կը լըսէ արքան, կը վազէ պալատ,
կը պատռէ քօղը սուտ թագուհիին.
կը նայի ղէմքին, կը նայի կըրկին...
աղջիկն է արգեղ այն ջատուին վատ...-

— Եկէք, ձկնորսներ, ուռկան ձրգեցէք,
հանեցէք ծովէն անմեղ Մանուշը.
Եկէք, դահիճներ, ծովը ձրգեցէք
կախարդ պառաւը և այս հըրէշը:

Այսպէս բարկացած կը պոռայ արքան.
Ժողովուրդն ամէն կուլայ իր ցաւէն.
ձկնորսները շուտ կը ձրգեն ուռկան

եւ Մանուշը ողջ՝ ծովէն կը հանեն:

Կը հանեն ծովէն, պալատ կը տանեն:

Կը յաղթէ անա անմեղը կըրկին:

Եղնիկ-աղբարն ալ հոգուն խընդուքէն

կը պատռէ իրեն եղնիկի մորթին,

գուրս կելլէ անկէ, կըլլայ նորէն մարդ,

կըլլայ պատանի կայտառ ու զըուարթ.

մոռցած եղնիկի մայիւնը տըկար,

կը խօսի ազատ, կը խօսի ճարտար:

Իսկ չար պառաւին ու իր աղջրկան,

որ խաբեր էին աշխարհ բովանդակ,

վիզէն կապելով մէկ մէկ ջաղացքար՝

կը ձրգեն ծովուն անդունդն անյատակ:

Երկու որբեր,

քոյր ու աղբար,

առած պատիւ, զահ ու թագ,

աշխարհք դարձեալ

արև, բարի,

չարն է թաղուած ծովին տակ:



ՆԻՐԹԵՐՈՒ ՅՍՆԿ



1. Ո՛չ դժուար բան չէ աշխատիլը	5	29. Իր փուշերէն դժգոհ ծառը	77
2. Տղան ու թուսնիկը	6	30. Ո՞վ է թագաւորը	81
3. Գոռող մոծակը	7	31. Կապիկը և ակնոցը	83
4. Երեք թիթեռնակները	8	32. Չեսը եկաւ	84
5. Ժամկոչը և ուխտաւորը	12	33. Զո՛ւրը, Զո՛ւրը	86
6. Բերնին համը գիտցող շունը	14	34. Հացի տեղ	90
7. Առաջին առուաւորը	17	35. Երկու վաճառականներ	91
8. Բաղեղը և ուռեանին	21	36. Խորթ եղբայրս	97
9. Կամուրջ շինողները	22	37. Ո՞վ է զօրաւորը	99
10. Ալին ու Արաղը	25	38. Արևը	101
11. Կոյրերուն գիրքը	26	39. Արծիւն ու կապինն	106
12. Ժամկոչը քահանայ	28	40. Յերունիկն պատուէրները	108
13. Աշուն	30	41. Գարնան հրաւէր	112
14. Հովը, Զուրը և թուսնները	32	42. Այրի կնիկան երգը	114
15. Օդը	35	43. Փոքր տղան ինչպէս ազա- տեց իր հայրը	115
16. Աղուէան ու Գայլը	38	44. Գիւղին առաւօտը	120
17. Կատղած շունը	43	45. Նուները	122
18. Քաջասիրտ քոյրը	46	46. Ճշմարտախօս մանուկը	124
19. Մէգին մէջ	48	47. Յանցաւորը	129
20. Իմաստուն մանուկը	49	48. Ատուած երբ որ ստեղծեց	130
21. Մարտին խորովածը	52	49. Կարծիք վարգը	134
22. Արդարատէր դատաւորը	57	50. Ամուսն եկաւ	135
23. Պանդուխտի երգ	61	51. Հայրենիք	137
24. Գայլին ճագերը	63	52. Վաղը վիճակ է	139
25. Կարիճ Սագան	65	53. Տէրն ու ծառան	140
26. Զօրս քոյրերը	69	54. Ի՞մ գառնուկս	147
27. Գարբնոցին մէջ	73	55. Եղնիկ աղբարը	150
28. Ուղտը և Զօրին	74		



2013

3604-3607

02 - 0

10 - 50

« Ազգային գրադարան



NL0059764

« Ազգային գրադարան



NL0059763

« Ազգային գրադարան



NL0059762

« Ազգային գրադարան



NL0059761

